

ՆԱՀԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂԾ
ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ
ԾՆՍԴԵԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ
ԱՌԹԻՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԵՒՆԵՐ

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

Paris - 1985

ՌՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ

Եւ

«Փրցուելիք Ռւդեղներ»



1885-1915

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԶԻԼԻՆԿԻՐԵԱՆ

ՆԱՀԱՏԱԿ ԲԱՆԱՍՏԵՂՄ
ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ
ԾՆՆԴՅԱՆ 100-ԱՄԵԱԿԻՆ
ԱՌԹԻՒ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆԵՐ

ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ
1885 - 1915

ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ

ԵՒ

«ՓՐՑՈՒԵԼԻՔ ՈՒՂԵՂՆԵՐ»

Paris
1985

Այս գիրքը կը ձօնեմք՝ անունով Հայ, այն կեղծ ազգասէր
առաջնորդներուն, որոնց սխալ քաղաքականութիւնը՝
24 Ապրիլ 1915-ի յանգեցաւ:

Այս գիրքը կը ձօնեմք՝ անունով Հայ, Սփիտքի այն կեղծ
ազգասէր առաջնորդներուն, որոնց սխալ քաղաքականութիւնը՝
նոր 24 Ապրիլներու կրնայ յանգիլ:

Յովհաննես Զիլինկիրես

* * *

15 Ապրիլ 1985

«Այլասերում»

1911

«Թուքէն ՍեհԱԿ»

«Բժիշկին գիշքէն փրցուած էջեր» ու շարքէն:

* * *

...Աշխարհիս բոլոր մարդասպաններն ու բոլոր չարագործները ձեռք ձեռքի տուած՝ պիտի չկրնային այնքա՞ն երիտասարդ, այնքա՞ն խոստմնալի, այնքա՞ն ընտրուած հոգիներ սպաննել քան Շօփէնհաուէր մը, նիցչէ մը, Պայրըն մը....:

Այլասերած մանուկներու օրօրոցներուն մէջ պէտք է փնտոել անձնասպանութեան քարոզիչները, յոռետեսութեան առաքեալները, ապականութեան մարդարէները:

Անոնք կը ջլատեն գործունէութեան ամէն տենչ, երջանկութեան ամէն յոյս, սրբութեան ամէն հաւատք:

Անոնք չեն յառաջդիմեր այլ կ'ոստնուն, չեն երազեր այլ կը գառանցեն, չեն օրհներ այլ կը նզովեն, չեն սիրեր այլ կը տուփան:

Իրենց երգը հայկոյանքի մը պէս ամբարտաւան է, իրենց ժամանակի մը պէս վիրաւորիչ:

Օրինակ կ'ուզէ՞ք: Բայց ամէն ազգերէ աւելի Հա՛յ մտաւորականութիւնը կը վիստայ այս քացանական հանճարներով: (.....)

Կէս-Հանճարներ շա՛տ: Բայց երբ ցեղի մը մտաւորական բանակը տաղանդաւոր փոքրիկ վիժուկներով միայն կը լենայ՝ անհանդուրժելի, գայթակղեցուցիչ, դատապարտըւած ցեղ մը կ'ըլլայ այն: (.....)

...Ու մենք փոխանակ արմատախիլ ընելու, տգիտօրէն կ'ընտրենք էն ախտավարակ ծիլերը ու զիրենք միայն կը մշակենք:

Այն բոլոր առոյգ, պայքարող, գուարթ ու աչքաբաց երիտասարդութիւնը, որ կը լեցնէ մեր վարժարանները, կ'առնենք օր առաջ գործի տալու համար:

Իսկ այն քանի մը ճղճիմ, տժդոյն ու տխուր տղաքները, այն պատանի ծերունիները, որ արեւէն ու պայքարէն խու-

սակելով՝ դպրոցի մութ անկիւններուն մէջ թուղթ կը մըստեն, անոնք դպրոցէ դպրոց, երկիրէ երկիր, համալսարանէ համալսարան կը դրկենք:

Խեղճե՞րը...: Անոնք կը լեցնեն պանդուխտ ուսանողի գերեզմանները, անոնք կը լեցնեն հարուստի նախասենեակները ու վաճառականի գրասենեակները. հիւանդանոցի խշտեակները անո՞նք կը լեցնեն...:

Ու կը պատահի մեզ ա՛յն ինչ որ ո՛չ մէկ քաղաքակիրթ ազգի չէ պատահած:

Մեր գիւղացի ու շուկայի դասակարգը աւելի մտացի է քան ա՛յն որ մտարական կը կոչուի. ընթերցողը աւելի ողջամիտ է քան գրողը, առաջնորդուողը աւելի հեռատես է քան առաջնորդողը. ուրիշ խօսքով՝ մարմինը աւելի խելացի է քան ուղեղը...: (.....)

Բնախօսական օրէնք մընէ, որ մարմինը իր մէջէն քիչ քիչ կը չէզոքացնէ, կ'անջատէ, կը վտարէ այլասերած մասերը:

Նոյն օրէնքով՝ միայն կարելի է բացատրել՝ թէ ինչո՞ւ մեր մտաւորականութեան ու մեր հասարակութեան միջեւ գտնուող կապը քիչ-քիչ կը բարակնայ:

Ցեղը կը մնայ առաւել քան երբեք առողջը, ու իր մէջէն կը չէզոքացնէ, կ'անջատէ, կը վտարէ օտարացած ու այլասերած տարրերը:

Գլուխը մարմին կապող նիհար պարանոցը երթալով կը բարակնայ: Ու հեռու չէ գուցէ այն օրը, երբոր վիզը փրթելով՝ մեր մտաւորականութիւնը անմարմին գլուխ մը պիտի ըլլայ միայն, եւ մեր ցեղը՝ անգլուխ մարմին մը ...:

Զէ՞ք տեսներ արդէն թէ ի՞նչպէս շատ մը գրագէտներ լիրք քաջութիւնը ունին յայտարարելու՝ թէ իրենք ժողովուրդին համար չէ՛ որ կը գրեն:

Ոչ, հօտին ու հովիւներուն միջեւ անհասկացողութիւնը երբեք այսքան մեծ չէր եղած:

Գառնուկի պէս անգէն ցեղ մը ամէն օր, ամէն օր կը յօշուուի: Իսկ մեր գամբոնները խելօքցեր, փիլիսոփայացեր, քաղաքակրթուեր են, տիեզերական եղբայրակցութեան մը, խօսքերը կ'ընեն մեզի, ու կ'երազեն այն հեռաւոր օրուան՝, ուր գայլ ու գառնուկ մէկտեղ կ'արածուին ...:

Մանուկի պէս տգէտ ցեղ մը ուսման կաթին է կարօտ, այն բարի ու անարատ ու սպիտակ կաթին, որ հիւանդներն

իսկ կարենային մարսել:

իսկ մեր համալսարանականները, որ մեր մտաւոր ստնտու մայրերը պիտի ըլլային, դեռ կերածնին չմարսած կուգան մեր առջեւ փսխելու ... :

Որբուկի պէս անտէր ցեղ մը հուժկու, ու լուսեղ ու սիրութովս բարբառի մըն է ծարաւ. իսկ մեր գրագէտները հանելուկային, առեղծուածային, խաւարակուու բաներ կ'ըսեն իրեն, ու մեր քերթողները՝ գրիչնին հայ արեան մէջ թաթիսելէ վերջ՝ չինարէն տաղեր կը գրեն որպէսզի մա'րդ չհասկընայ ... : (.....)

Հեռո՞ւ մենէ՝ ախտագի՞ն մտաւորականներ: Դուք ցեղին ուղեղն էք. բայց երբ այդ ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ քան յուսահատեցնելով մեր կենսունակութիւնը, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը:

Մենք նոր միտքեր, նոր սրտեր, նոր հոգիներ պիտի դարբնենք:

Մեզի կարմիր ու մսուտ չուրթներով, ուժեղ ու ժպուն գրականութիւն մը պէտք է:

Մեզի առողջ ու երիտասարդ մտաւորականներ պէտք են: Զուկն իր գլուխէն կը հոտի, ազգն՝ իր մտաւորականներէն: Անոնք են ցեղի մը գլուխը: Կրնայ մարմինը շատ ուժեղ ու շատ գործունեայ ըլլալ, բայց երբ ուղեղը խաթարուած է՝ այդ մարմնին շարժումը պիտի ըլլայ միայն յիմարական գործունէութիւն եւ անպոտուղ յոգնութիւն:

Ահա թէ ինչո՞ւ իրական վտանգները թողլով՝ հովերուն դէմ, ու մենք մեզ դէմ կը պայքարինք:

Ահա թէ ինչո՞ւ փոխանակ յառաջդիմելու՝ խենթերու պէս կեցած տեղերնուս վրայ կը ցատկենք, երկու հազար տարիէ ի վեր ... :

Այո, մեր ցեղը տարօրինակապէս կենսունակ ու աշխատող ցեղ մըն է: Այո՛, մեր հնամենի նաւը դեռ ջուրերուն վրայ կը ծփայ, դեռ չընկղմեցաւ: Բայց ի՞նչ է պատճառը, որ երէկուան նաւակները մեզ արդէն անցան, ու մենք իւրուական նաւին պէս կը ծածանինք դեռ, անխորասուզելի՛, բայց եւ հաստատ ցամաքի մը հասնելու անկարող ... :

Ասոր պատճառները շատ բարդ են անչուշտ: Բայց գլուխաւոր պատճառներէն մէկն ալ այն է, որ դեկին գլուխը կը նստեցնենք մեր է՛ն ախտագին, է՛ն այլասերած, է՛ն անպէտ

ԺՆՈւՆԴՆԵՐԸ :

Սակայն ստո՞յգ, ստո՞յգ կ'ըսեմ ձեզի, վտանգը մեծ է,
շա՞տ մեծ. աւելի մեծ քան կրնանք ենթադրել:

Ժամանակն է հակազդելու, հակազդե՛նք: Մեզի նոր
Ոսկեղար մը պէտք է, նոր Ոսկեղա՛ր մը: Այլասերո՞ւմ, ո՛չ,
վերածնո՞ւնդ . . . :

1911 - Լոզան

ՕՐՈՎԷՅ ՍԵՒԱԿ

ՅԱՌԱՋԱԲԱՆ

«Գաղնուկի պէս անզէն ցեղ մը ամէ՞ն օր, ամէն օր կը յօշոտոի: Իսկ մեր գամբոները խելօքցեր, փիլխոփիայցեր, քաղաքակրթուեր են, տիեզերական եղբայրակցութեան մը խօսքերը կ'ընեն մեզի, ու կ'երազեն այն հեռաւոր օրուան՝ ուր գայլ ու գանուկ մէկտեղ կ'արածուին...»

1911 - Ռուբէն ՍԵՒԱԿ «ԱՅԼԱՍԵՐՈՒՄ»
«Բժիշկին գիրքէն փրցուած էջերու շարքէն»:

* * *

Երբ կը կարդանք հերոս-նահատակ, բանաստեղծ Ռուբէն ՍԵՒԱԿի վերի տողերը, իր մարդարէական նախատեսութիւնը մեր այն ատենուան առաջնորդներուն, թուրք եւ հայ եղբայրութեան վրայ յենող, սխալ քաղաքականութեան մասին, մեր սրտի ցաւը կը կրկնապատկուի:

Ռուբէն ՍԵՒԱԿի ծննդեան 100-ամեակի այս օրերուն մենք կ'ողբանք անոր կանխահաս կորուստը:

Մենք կ'ողբանք Ռուբէն ՍԵՒԱԿի նահատակութեամբ, Հայ Ազգին կրած մեծ կորուստը: Եւ կ'ողբանք, այն ատենան Հայ առաջնորդներուն սխալ քաղաքականութեան զոհ գացած միլիոնաւոր Հայերու կորուստը:

70 տարիներ անցան այն սոսկալի թուականէն, որ Եղեռն կը կոչենք:

24 Ապրիլ 1915-ը միլիոնաւոր Հայերու նահատակութեան տարեղարձն է, բայց միեւնոյն ատեն պատմութեան գիտցըւած թուականներէն ի վեր իր Հայրենի հողերուն վրայ ապրող Հայուն Հայրենիքին մեծ մասին գողցուելուն տարեղարձն է:

Արեւմտեան պետութիւններու աղուէսային քաղաքականութեամբ առաջնորդուած վայրենի Թուրքին 100 տարուան պատրաստութեան արդիւնքն է 24 Ապրիլ 1915-ը: Եւ մենք տեւական կուլանք, որ Թուրքերը մեզի ջարդած են:

Բայց մենք ինչ ըրած ենք այն 100 տարուան ընթացքին, որ չջարդուկինք եւ մեր Հայրենի հողերուն վրայ Ազգ ըլլալով կարենանք ապրիլ:

Ամէն ազգ իր ճակատագիրը իր ձեռքերովը կը կերտէ, իր առաջնորդներուն ձեռքերովը:

24 Ապրիլ 1915-ի տանող վերջին 100 տարուան ընթացքին, Արեւմտեան Հայստանի մեր առաջնորդները, մեծամասնութեամբ, ազգասիրութեան կեղծ դիմակին տակ, միայն եւ միայն, ծառայեցին Թուրքին, եւ Թուրքին ուժ տուող Արեւմտեան պետութիւններուն շահերուն:

Այս կեղծ ազգասիրներու շարքը կ'սկսի՝ Պէճեան եւ Տատեաններու նման ամիրաններով, եւ աւելի ետք, իբր թէ Եւրոպայի ազատութեան գաղափարներով մէջտեղ ելլող Գրիգոր Օտեաններու խմբակով, շարունակելով Ներսէս Վարժապետեան եւ Օրմաննեան պատրիարքներով, իր գաղաթնակետին կը հասնի, Գրիգոր Զոհրապի եւ նմաններուն ջատազոված Թուրքին հետ եղբայրութեան քաղաքականութեամբ:

Այս բոլոր անձնաւորութիւններն ալ, երեւոյթապէս մեծ հայրենասիրներ էին եւ ազգին շահուն կը ծառայէին: Բայց բոլորն ալ հասարակաց գիծ մը ունէին՝ «Գործակցիլ Թուրքին հետ». «Ծառակել Թուրքին», մոռնալով որ Թուրքը գրաւող ուժն էր, որ գրաւած էր Հայուն Հայրենիքը:

Ինչպէս որ Օսմանցի Թուրքը ամէն կողմ թալանելով, մինչեւ Վիեննայի դռնները գացած էր, եւ հոն ժողովուրդներու միացեալ պայքարի ուժովը ետ մղուած, եւ անկէ ետք քայլ առ քայլ վոնտուած էր մինչեւ Պոլսոյ դռնները, այնպէս ալ, Պոլսէն, Անաթօլիայէն, եւ Հայստանէն վոնտուիլը պէտք էր վայրենի Թուրքին, մինչեւ իրեն որջը, 7 դարեր առաջ իրեն եկած տեղը, Միջին Ասիոյ խորերը: Եւ Թուրքը իր հոգեւարքի այն տարիներուն, իրեն գործակից, Հայ Գուհղինքներ, Հայ Լավալներ, Հայ Բեթէններ գտաւ: Եւ մենք այս Հայ Գուհղինքները, Հայ Լավալները, Հայ Բեթէնները մինչեւ այսօր Սփիւրքի մէջ հայրենասիրներ կը կոչենք:

Այս Հայ առաջնորդները՝ Հայ եւ Թուրք եղբայրութիւն կը քարոզէին:

Բնական է, ամէնէն դիւրին ճամբան էր, առաջնորդի մը համար, գործակցիլ գրաւող ուժ եղող Թուրքին հետ, եւ անոր արտօնութեամբ եւ անոր թոյլատրած չափով հայրենա-

սիրութիւն խաղալ, առանց գոհողութեան, առանց պայքարի, առանց աղաւարի, առանց արիւնի, ընդհակառակը անձնական փառասիրութեան եւ անձնական շահերու առաւելագոյնը վայելելով՝ Ամիրա ըլլալով, Փաշա ըլլալով, Վարչապետի խորհրդական ըլլալով, Մէպուս ըլլալով, Նախարար ըլլալով:

Այս կեղծ ազգասիրութեամբ, այս ինքնախարութեամբ մեր առաջնորդները հասան 24 Ապրիլ 1915-ի:

Միայն «Թուրք մեզի ջարդեց» ըսելով լալը օգուտ չունի: «Ի՞նչո՞ւ ջարդուցանք» անիկա հասկնալ պէտք է: Հիւանդութեան մը մինչեւ որ ախտաճանաչումը չըլլայ, դարմանը չգոտնուիր: Եթէ հասկնանք «Անցնալը», «Ապագան» շահած կ'ըլլանք: Քաղաքականութեան առաջին պայմանը՝ թշնամին եւ բարեկամը ճանչնալու մէջ կը կայանայ:

«Ո՞վ էր Հայուն թշնամին.» «Ո՞վ էր Հայուն բարեկամը»:

Դարերով ո՞վ չարչարեց Հայ, Յոյն եւ Պալքանեան քրիստոնեայ ժողովուրդները: Եւ ո՞վ ազատեց Արեւելեան Հայաստանը, Յունաստանը եւ Պալքանեան քրիստոնեայ ժողովուրդները:

Այս պարզ իրականութիւնը տեսնելու համար մեծ քաղաքագիտ, մեծ դիւանագէտ ըլլալու պէտք չկար:

Բայց այս պարզ իրականութիւնը տեսնելու համար շատ կարեւոր յատկանիշ մը պէտք էր: «պատուատր ըլլալ», «Հոգին թշնամիին չծախած ըլլալ»: Առաջնորդ մը՝ Հայրենասէ՞ր է, թէ Հայրենադա՞ւ, այս է հարցը:

Այս գիրքին մէջ պիտի գտնէք երկու հայու տիպարներ: Մէկը Պատրիարք, միւսը բանաստեղծ: Պատրիարքը՝ Թուրքին կողմէ մեղցուելու վախին հոգին կը ծախէ Թուրքին: Բանաստեղծը՝ հոգին չծախելու համար Թուրքին, ուզելով մեռնելու կ'երթայ:

Այս գիրքը՝ կեղծ ազգասիր առաջնորդներուն պատճառ եղած մեծ աղէտին սրտի ցաւով է գրուած:

Այս Գիրքը՝ Սփիրոքի կեղծ ազգասիր առաջնորդներուն Մայր Հայրենիքի պատճառելիք վտանգներու մտահոգութեամբ է գրուած:

Մաղթենք որ «պատմոթիւնը կրկնութիւն է», ըսուած կարգախոսը Հայ Ազգին համար չիրականանայ:

Աւ կը բաւէ՛ Հայ Ազգին քաշած տառապանքը:

Յովհաննես Զիլի Նկիրնեան

15 Ապրիլ 1985

Ոուրեն Սեւակ եւ «Փրցուելիք Ռողեղներ»

Ա. մաս

«...Զուկն իր գլուխեն կը հոտի, ազգն՝ իր մտաւորականներէն.
Անոնք են ցեղի մը գոտևու:

Դրաաց սարսար շատ աւել ու շատ գործունեայ ըլլալ, բայց
եթք ուղեղը խաթարուած է՝ այդ մարմնին շարժումը պիտի ըլլայ
միայն շիմարական գործունեութիւն եւ անպատուի յոգնութիւն:

Ահա յէ ինչո՞ւ իրական վատաճագները թողլով՝ հովերում դէմ
ու մենք մեզ գէմ կը պայքարինք:

Ահա յէ ինչո՞ւ փոխանակ յառաջդիմելու՝ խենթերու պէս
կեցած տեղերնուս վրայ կը ցատկենք երկու հազար տարիէ
ի վեր ...»

1911. Ոուրեն Սեւակ «ԱՅԼՍ. ՍԵՐՈԽՄ»

«Բժիշկին գիրքեն փրցուած էջերու շարքէն»:

* * *

Ներսէս Պատրիարք Վարժապետեան
ՀԱՅՐԵՆԱՍԷ՞Ր ԹԷ ՀԱՅՐԵՆԱԴԱԻ
ԵՐԿՈՒ ՊԱՏՐԻԱՐՔ,
ԵՒ ԵՐԿՈՒ ԿԵՑՈՒԱԾՔ
Առաջին պատրիարք
Պոլսոյ Յունաց տիեզերական պատրիարքը
ԿրԵկորիոն

Տարի 1821

Յունաստանի մէջ ժողովուրդը ապստամբած է Օսման-
ցիներուն դէմ, վերջ տալու համար դարերու գերութեան:

Օսմանցի թուրքը ամէն տեսակ վայրագութեան կը դիմէ
զսպելու համար ապստամբութիւնը, բայց չի յաջողիր:

Այն ատեն կը դիմէ ուրիշ սատանայական միջոցի մը:
Պոլսոյ Յունաց Պատրիարքին, իբրեւ Օրթոսոքսներու տիեզե-
րական պետը: Կ'ստիպէ պատրիարքը Յունաստանի ժողո-
վուրդին հրահանգել՝ վերջ տալու համար ապստամբութեան:

Յունաց պատրիարքը քաջաբար կը մերժէ այդ դաւա-
ճանութիւնը:

Եւ թուրքերը այս հերոս պատրիարքը եւ Սինոտի մետ-
րոպոլիտները կը կախեն Պոլսոյ Ֆէնէրի Յունաց պատրիար-
քարանի մայր դուան առջեւ, իբրեւ մեղսակից ապստամբու-
թեան: Պատրիարքին նահատակութեան լուրը կը տարածուի
ամէն կողմ: Յոյն Յեղափոխականներուն պայքարի ուժը
աւելի կը զօրանայ:

Այդ դէպքը պատճառ կ'ըլլայ որ Յոյներուն կրօնակից
Ռուսերը պատերազմ յայտարարեն Օսմանցիներուն դէմ:

Ռուս բանակը կը ջախջախէ թուրքերը:

Տարի 1829: Էտիրնէի համաձայնագրով Ռուսերը
կ'ստիպէն թուրքերը, որ ճանչնան Յունաստանի անկախու-
թիւնը:

Յունաստան փրկուած է:

* * *

Երկրորդ Պատրիարք
Պոլսոյ Հայոց Պատրիարք
Ներսէս Վարժապետեան

Թուրքերը, Պալքաններու մէջ չարունակուող Ռումէն,
Սերպ եւ Պուլկար ազատագրական շարժումները արիւնի
մէջ խեղդել կը փորձեն:

Այդ ջարդերը Ռումէնյ, Սերպ եւ Պուլկար ժողովուրդ-
ներու պատմութեան ամենասարսափելի էջերն են:

Տարի 1876

Ռուս պետութիւնը կրկին Պալքաննեան ազգերուն օդնու-
թեան կը հասնի: Պատերազմ կը յայտարարէ Թուրքերուն,
Պալքաններու մէջ, եւ Կովկասի ճակատին վրայ:

Ազատութեան նոր յոյս մը կը ծագի Ռումէններուն
Սերպերուն եւ Պուլկարներուն, ինչպէս նաեւ Հայերուն
համար:

Կովկասի մէջ պատերազմող Ռուսական բանակին մէջ
մեծ թիւով Հայեր կան: Հայ զինուորներ, Հայ սպաներ եւ
Հայ զօրավարներ:

Հայ ժողովուրդին ազատութեան ժամը հնչած է: Դարե-
րու գերութիւնը պիտի վերնայ: Զարդերը վերջ պիտի գտնեն:
Արեւմտեան Հայաստանի Մայր Հողը իր ժողովուրդին պիտի
վերադարձուի:

Օսմաննեան կայսրութիւնը միանգամբնդմիշտ պիտի
խորտակուի, եւ Մոնկոլ-Թուրան աւագակներուն դարաւոր
տիրապետութեան վերջ տրուելով, աշխարհի առաջին քաղա-
քակրթութեան բնօրրան Անաթոլիան պիտի յանձնուի իր
բնիկ ժողովուրդներուն:

Այդ պատերազմին վերջաւորութեան՝ Ռումէնները, Սեր-
պերը եւ Պուլկարները, Յուլյներուն նման իրենց ազատու-
թեան տիրացան Ռուսերուն շնորհիւ:

Բա՛յց, բայց Հայ ազգին համար այս յոյսը չիրականա-
ցաւ: Աւստրիական եւ Անգլիական կայսրութիւնները հա-
կառակ էին Պոլսոյ եւ Անաթոլիայի ազատագրման: Իրենց
ապագայի սատանայական ծրագիրները ունէին: Որոշած էին
Պոլսոյ եւ Անաթոլիայի մէջ պահել եւ զօրացնել Թուրքերը,

արգելք ըլլալու համար Ռուսերուն Միջերկրական իջնելուն:

Քրիստոնեայ եւ Ռուսերու բարեկամ Հայաստանի մը տեղ, կ'ուզէին մոլեռանդ իսլամներով բնակուած, Անաթոլիայէն մինչեւ Հնդկաստան երկարող շրջան մը ստեղծել, որ բնական թշնամին պիտի ըլլար Ռուսերուն:

Այս քաղաքականութիւնը կը շարունակուի մինչեւ այսօր անփոփոխ:

Անգլիական, Աւստրիական եւ Օսմանեան խմբակը այս ծրագրին իրականացման համար աշխատեցաւ, դիմեց ամէն միջոցի եւ նաեւ օգտուեցաւ Պոլսոյ Հայ աւագանիէն:

Որովհետեւ դաւաճաններ կային Պոլիս, Հայ անունով:

Պոլիս: Հայութեան այս սուտ դրախտը իրականութեան մէջ մէր բոլոր դժբախտութիւններուն աղբիւրը եղաւ:

Թուրքերը Անաթոլիա խուժած ատեննին, օգտուեցան Հայերուն եւ Յոյներուն միջեւ դարերէ իվեր տեւող թշնամութենէն, եւ Հայերը գործածեցին Յոյներուն դէմ իբր Հակակչոփիչ ուժ:

Եւ մենք ինկանք այդ ծուղակը:

Թուրքերուն դէպի կոստանդնուպոլիս յառաջացման շրջաններուն հետեւեցանք անոնց, երբեմն բռնի, շատ անգամ մեր կամքովը: Պարպեցինք Հայաստանի Մայր Հողը, կազմելու համար նոր գաղութներ, Թուրքերու կողմէ գրաւուած Արեւմտեան Անաթոլիայի հողերուն վրայ, նման այն թոշուններուն, որոնք գիշատիչ կենդանիներուն կը հետեւին եւ անոնց մնացորդներովը կը սնանին:

Երբ 1453-ին, Թուրքերը Պոլիսը գրաւելով Բիւզանդական կայսրութեան վերջ տուփին, Ֆաթիհ Սուլթան Մեհմէտ Պրուսայէն Պոլիս բերել տուաւ Յովակիմ Եպիսկոպոսը եւ զանիկա Հայոց Պատրիարք հռչակեց, Յունաց Պատրիարքութեան դէմ իբր Հակակչոփիչ աթոռ:

Այս Յովակիմ Եպիսկոպոսն է առաջին դաւաճանը Հայութեան, Հայաստանի պարագումին առաջին պաշտօնական պատասխանատուն:

Այդ օրէն ետք կամաց կամաց Հայաստանը ամայացուցինք եւ մեր ուժերը ժողուեցինք Պոլիս, օգտուելու համար. Օսմանեան կայսրութեան կեղրոնին ընծայած նիւթական առաւելութիւններէն:

Այս ձեւով կազմուեցաւ Պոլսոյ Հայոց սուտ դրախտը:

Աշխատեցանք դարերով Պոլսոյ մէջ Օսմանցի Թուրքին ի նպաստ, ծախելով մեր հոգին, շահելու համար մեր ստամոքսը։ Այս ձեւով Պոլսոյ մէջ մէջտեղ եկաւ Հայ Հարուստներու դասակարգ մը, որ ո'չ մէկ կապ ունէր Հայաստանի հետ, ո'չ մէկ մտահոգութիւն ունէր Հայութեան ապագային եւ Հայաստանի ժողովուրդին համար։

Տարի 1876

Օսմանեան կողոպուտի կայսրութեան հաւատարիմ Պոլսահայ հարուստներուն մէջ, կան Ամիրաներ, վաճառականներ, սեղանաւորներ, մտաւորականներ, կղերականներ եւ ամէնուն գլուխը՝ Պատրիարք մը, Ներսէս Վարժապետեան։

Արեւմտեան Հայաստանի հոգերուն վրայ Ռուս բանակին յառաջացման ընթացքին Հայ ժողովուրդին ապստամբելուն արգելք ըլլալու համար, Օսմանեան բարձրագոյն դուռը Պոլսոյ Հայոց Պատրիարքին կը դիմէ, օգտուելու համար Հայ ժողովուրդին վրայ անոր ունեցած ազդեցութենէն՝ իբր հոգեւոր պետ։ Եւ կը յաջողի։

Պատրիարքը կը հետեւի թելազրութեանը իր շուրջի խորհրդականներուն, որոնք/գիտակից կամ անգիտակից գործակալներն էին Անգլիական քաղաքականութեան, եւ կը հրատարակէ շրջաբերական կոնդակ մը, կարդացուելու համար Պոլսոյ, Անաթոլիայի եւ Արեւմտեան Հայաստանի բոլոր Հայ եկեղեցիներուն մէջ։

Ահա այդ կոնդակը

«Այն օրէն իվեր, որ Հայոց ազգին ամենամեծ մասն Օսմանեան հզօր տէրութեան հպատակասէր քաղցր հովանւոյն ներքոյ մտաւ, իր հինգ դարուց պատմութիւնը կը ցուցընէ թէ ի'նչ մեծամեծ շնորհներ իրեն պարզեւած է այս մեծազօր տէրութիւնը։»

(...) «Արդ Հայ Ազգը, որու ճակատագիրն այսչափ դարերէ իվեր նուիրագործեալ կապերով միացած է Օսմանեան ճակատագրին հետ, չի կրնար անտարբեր մնալ Օսման-

եան տէրութեան գտնուած արդի ծանրակշիռ պարագայից մէջ, այլ պարտաւոր է, ինչպէս ամէն ժամանակ, նոյնպէս եւ առաւել եւս ներկայ ժամանակիս մէջ անկեղծ օժանդակութիւն մատուցանել:

Օսմանեան երկիրը պաշտպանել՝ Հայաստանը պաշտպանել ըսել է, նոյնիսկ Հայուն կրօնը, դպրոցը, ինչքը, տունը, ընտանիքը, պատին ու կեպնքը պաշտպանել ըսել է:

Ուստի խորհրդակցութեամբ խառն ժողովոյ Ազգային վարչութեան, նուրիական պարտք կը համարեմ այսու շրջաբերական կոնդակով յորդոր կարդալ բոլոր Հայ ժողովուրդեան, որ ամէն ոք իր կարողութեան սահմանին մէջ, հայրենեաց պաշտպանութեան համար, պէտք եղած օդտակարութիւններն ընել փութայ նաեւ աղօթելով (...) այն ամէն ազգէ կամաւորելոց համար, որոնք հայրենասիրական եռանդով վառուած զէնք կ'առնուն հայրենեաց թշնամիներուն դէմ: Երկրորդ, ըստ կարողութեան իւրաքանչիւր ուրուք եւ ըստ յօժարութեան կամաց օգնելով թէ՛ նիւթական, թէ՛ անձնական ծառայութեամբ:»

(«Մասիս» — 25 Յուլիս 1876 — թիւ 1853)

* * *

Երբ Հայ Պատրիարք մը «Օսմանեան երկիրը պաշտպանել, Հայաստանը պաշտպանել է» կ'ըսէ, ալ ուրիշ պատճառ չփնտունք մեր քայքայման:

Ներսէս Վարժապետեան եւ իր գործակիցները նախընտրեցին որ Արեւմտեան Հայաստանը Օսմանեան տիրապետութեան տակ մնայ, քան թէ ազատագրուի Ռուսերուն կողմէ:

Այս էր պատճառը, որ չկրցանք օդտուիլ առիթէն: Հակառակ որ Ռուսերը մինչեւ Պոլսոյ Այաստեֆանոսի դռները հասած էին, Հայաստանի ազատութիւնը ընդունող Այաստեֆանոսի համաձայնութիւնը ստորագրուած էր, եւ Օսմանեան կայսրութեան վերջը եկած կը թուէր, չկրցանք օդտուիլ, ինչպէս օդտուեցան Օսմանեան գրաւման տակ գտնուող բոլոր քրիստոնեայ ազգերը, ապստամբելով Թուրքին դէմ:

Մենք հնագանդ, հաւատարիմ մնացինք Թուրքին, շահեցանք «Միլլերի սատրզայը Էրմէնիլէ» մակդիրը:

Պերլինի վեհաժողովը կատակերգութիւն մըն էր մեզի համար:

Ապտիւլ-Համիտի հաւանութեամբ եւ թելադրութեամբ,
Ներսէս Վարժապետեան Պոլսէն պատուիրակութիւն մը զրկեց
Պերլին, Հայուն իրաւունքը աղաչելու: Բայց ինչպէս որ
կ'ըսեն,

«Իրաւունքը չի' տրուիր, կ'առնուի:»

Գինը սուղ է ազատութեան իրաւունքին: Կ'առնուի զո-
հողութեամբ, կեանքի գինով, զէնքով եւ արիւնով: Խրիմեան
Հայրիկ տեսաւայս իրականութիւնը, բայց շատ ուշ էր:

Պերլինի մէջ մեզի բարեկարգութեան խոստումներ
տրուեցան:

Այդ խոստումներուն իրագործման համար սպասեցինք
տարիներ, հլու հնազանդ ոչխարներու պէս, մինչեւ որ 1915-
ին թուրքերը մեր այս հնազանդ ազգին «իրաւունքը» տան,
ջարդելով ոչխարներու պէս:

* * *

Ներսէս Պատրիարք Վարժապետեա՞ն:

Դուն Արեւմտեան Հայաստանի ազատագրման արգելք
եղող ամենամեծ պատասխանատու:

Այսօր Արեւմտեան Հայաստանի հողերուն վրայ Հայ
անունով Հայ չկայ, Հայութեան վկայ յուշարձան չկայ:

Իսկ Պոլսոյ մէջ, քուկին եւ քեզի պէսերուն պաշտ-
պանած, Պոլսոյ Հայու սուտ դրախտէն, ի՞նչ մնաց:

Պոլսոյ մէջ, ջարդի մնացորդ քանի մը հազար հոգի-
նոց պատանդ Հայ համայնքը, հին բարքերու մնացորդ
եկեղեցիները եւ դպրոցները իրենց հոգեվարքը կ'ապրին,
իբր վկայ քու եւ նմաններուդ սխալ քաղաքականութեան:

Դժբախտաբար, այսօր նոյնիսկ, Սփիւռքի մէջ կան
Ներսէս Վարժապետեանի նման, աշխարհական եւ կրօնական,
պատեհապաշտ, անհեռատես, հայրենավնաս առաջնորդներ:

* * *

Պոլսոյ ներկայ Պատրիարքը որ «Քաջ հովիս» ի համբաւ
ունէր, վերջին շրջաններուն թրքական ճնշումներու տակ,
խամաճիկի վերածուած Ներսէս Վարժապետեանանման պատ-
գամ կը զրկէր Փարիզի չորս Հայ տղոց դատավարութեան,

ձայնակցելով Պոլսեցի պատանդ վկայ Տիգրան Գէորգեանին:

Անդին Զուիցերիա ապաստանած, նախկին Պոլսեցի աղջային գործիչ մը որ Մայր Հայրենիքի մէջ Սփիւռքի ներկայացուցիչի համբաւ ունի, վերջերս թրքական թերթերու մէջ օրերով ինքզինքը ներկայացուց իբր Թուրքին ամենամեծ բարեկամը եւ Թուրքիոյ կարօտով ապրող Հայ մը: Եւ անդին, Միւնիսի մէջ, վարձկան հայրենադաւ մը, ամէն օր իր տիրոջը ձայնով կը կաղկանձէ Մայր Հայրենիքին դէմ, շփոթելով Հայուն ջարդարար թշնամին եւ ազատարար ազգը:

* * *

Հայ աշխարհական եւ մանաւանդ կրօնական գործիչնե՛ր:

Ձեր անձնական եւ հատուածական շահերը մի շփոթէք Մայր Հայրենիքի շահերուն հետ: Հայ ժողովուրդը Սփիւռքի մէջ, Կրէկորիոս Պատրիարքի նման, հայրենիքի համար զոհուող առաջնորդներու պէտք ունի: Եւ ո՛չ Վարժապետեաններու:

* * *

Ռուբէն Սեւակ և «Փրցունլիք Ռողեղներ»

Բ. Մաս

«Բայց երբ այդ ախտագին մտաւրականներու ուղեղները ուրիշ կերպ չեն կրնար խորհիլ, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղները»:

Ռուբէն ՍԵՒԱԿ «ԱՅԼԱՍԵՐՈՒՄ»

«Բժիշկին գիրքէն փրցուած էջերու շարքէն»:

Ո՞վ է գրողը, ո՞վ է բանաստեղծը եւ ո՞վ է արուեստագէտը: Գրող մը կրնա՞յ անտարբեր ըլլալ իր ժողովուրդին, իր հայրենիքին ցաւերուն հանդէպ:

Ազգը վտանգի տակ եղած միջոցին, գրողը փողոսկրէ աշտարակը քաշուած, կրնա՞յ գրել միայն վերացական նիւթերու վրայ. իրաւունք ունի՞՞ այս բանը ընելու:

Այս տեսակէտով գրողը, արուեստագէտը հայելին է իր ժողովուրդին եւ իր ապրած միջավայրին: Երբ ազգ մը գերութեան մէջ է, հոգւով եւ մարմնով, բնական է որ կ'ելլեն անտարբերներ, անզգաներ, վարձկան գործակալներ եւ դաւաճաններ, կ'ելլեն գրողներ, թարգմանը կ'ըլլան ստրկացած ազգի մը ոգիին, կը գրեն այնպիսի բաներ; որոնք միայն իրենց անձնասիրութիւնը փառաբանելու կը ծառայեն:

Բայց ստրուկ եւ գերի ժողովուրդներու մէջէն քիչ ըլլալով հանդերձ կ'ելլեն գրողներ ալ, որոնք ազգին սպառնացող վտանգը տեսնելով կը պայքարին եւ իրենց ներշնչման արտայայտութիւններով փրկութեան ճամբան կը ցուցնեն:

Ժան Ժագ Ռուսոն առաջնորդը եղաւ ֆրանսական Յեղափոխութեան եւ Լէոն Թուլսթոյը Ռուսական Յեղափոխութեան:

Պատմութեան վերջին շրջաններուն, Հայ ժողովուրդին մեծ մասը, դարերով Օսմաննեան լուծին տակ ապրելով՝ դժբախտաբար կորսնցուց իր շատ մը ազգային արժանիքները:

Այս գերութեան դարերուն, Հայուն մինչեւ քրոնզոններուն մէջը մտաւ անձնասիրութիւնը ու վախկոտութիւնը:

Հալածանքներու հետեւանքով, տեւական փախչիլ սորվեցաւ, պարպեց հայրենի հողերը եւ հաստատուեցաւ

աւելի ապահով եւ շահաբեր տեղեր, մանաւանդ Պոլիս եւ Հրջակայքը:

Այս ձեւով կորսնցուց իր հողին վրայ, միասնաբար, ազգովին ապրելու առաւելութիւնը, եւ վերածուեցաւ հոս հոն տարածուած եւ իրարու հետ կապ չունեցող պղտիկ դաղութիւներու:

Հայը՝ Օսմանեան գրաւման շրջանին, Արեւմտեան Հայաստանի հողերուն վրայ, իսկական իմաստով՝ մէկ հատ Հայքաղաք չկրցաւ հիմնել, Անի քաղաք մը չկրցաւ վերստեղծել: Որովհետեւ հաւաքաբար ապրելու, իրարու զօրավիք ըլլալու եւ թշնամիին դէմ պայքարելու կարողութիւնը չունէր:

Այս էր պատճառը, որ Արեւմտեան Հայաստանը 500 տարի իսկական իմաստով՝ ո'չ հայկական կառոյց ունեցաւ, ո'չ գրականութիւն, ո'չ ալ գըող...

Ունեցաւ թերեւս միայն կրօնական կառոյց մը, որուն առաջնորդները քրիստոնէական վարդապետութեան մելամախծոտ գաղափարներով լեցուցին Հայ ժողովուրդին արդէն խաթարուած միտքերը:

Այս ուղղութեամբ, ամէն Հայու բարձին տակ գտնուող Նարեկացիի շողչողուն տաղերը, յաւիտենական աշխարհի տիրանալու ցանկութեամբ, ամենէն զօրաւոր թմրեցուցիչը եղան Հայ ժողովուրդին:

Անոնք, այս ձեւով, Ռուբէն Սեւակին ըսածին պէս, «Հլու հնազանդ, մինակ մեռնիլ սորվեցան, բայց ոչ ըմբուտանալ եւ մարդկայնօրէն կատդիլ բռնակալ Թուրքին դէմ»

Երբ Օսմանեան կայսրութիւնը քայքայուիլ սկսաւ եւ բոլոր գերի ազգերը ապստամբելով Թուրքին դէմ, ազատութեան ճամբան ընտրեցին, Պոլսոյ մէջ ապրող կրօնական եւ համայնքային պետերը, իրենց անձնական շահերուն պատճառաւ, նախընտրեցին Օսմանեան տիրապետութեան տակ մնալ:

Ռուսերուն կողմէ ազատագրուած Արեւելեան Հայաստանի մէջ Խաչատուր Արքիւան առաջին մեսիան եղաւ Հայ ժողովուրդին, առաջին Հայ Ազգային Աւետարանիչը:

Ան էր որ տեսաւ հիւանդութիւնը եւ իր «Վերք Հայաստանի» գիրքով, փրկութեան ճամբան ցոյց տուաւ, Թուրքին լուծին տակ ճնշուող Հայութեան:

Եւ աւելի ետք՝ անոր հետեւորդը Բաֆֆի արթնցուց Հայութեան մէջ քնացող ազգային զգացումները:

Բայց Պոլսոյ առաջնորդները ականջնին գոցեցին Աբով-էանի եւ Շաֆֆիի պատքամներուն դէմ: Պոլսոյ մէջ մտաւորական դասակարգը, ազգին իսկական շահերուն հետ բնաւ կապ չունեցող նիւթերու վրայ գրելով՝ ատեն կ'անցնէր: Եւ այս այլասերած կեղրունին մէջ, Պոլսոյ Հայ առաջնորդները, հայկական պատմութեան ամենամեծ սխալը գործեցին:

«Ազգային սահմանադրութիւն» ըսուած սխալն էր ան: Երբ բոլոր Քրիստոնեայ Ազգերը անկախութեան տիրանալու ճամրուն մէջ էին, եւ կարգը Հայերուն եկած էր, ասկէ վախցող Օսմանեան վարիչները, Արեւմտեան պետութիւններու կարգադրութեամբ, Հայերը օրօրելու եւ ատեն շահելու համար, Ազգային Սահմանադրութեան ծուզակը ստեղծեցին: Ազգային Սահմանադրութիւնը իբր թէ Հայոց կարգ մը վարչական իրաւունքներ կուտար, բայց իրականութեան մէջ բուն նպատակը, Հայոց Արեւմտեան Հայաստանի հողերուն վրայ վարչական կեղրոն մը, եւ այս ճամրով ապագայ Հայաստան մը ստեղծուելուն արգելք ըլլալ, եւ Հայերը Պոլսոյ մէջ Սուլթանին եւ Օսմանեան կառավարութեան հակակշիռին տակ պահել էր:

1862-ին Պոլսոյ Օսմանեան բարձրագոյն դուռին մատուցուած Ազգային Սահմանադրութեան 9-րդ հատուածը հետեւեալը կ'ըսէ:

«Ազգային վարչութեան առաջին պարտականութիւնն է, Հայ Ազգը, Օսմանեան կայսերական պետութեան հաւատարին հպատակութեան մէջ պահել»:

Այս ձեւով Արեւմտեան Հայաստանի վարչական կեղրոնը պաշտօնապէս Պոլսոյ մէջ հիմնուած եղաւ:

Հայոց տրուած կարգ մը վարչական եւ մշակութային ազատութիւնները, բացուած դպրոցները, Հայերուն աչքերը շացուցին: Իրականութեան մէջ «Թրովարային ձին» էր ան Հայութեան համար:

Օսմանեան կայսրութեան հպատակ քրիստոնեայ ազգերուն ոչ մէկը իրենց վարչական կեղրոնը Պոլիս փոխադրել մտածեց: Անոնք իրենց հողին վրայ մնացին եւ ազատութեան տիրացան:

Բայց Հայերը հակառակը ըրին:

Այս ձեւով Արեւմտեան Հայաստանի ճակատագիրը Պոլսոյ մէջ կապուեցաւ Օսմանեան կայսրութեան:

Այս էր պատճառը, որ Պոլսոյ Պատրիարք Ներսէս Վար-

ժապետեան, 1876-ին Հայկական պատմութեան ամենէն ճակատագրական օրերուն, երբ Խուսական բանակը Պոլսոյ դռներուն առջեւն էր, համարձակեցաւ ըսելու թէ՝ «Օսմանիան պետութիւնը պաշտպանել ըսել է:»

Ազգային Սահմանադրութիւնը ընդունուած օրը, Արեւմըտեան Հայաստանի գերեզմանը փորուած օրն էր, որուն յաջորդեցին պաղ իրականութիւնը, Ապտիւլ-Համիտ, Թալաաթ եւ Մուսթաֆա Քէմալ:

* * *

Այդ թուականէն իվեր դար մը անցած է, եւ դժբախտաբար դեռ կան կարգ մը Հայեր, որ այս «Ազգային Սահմանադրութիւն» ըսուած ողբերգութիւնը չեն հասկցած:

Եւ դեռ կան կարգ մը Հայեր, որոնք այդ շրջանի ամենամեծ պատասխանատու՝ Ներսէս Վարժապետեան Պատրիարքի 100-ամեակը տօնել կ'ուզեն Փարիզի մէջ: Եւ մէկը կ'ելլէ, ընդվզելով այս երեւոյթէն, Ներսէս Վարժապետեանի, Հայրենիքի շահներուն վնասակար դերը կը բացատրէ յօդուածով մը, եւ Փարիզի թերթերուն կը դրէս, բայց այդ թերթերուն վարիչները համարձակութիւնը չեն ունենար զայն հրատարակելու:

Որովհետեւ բարեկամներն են այն Փարիզ հաստատուող նախկին կեղրոնականցիներուն, որոնք ինքզինքնին դեռ Պոլիս կը կարծեն: Ասոնց փառաբանած Ներսէս Վարժապետեանը Պոլիս կեղրոնական վարժարան մը հիմնել մտածած էր: Բայց նոյն Ներսէս Վարժապետեան Պատրիարքն էր, որ Թուրքերուն ծախեց Արեւմտեան Հայաստանը: Բարեբախտաբար Հայ ժողովուրդը վախկոտ եւ պատեհապաշտներէ աւելի, քաջեր եւ հայրենասէրներ ունի:

Ներսէս Վարժապետեան Պատրիարքի իրական դիմակը մէջտեղ հանող յօդուածը հրատարակուեցաւ Պէյրութի «Արարատ» թերթին մէջ, եւ աւելի վերջ Լոս Անծելեսի «Նոր Անունդ»-ի մէջ: Եւ ուրիշ նորութիւն մը մեզ համար, որ Ներսէս Վարժապետեանի յօդուածը գրելէ շատ ետք տեղեկացանք, բանասէր ընկերոջ մը պրատումներուն շնորհիւ:

Մեծն Բաֆֆի 1878-ին, Թիֆլիսի «Մշակ» թերթին 22 թիւն մէջ գրած յօդուածով սապէս կ'արտայայտուէր Ներսէս Վարժապետեան Պատրիարքի մասին:

«...Կ. Պոլիսի Հայոց Պատրիարքը շողոքորթում է, կեղծաւրում է... Պատրիարքը ստիպուած է այսպէս վարուել մտածումէն կարճատեսները: Դիցուք թէ նա այնքան անձնազոհութիւն չունի, որ իր ժողովուրդի իրաւունքները պաշտպանելու համար Յունաց Պատրիարք Գրիգորի նման իր պատրիարքարանի դռանը կախաղան հանուի...Բայց ոչ, Սովլանի մի ժահտը Պատրիարքին մոռանալ տուեց Հայ ժողովուրդի արտասուքը և արիւնը...»

Եւ 1985-ին Փարիզի մէջ, իբր թէ գաղափարներու ազատութեան քաղաքին մէջ, մեր մամուլի վարիչները Ռաֆֆիի գաղափարներու նմանները հրատարակելու պիտի վախնային:

Ազգային Սահմանադրութիւնն 120 տարիներ ետք, «Արևոտքի ճակատին վրայ» փոխուած բան մը չկայ:

Հին Պոլիսը կարծէք թէ Սփիւռք փոխադրուած է: Միեւնոյն յետադիմական կեցուածքը, միեւնոյն պատեհապաշտ քաղաքականութիւնը, առանց Հայուն հայրենիքին իսկական շահերը նկատի առնելու:

Սփիւռք մը՝ Պոլսոյ մտայնութեամբ, բայց առանց թուրքի: Աւելի ճիշդ թուրքին զինակիցները եղող Արեւմըտեան պետութիւններու շահերուն կապուած Սփիւռք մը:

...ՎՐ ԸՆԱԺԻ պէս:

«Փրցնել ու նետել պէտք է այս ախտագին մտաւորականներու ուղեղները:»

* * *

Ռուբեն Սեւակ եւ «Փրցուելիք Ռողեղներ»

Գ. Մաս

20-րդ դարու սկիզբը Եւրոպա ուսանող Հայ երիտասարդ՝
ները նոր դարաշրջան մը բացին Հայ գրականութեան մէջ:

Այս ուսանող մտաւորականներուն առաջնորդներն էին
Դանիէլ Վարուժան, Սիամանթօ եւ Ռուբէն Սեւակ:

Իրենց գրութիւններուն տեսակէտով՝

Դանիէլ Վարուժան պերճիմաստ արտայայտութիւններով՝
եւ բառերու հարստութեամբ ամենէն ազնուականը։ Սիաման-
թօն հայրենասիրական պոռթկումներով՝ ամենէն ասպետա-
կանը։ Բայց Ռուբէն Սեւակ իբր Հայ եւ իբր մարդ ամենէն
գգայուն եւ իրապաշտ ընկերվարականն է։

Ռուբէն Սեւակ միակն է այդ շրջանի բանաստեղծներէն,
որ Եւրոպա Յ տարի գիտութիւն ուսանած եւ քժիշկ եղած է։

«Բանաստեղծ եւ բժիշկ Ռուբեն Սեւակ։»

Այս միաւորումը Ռուբէն Սեւակի ամենէն յատկանչական
կողմն է։ Այս միաւորումով է որ Ռուբէն Սեւակ բոլորովին
տարբեր չունչ մը բերաւ Եւրոպայէն իր գրութիւններով եւ
իր գաղափարներով։

Այս է թերեւս պատճառը կարդ մը քննադատ-մտաւորա-
կաններու բոնած անիրաւ կեցուածքին, Ռուբէն Սեւակի հան-
դէպ։ Իրենց գիւղին մէջ ինքնաշխատութեամբ զարգացած
գրողները, բնական է, չախտի կրնային հասկնալ եւ հան-
դուրժել բժիշկ-բանաստեղծ Ռուբէն Սեւակին։

Ռուբէն Սեւակի գրութիւններուն մէջ, բանաստեղծը եւ
գիտութեան մարդը քով-քովի են։

Այսինքն զգացումը եւ տրամաբանութիւնը. շատ պարզ,
շատ հասկնալի, ժողովրդական լեզուով գրուած իր բանաս-
տեղծութիւններուն ամէն մէկը իրական կեանքի տպաւորու-
թիւններ են։ Առանց բառերու մթերքի, առանց պոռոտա-
խօսութեան, առանց շինծու զգացականութեան։

Ռուբէն Սեւակ իբր մարդ եւ իբր Հայ, իր ծնունդին,
իր անկեղծ խառնուածքին պատճառաւ չէր կրնար մարդկա-
յին եւ ազգային ցաւերէն հեռու մնալ։

Տառապեցաւ՝ մարդկային անհաւասարութեան եւ անար-

դարութեան ցաւերով:

Իբր բանաստեղծ եւ գիտութեան մարդ՝ տեսաւթէ ուր էր ցաւին արմատը եւ անոր համար կրցաւ գրել Հայ գրականութեան ընկերային հարցերու ամենէն խիզախ եւ ամենէն տպաւորիչ բանաստեղծութիւնները։ Եւ Հայրենիքն հեռու, անկէ եկած արիւնով լեցուն լուրերու ազդեցութեան տակ, իր պոռթկումը եւ ցաւը թափեց «Կարմիր Գիրք»-ի բանաստեղծութիւններուն մէջ։

Այս հայրենասիրական բանաստեղծութիւնները, իրենց պարզութեան մէջ, պիտի մնան Հայ գիւցազներգութեան ամենէն հարազատ եւ ամենէն զգայուն էջերը։

Ռուբէն Սեւակի գրականութեան սկզբունքը «Միայն ժողովուրդին օգտին համար գրելու» գաղափարն էր։

«Բժիշկին գիրքէն փրցուած էջեր» ու շարքէն «Այլասերում»ի մէջ տեսէք թէ Ռուբէն Սեւակ ինչպէս կը հարուածէ այն գրողները, որոնք ազգին ցաւերուն կռնակ դարձուցած էին։ «Զե՞ք տեսնը արդէն թէ ինչպէս շատ մը գրագէտներ, լիր քաջութիւնը ունին յայտարարելու թէ՝ իրենք ժողովուրդին համար չէ՝ որ կը գրեն։ ...Որբուի պէս անտէր ցեղ մը հուժկու, ու լուսեղ ու սիրուխ բարբառի մըն է ծարաւ։ Խոկ մեր գրագէտները հանելուկային, առեղծուածային, խաւարակու բաներ կ'ըսեն իրեն ու մեր քերթողները՝ գրիշնին Հայ արեան մէջ թախիսնէլ վերջ՝ չինարէն տաղեր կը գրեն որպէսզի մա՞րդ չհասկնայ։»

Հեռո՞ն մեն Է՝ ախտագին մտաւորականներ։ Դուք ցեղին ուղեղն էք։ Բայց երբ այդ ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորնիլ, քան յուսահատեցնելով մեր կենսունակութիւնը, մենք պիտի փրցնենք ու նետենք այդ ուղեղը։

Մենք նոր միտքեր, նոր սիրտեր, նոր հոգիներ պիտի դարբնենք։ Մեզի կարմիր ու մսուս շուրթներով, ուժեղ ու ժպտու գրականութիւն մը պէտք է։

Մեզի առողջ ու երիտասարդ մտաւորականներ պէտք են։ Զուկն իր գլուխէն կը հոտի, ազգմ՝ իր մտաւորականներէն։ Անոնք են ցեղի մը գլուխը...Մեզի նոր Ռուկեդար մը պէտք է, նոր Ռուկեդար մը։ Այլասերում, ո՛չ, Վերածնունդ ...։»

«Ռուբէն Սեւակ»

Դժբախտաբար Ռուբէն Սեւակի մատնանշած ախտագին մտաւորականները, Հայ ժողովուրդին կրած մեծ աղետէն

ետքն ալ, ազգին եւ հայրենիքին ցաւերուն կռնակ դարձուց իրենց փղոսկրէ աշտարակին մէջ «Ալունատը արունատին համար»-ի յանկերգը հոլովելու կը շարունակեն:

Եղեռնին խմամանալով ազատած Երուանդ Օտեանի խղճմտանքին ձայնը սապէս կ'ըսէր «Հայ գրականութիւնը այս մեծ աղետէն ետք շատ արինոտ պիտի սլլայ»՝ Երուանդ Օտեան սխալած էր:

Յետ Եղեռնի Սփիւռքի Հայ գրականութիւնը քիչ բացառութիւններով, կարծես թէ բան չեղածի պէս շարունակեց ամենամեծ անտարբերութեամբ «Ապրիմ-մեռնիմ-ծաղիկ-թիթեննիկ-ես-դուն, եւ մանաւանդ ես-եսի հոլովոյրով ինքզինքը օրորել:»

Չորս տարի առաջ, նահատակ Ռուբէն Զարդարեանին տղուն, ծանօթ գրագէտ Հրաչ Զարդարեանին այցելեցինք, Ռուբէն Սեւակի մասին իր յիշատակները արձանագրելու համար: Հրաչ Զարդարեան մեզի 2 ժամուան խօսակցութեան ընթացքին իր յուշերը պատմեց եւ կարգ մը մերկացումներ ըրաւ:

Անոր զգայացունց մերկացումը, որ երիզի վրայ արձանագրեցինք, շատ սարսափեցուցիչ է:

«Եղեռնէ ետք մէջտեղ ելլող մտարականները ներքնապէս շատ ուրախ եւ գոհ էին, որ մեծ գրողները անհետացած են: Որովհետեւ գրական հրապարակը իրենց մնացած էր:»

Անհաւատալի ըլլալով հանդերձ, իրականութեան մեծ բաժին մը կայ այս ամբաստանութեան մէջ: Որովհետեւ ուրիշ տեսակ բացատրել կարելի չէ, յետ Եղեռնի գրողներուն ցուցադրած անտարբերութիւնը Եղեռնի եւ նահատակ մտաւորականներու հանդէապ:

Վերապրող գրողներէն գրեթէ ոչ մէկը Եղեռնը եւ նահատակ մտաւորականներուն կեանքը եւ վախճանը նիւթ առնելով բան մը գրած է:

Մինչդեռ Երուանդ Օտեանին ըսածին պէս, Հայ գրողները այս մեծ աղէտէն ետք, իրենց գրութիւններով Եղեռնը եւ նահատակ մտաւորականները խորհրդանշելով, երկինքը թնդացընելնին պէտք էր:

Եթէ այդպէս ըրած ըլլային, անիրաւուած Հայ Դատը 50 տարիներ մոռացութեան չէր ենթարկուեր:

Օրինակ Հրանդ Նազարեանցը՝

Ռուբէն Սեւակին ամենամօտ քարեկամը եւ ընկերն էր, եւ Սեւակի նահատակութիւնը ամենէն չատ իրեն ցաւ եւ ընդվզում պատճառելու էր:

Սեւակի կորուստէն ետք Հրանդ Նազարեանցէ կ'սպասուէր որ՝ իր գրելու տաղանդով անմահացնէր, պանծացնէր Ռուբէն Սեւակի կեանքը եւ հերոսային վախճանը։ Բայց այսպէս չեղաւ։

Հրանդ Նազարեանց Իտալիոյ Պարի քաղաքը քաշուած, գրեց իտալերէն լեզուով գրութիւններ եւ Իտալացի սիրուհին հետ ի զուր սպասեց որ իրեն Նոպելի մրցանակը տրուի։

* * *

Յակոբ Օչական եւ իր հետեւորդները ամենամեծ պատասխանատուններն են յետ Եղեռնի գրականութեան այլասերման։ Յակոբ Օչական ստորագնահատեց բոլոր գրողները, իր քըն-նադատութիւններուն սուրով մեռցուց բոլոր արժէքները, եւ ինք բարձրացաւ անոնց դիակներուն վրայ, իբր միակ վաւերական գրողը եւ քննադատը։

Անոնց «Վաւերական գրող»-ի յանկերգը, քանդիչ քըն-նադատութիւնները, շատ մը գրողները հեռու պահեց, Ազգին, Հայրենիքին ցաւերով զբաղելէ։ Անոնք ստեղծեցին մտաւորականներու դասակարգ մը, հին ազնուական դասակարգերու նման, եւ արհամարհեցին ժողովուրդը։

Կարծէք թէ Հայ ժողովուրդը բոլոր խնդիրները լուծած, Անգլիացիներու եւ Ֆրանսացիներու նման հարուստ ազգ մընէր, որ պիտի ուզէր ունենալ ամենէն բիւրեղացած գրականութիւնը։

Անապատի մէջ կորսուած ծարաւ մարդուն ջուր պէտք էր, ի՞նչ ընէր ան աղամանդը, զմրուխտը։

Զարդուած եւ անիրաւուած Ազգ մը, պահանջը ունէր պարզ, ժողովրդական գրականութեան մը։ Գրականութիւն մը որ Հայուն կամքի ուժը ամբապնդէր, անոր յոյսի ճամբայ մը ցուցնէր եւ պայքարելու կորովը տար անիրաւութեան դէմ։

Բոլոր մտաւորականներուն հոգեկան զօրաշարժի մը ենթարկուիլը պէտք էր։ Եւ այս զօրաշարժի ընթացքին պերճիմաստ գրականութեան տեղ չկար։ Մեզի Հայրենասէր մտաւորական զինուորներ պէտք էին, որոնց զէնքը իրենց գրիչը պիտի ըլլար։

* * *

Թուրք դահիճները երբ 24 Ապրիլ 1915-ին Հայ մտաւորականները աքսորեցին, անոնց մէկ մասը չմեռցուցին:

Օրինակ՝ Բիւզանդ Քէչեանը ետ ղրկեցին: Պահպանողական Քէչեանը հակառակ էր յեղափոխականներուն, անկէ թուրքերուն վնաս չէր գար: Նախնորելի էր որ ան ետ դառնար եւ շարունակէր գրել յեղափոխականներուն դէմ:

Երուանդ Օտեանը չմեռցուցին: Ինչո՞ւ: Որովհետեւ «Ընկեր Փանջոնի»-ն գրած էր, յեղափոխական տիպարը հըտպիտի մը վերածելով:

Անկէ զատ թուրքերը իրենց տեսակէտով «անվնաս» շատ մը Հայ գրողները չաքսորեցին:

Եւ վերապրող կարգ մը գրողներ, երբ Պոլիսէն հեռացան, պատմեցին թէ ազատած են պահուընելով առաստաղի մէջ եւ կամ փախած են ոստիկանատունէն: Ինքնախաբութեան եւ մեծամոլութեան գոհ իսեղճեր, թուրքը եթէ ուզէր, ձեզի սատանային ծակին մէջ ալ կը գտնէր: Եթէ հաւատար որ վնասակար էք իրեն: Բայց ան գիտէր, թէ դուք ձեր հիւանդագին մտային կառոյցով, ձեր գրութիւններով շատ աւելի օգտակար պիտի ըլլայիք թուրքին, Հայ միտքերը խաթարելու եւ այլասերելու տեսակէտով:

* * *

Մուրէն Սեւակի կեանքի վերջին օրերը՝ իր բանաստեղծութիւններուն մէջ երգած գաղափարներուն պէս եղան, այսինքն՝ խիզախ եւ հերոսական: Նայեցէք ինչ կը գրէ Գուրգէն Մխիթարեան 1946-ին Գահիրէ հրատարակուած իր «Քառորդ դար գրականութիւն» հատորին մէջ:

«Մուրէն Սեւակի մահէն ետք, գեղեցկացաւ գրական իր հոչակը, դարձաւ իր դէմքը հէքեաթային ու հերոսական նոյնիսկ, երբ պատմուեցաւ թէ երիտասարդ հիւանդ մթքուիի մը սնարին վերեւ, կրցած էր պահիլ աս իր հաւասարակշուրիւնը, իր ազգային, ընտանեկան ու հոգեկան հաւատարմութիւնը, մերժելով քաջորթեամբ կախարդական հրաւերը՝ որբանալու ինքզինքը, ի գին իր կեանքին ու իր ձեռքով բժշկուած գեղութիւն...(...)

Սրտառուչ, խորունկ վէպ մը կրնար դառնալ իր պարագան,

եթէ մէկը սիրտ ունենար արիւնի մէջ խեղդուած բանաստեղծին կեանքը գրական օգտագործումի մը առարկայ դարձնել։ Արդար այս խղճահարութիւնը, որ հեռու կը պահէ մեր գրողները այդ օգտագործումէն, ինչ որ սրբազնութեան հաւասար բան մը պիտի ըլլար։ Ժամանակը թերեւս, տայ իր թոյլտուութիւնը օր մը, ոչ թէ արուեստի գործ մը հանելու համար անպատճառ եղերերգութենեն, այլ պանծացնելու համար երիտասարդ բանաստեղծին վեհ ու հզօր կեցուածքը։»

Դժբախտաբար մինչեւ հիմա, Գուրգէն Մխիթարեանի ենթադրութիւնը Ռուբէն Սեւակի համար, չիրանակացաւ։

Ոչ մէկը պէտք եղած ձեւով հետաքրքրուեցաւ Ռուբէն Սեւակի հերոսական կեանքով։

Ի բացառեալ Գեղամ Սեւանէ, որ 1967-ին Երեւան հրատարակուած «Բանաստեղծին գողգոթան» անունով պատմուածքով վերապրեցուց Ռուբէն Սեւակի յիշատակը, եւ 1984-ին Պերճ Զէյթունեանց Երեւանի մէջ ներկայացուց «Մեծ լուսաբան» անունով, Դանիէլ Վարուժանի եւ Ռուբէն Սեւակի տրամը։

* * *

Ռուբէն Սեւակ

Դ. Մաս

Ռուբէն Սեւակ նահատակուեցաւ 26 Օգոստոս 1915-ին,
թուրք մարդասպաններու ձեռքով՝ Զանկը մէջ:

* * *

Ազգ մը իր հերոսներով կ'ապրի:
Ազգ մը, որ հերոսներ չունի, ապրելու իրաւունք չունի:
Ազգ մը, որ իր հերոսները կը մոռնայ, ինքն ալ մեռնելու
դատապարտուած է:

* * *

Ռուբէն Սեւակ նահատակուեցաւ հերոսաբար, մերժելով
թրքանալու առաջարկը: Մեռաւ չփոխելու համար իր անունը:
Ուզելով գնաց մահուան, որ Հայ Ազգը ապրի:

Թէ ի՞նչպէս:

Ահա իր կեանքին վերջին օրերուն պատմութիւնը:

Ռուբէն Սեւակ 1905-էն մինչեւ 1914 Զուիցերիա ապրեցաւ, հոն ուսանեցաւ, բժիշկ եղաւ, իր գրական ստեղծագործութիւններուն մեծ մասը հոն գրուեցաւ, հոն ամուսնացաւ Լոզանի գեղարուեստի վարժարանի ուսանողուհի՝ գերմանացի Ժաննի Աբելի հետ: Իր առաջին զաւակը հոն ծնաւ: Մինչեւ 1914 Յունիս ամիսը իբր բժիշկ աշխատեցաւ Լոզանի հիւանդանոցներուն մէջ, եւ առաջին համաշխարհային պատերազմին հռչակուելէն հազիւ երկու ամիս առաջ, Զուիցերեայէն Պոլիս վերադարձաւ ընտանիօք:

Երկու ամսուան տարբերութիւն, եթէ երկու ամիս ուշանար վերադարձը, Ռ. Սեւակ ազատած էր դժոխքէն:

Ինչու վերադարձաւ: Որովհետեւ իր ամենէն սիրած եղբայրը մահացած էր, եւ որովհետեւ իր մտքին մէջ կար արդէն օր մը ծննդավայրը վերադառնալ, ծառայելու համար իր ժողովուրդին:

Պոլիս վերադարձած օրը Սեւակի կինը նախազգացած էր դժբախտութիւնը։ Սուկացած էր մարդոց վայրենի երեսներէն եւ ետ դառնալ առաջարկած ամուսինին։

Պոլիս։ Փոթորիկի նախօրեակին այդ օրերուն անսովոր հանդարտութիւն մը կար։ Սեւակ սկսած էր աշխատիլ իրը բժիշկ եւ մեծ յաջողութիւն գտած։ Կը մասնակցէր գրական հաւաքոյթներու, բանախօսութիւններ կուտար բժշկական նիւթերու վրայ, որոնց խուռներամ բազմութիւն մը կը հետեւէր, եւ իրը ճարտար բանախօս ճեռքէ ճեռք կը խլուէր։ Իր բանաստեղծութիւնները եւ գրութիւնները թերթերուն մէջ կը շարունակուէր հրատարակուիլ։ Սեւակի համբաւը գագաթնակէտին հասած էր։

Թէոդիկ, Ամէնուն Տարեցոյցի հեղինակը իր հիացումը հետեւեալ տողերով կը յայտնէր Սեւակին համար։

«Արէնա իմաստութեան շիթը դրած է անոր ուղեղին մէջ, Եսկիւապ բժշկութեան խորհուրդը. Հերմէս ալ կայծը պերճախօսութեան»։

Քանի մը ամիսներ ետք Առաջին Համաշխարհային պատերազմը կ'սկսի. դժոխքին դուռը բացուած է։ Ռուբէն Սեւակ պաշտօնի կը կոչուի Օսմանեան բանակին մէջ, իրը բժիշկ հարիւրապետ։

* * *

Պոլառյ Հարպիյէ թաղին մէջ, Հարպիյէ զօրանոցին գումարէ, շաբթու վերջերը մեծ հանդիսութեամբ կը տողանցէին մայր պողոտային վրայ։ Ռուբէն Սեւակն ալ ճերմակ ձի մը նստած իր զինուորներով կը մասնակցէր այս տողանցքին։

Շաբթու վերջ մը, այն պողոտային դիմացի կողմը բնակող՝ Մկրտիչ Յակոբովիչը ընտանիքը կը հրաւիրէ, իրենց ազգական, Սեւակի քրոջ աղջիկը՝ Ատրիէնը, որ դիտէ հարիւրապետ Սեւակը տողանցքի ատեն։

Ատրիէն Սիլիվրիէն ուսանելու եկած է Տամ տը Սիոն վարժարանը իրը գիշերօթիկ աշակերտ։ Ատրիէնը եւ տանտէրերը պատշգամին մէջ նստած անհամբեր կ'սպասեն Սեւակին անցնելուն։ Տողանցքը կ'սկսի. զինուորները կ'անցնին, «ահա» կ'ըսեն տանտէրները, «հիմա կուգան Սեւակը եւ իր զինուորները», «բայց այն ի՞նչ է, զինուորներուն առջեւէն գացող ձիուն վրայ Սեւակը չկայ։» Զին առանց Սեւակի կ'անցնի քովը

քալող գինուորի մը կողմէ առաջնորդուած .

* * *

24 Ապրիլ 1914-ի յաջորդող դժոխային օրերն էին: Սեւակ Զանկը աքսորուած էր, Կոմիտաս վարդապետի, Դանիէլ Վարուժանի, Բիւզանդ Քէչեանի, Տիրան Գէլէկեանի, եւ բոլոր անոնց հետ, որոնք Հայ Ազգին ուղեղներն էին:

Սեւակի Զանկը հերոսական կեանքին մասին այդ դժոխային ազատած հինգ Հայ մտաւորականներու վկայութիւնը կայ: —

1) Բիւզանթիոնի խմբագիր՝ Բիւզանդ Քէչեան - Ամէնուն Տարեցոյցը, 1922:

2) Գրիգոր Պալաքեան Արգեպիսկոպոս - Հայ գողդոթան Ա. Հատոր:

3) Միգայէլ Շամտանճըեան - Յուշարձան Ապրիլ 24-ի, 1919:

4) Արամ Անտոնեան:

5) Յովհան Ծ. Վրդ. Կարապետեան - 1. 5. 1957- Զուարթնոց - Փարիզ:

Ռուբէն Սեւակ Զանկը մէջ ապրեցաւ հերոսի մը պէս: Երբեք չկորսնցուց իր արիութիւնը, եղաւ այն Սեւակը, ինչ որ գրած էր իր բանաստեղծութիւններուն մէջ: Որովհետեւ իր գրածները իր ապրած կեանքն էր, իր ձայնն էր հոգիին, իր հաւատացած գաղափարներն էին միայն: Ո՞չ մէկ շինծու բան չկար իր գրածներուն մէջ: Եւ չատ մը մեծեր, որոնք փղոսկրէ աշտարակներ հիմնած էին Պոլիս՝ իրենց գրութիւններով, Զանկը մէջ շշմած, մարած, սմքած էին:

Նոյնիսկ այն մեծերէն մէկը, որ իր բանաստեղծութիւններով Հայ հոգիներու կրակը կը վառէր, աքսորավայրէն Պոլիս գրած մէկ նամակին մէջ, կ'ըսէր թէ՝ «Ինք բնաւ չէ զբաղած քաղաքականութեամբ»: Ճիշդ է, կեանքը փրկելու բնազդը, ամէնէն զօրաւոր բնազդն է մարդուն: Բայց այս կեցուածքը միեւնոյն ատեն, մարդուն արիութեան չափանիշն է՝ իր գրածներուն, իրեն հաւատալուն չափանիշը, եւ անկեղծ ըլլալու չափանիշը:

Աքսորի մէջ՝ Սեւակ բոլոր այն տկարած հոգիները սրտապընդեց, իր խօսքերով ուժ տուաւ իրենց, եւ զատ-զատ եղողում ընել տուաւ ամէն անոնց, — որոնց հոգիի ուժին վրայ կասկած ունէր — թէ չպիտի տկարանան թուրքին դէմ:

* * *

Սեւակ Զանկըրըի մէջ իբր բժիշկ կ'աշխատէր նաև զարմանել թուրք հիւանդներ ալ: Եւ իբր Եւրոպա ուսանած բժիշկ շատ կը փնտորուէր:

Օր մը Սեւակ Զանկըրըի մէջ երեւելի թուրքերէն մէկուն աղջիկը դարմանելու կը կանչուի: Եւ այս սկզբնաւորութիւնը կ'ըլլայ Հայ պատմութեան ամենէն տիսուր դիւցազներգութիւններէն մէկուն:

Ոուրբէն Սեւակ գեղադէմ, Համակրելի երիտասարդ մընէր՝ սեւ տպաւորիչ աչքերով, սեւ մազերով, վայելուչ կեցւածքով եւ շարժուձեւերով:

Բժիշկ Սեւակ իր բոլոր կարելիութիւններով կ'աշխատի մահուան ճիրաններէն ազատելու համար այս թուրք երեւելիին աղջիկը: Ամէն օր կ'երթայ, կը խնամէ, կը խրախուսէ աղջիկը: Սեւակի ջանքերը յաջողութեամբ կը պսակուին: Թուրքին աղջիկը ազատած է: Օրէ օր աւելի կը բարւոքի: Հայրը շատ ուրախ է, բժիշկ Սեւակին ինչպէս չնորհակալութիւն յայտնելը չգիտէր, բայց բան մը կը նշմարէ: Աղջիկը որ դարմանուած, ապաքինած է, բայց ուրախ չէ, չժպտիր:

Հայրը առանձին մնացած ատեննին կը հարցնէ տրտմութեան պատճառը: Աղջիկը կը խոստովանի: Սիրահարուած է Սեւակին եւ ամուսնանալ կ'ուզէ հետը, կ'աղաչէ իր հօրը, որ իրականացնէ իր փափաքը. եթէ ոչ, այս աշխարհը ապրիւը իրեն համար իմաստ չունի: Հայրը կը շուարի, բայց իր քարսիրտը աղջկան աղաչանքներուն չի դիմանար, կը խոստանայ ձեռքէն եկածը ընելու:

Կը կանչէ Սեւակը իր քովը խօսելու համար: Տօքոր կ'ըսէ «Դուք բոլորդ ալ մեռնելու դատապարտուած էք, եւ ոչ մեկը չի կրնար ազատել ձեզի: Բայց եթէ դուն ուզես, ես քեզի կրնամ փրկել: Ես երախտապարտ եմ քեզ, որ աղջիկս մահէն ազատեցիր, եւ աղջիկս շատ ուրախ է քեզի պէս բժիշկ մը ճանշնալուն համար, եւ քեզի սիրահարուած է՝ հետդ ամուսնանալ կ'ուզէ: Եթէ ընդունիս իսլամանալ, եւ ամուսնանալ աղջկան հետ, կ'ազատեմ քեզի, անոր սիրոյն համար, եթէ ոչ ազատում չկայ ձեզի:»

Սեւակ կը սարսափի առաջարկէն, կ'ըսէ թէ արդէն ամուսնացած է եւ զաւակներու տէր է: «Վնաս չունի» կ'ըսէ մարդը «մեր կրօնքին համար ամուսնացած ըլլալը անպատճութիւն մը չէ»...«Եթէ կ'ուզես այսօր մտածէ, եթէ ընդունիս վաղը կուտաս

պատասխանը:»

Սեւակ ընկերներուն քով կը վերադառնայ եւ կը պատմէ եղելութիւնը: Բոլորն ալ առանց բացառութեան կը յանձնարեն ընդունիլ առաջարկը. «զի ամէն բանէ առաջ իր կեանքը պէտք է», «իր համեմարը մեռնելու չե», «ինք մէկ հատիկ է», համակերպէ առժամաքար, մինչեւ որ փոթորիկը անցնի»: Բայց Սեւակ կը մերժէ: «Թրքանալը նուաստանալ է» կ'ըսէ:

* * *

«Թրքանալը նուաստանալ է, մենք որ ժողովուրդին առաջնորդներն ենք, եթէ մենք դաւաճանենք մեր դատին, ժողովուրդը պիտի կորսնցնէ իր հաւատքը պաշտարի: Մենք օրինակ պիտի ըլլանք անոնց: Մենք պիտի մեռնինք, որ Հայ Ազգը ապրի:» Այս եղաւ վերջին պատգամը Ռուբէն Սեւակի:

* * *

26 Օգոստոս 1915-ի օրը, առտուն կանուխ ձիու կառքով եւ զինուորներու հսկողութեան տակ Զանկըրըէն դէպի Այս ճամբայ կը հանուին՝ Ռուբէն Սեւակ, Դանիէլ Վարուժան եւ իրենց երեք ընկերները:

Գալեճիգի Մօտ Թիւնեյ գիւղի շրջակայքը, Իթթիհատի Զանկըրի վարիչ՝ ծեմալ Օղուզի առաջնորդութեամբ Զէթէները ճամբան կը կտրեն կառքին, զինուորները դիմադրել կ'ուզեն, բայց անոնց պետը եղող՝ Սելանիկցի ենթասսպան արգելք կ'ըլլայ դիմադրութեան, մէկ կողմ կը քաշուին եւ կը դիտեն: Զէթէները ամենածանր չարչարանքներով մորթատելով կը մեռցնեն՝ Ռուբէն Սեւակը, Դանիէլ Վարուժանը եւ իրենց երեք ընկերները: Այս մարդասսպան Զէթէներուն մէջն է նաեւ Սեւակի դարմանած եւ մահէն ազատած աղջկան հայրը՝ Արապաճիպաշը իսմայիլը:

* * *

«Ո՛չ, ո՛չ արշալոյսն իրենց պիտի գայ, ու եթէ չգայ առաօտն ապագայ Պիտի կոուին, մինչեւ երբ, մինչեւ յախտեան: Ու երբ դեռ երկրի վրայ ազատութեան համար մեռնին ափ մը մարդեր չնշին Անոնք պիտի ըլլան մարդկութեան վերջին, վերջին հայերը: Ռուբէն ՍԵՒԱԿ»

* * *

Պոլիս Սեւակի կինը ժամնի Սեւակ խելագարած, ամուսինին աքսորուելէն ետքը կը դիմէ բոլոր անոնց, որոնցմէ յոյս ունէր թէ պիտի կարենային օգնել ամուսինը ազատելու համար: Կը դիմէ թուրք երեւելիներուն եւ մանաւանդ Գերմանական դեսպանատան, նկատելով որ Տիկին Սեւակ էր ֆուրդի ծանօթ Գերմանացի մէկ ընտանիքին կը պատկանէր: Կը դիմէ նաեւ Հալիտէ իտիպին, որ այն շրջանին իր գրութիւններով եւ ճառերով մեծ ազդեցութիւն ունէր թուրք երիտասարդական չարժումներուն վրայ: Կը դիմէ Հալիտէ իտիպին, կարծելով որ իբր կին պիտի կարենայ իր աղաչանքներովը գութը արթնցնել կնոջ մը... «Կաղաշն» կ'ըսէ Հալիտէ իտիպին «Ազատեցէք ամուսինս, ինքը ոչ մեկուն գէշութիւն չէ ըրած, հարցուցէք այն Թուրք փաշաներուն եւ երեւելիներուն, որնո՞ց՝ ըլլա՞յ Զոիցերիա, ըլլա՞յ Պոլիս իբր բժիշկ եւ իբր մարդ ձեռքէն եկածը ըրած է. ամէնն ալ Աստուծոյ պէս կը պաշտեն Տօքթ. Մուրեկը: Երկու զաւակ ունին եւ շատ կը սիրեմ ամուսինս, ձեր մէկ խօսքով կրնաք ազատել զինքը»:

Հալիտէ իտիպ՝ «Կը հաւատամ ձեզի Տիկին Սեւակ» կ'ըսէ «Բայց Տօքթ. Սեւակը ուրիշ մեծ յանցանք մը ունի, այն ալ, շատ լաւ գրելու եւ խօսելու կարողութիւն ունենալն է: Ան մեծ ազդեցութիւն ունի Հայ ժողովուրդին վրայ, իր խօսքերովը եւ իր գրութիւններովը կրնայ Հայ ժողովուրդը ուրքի հանել: Այս է իր յանցանքը:»

Խեղճ Տիկին Սեւակ չէր գիտեր թէ Հալիտէ իտիպ ըսուած կինը իսլամացած Հրեայ Ռաբունապետի մը աղջիկն էր, որ կատաղի, ազգայնամոլ ճառերով թուրք զանգուածները կը գրգռէր քրիստոնեաներուն դէմ: Տիկին Սեւակ չէր գիտեր, թէ Հալիտէ իտիպ մաս կը կազմէր Սելանիկցի Հրեայ դաւանափոխութէօնմեններու խումբին, որոնք «Երիտասարդ Թուրքեր»—ու շարժումը ստեղծեցին Սելանիկի մէջ: Անոնք առաջնորդներն էին Իթթիհատի այն վարիչներուն, որոնք 1915-ին Հայ Ազգին ամբողջական բնաջնջման որոշումը տուին:

* * *

Պոլսոյ ոստիկանապետը Պետրի Պէյ, որուն Տիկին Սեւակ լուր առնելու կ'երթար իր ամուսինէն, շատ զգոյշ կը վարուէր Տիկին Սեւակի հետ, նկատելով որ ան Գերմանացի էր, եւ նկատելով որ Պետրի Պէյը Գերմանացիներուն հրամանին տակն էր, ամբողջ Օսմանեան պետութեան նման։ Պետրի Պէյ կը խաբէր Տիկին Սեւակը զանազան խօստումներով, թէ «Տօք. Սեւակը Գերմանիա պիտի դրկեն» թէ «Տօք. Սեւակը Մօտ ատենեն ազատ պիտի արձակուի» Օրերով Տիկին Սեւակ գնաց—եկաւ ոստիկանապետին գրասենեակը յոյսերով լեցուն։ Եւ օր մըն ալ յուսալքուած, ատելավառ աչքերով պոռաց երեսին.՝ «Կը խարեն զիս, կը խարեն զիս»։

Բայց Տիկին Սեւակ ամենէն աւելի յոյս ունէր Գերման դեսպանատունէն եւ Գերման դեսպան՝ Վանկէնհայմէն։

Առոտու կանուխ կ'երթար դեսպանատուն, կ'սպասէր մինչեւ գիշեր, կը բացատրէր իր վիճակը Գերմանացի իր ազգակիցներուն։ Քանի անգամներ, որ ուզեց դեսպան՝ Վանկէնհայմը տեսնել, ամէն անգամ ալ «Զբաղած է» ըսելով իր փոխանորդները կ'ընդունէին Տիկին Սեւակը, կ'արձանագրէին Տիկին Սեւակին միջամտութեան խնդրանքը, ազատելու համար իր ամուսինը։ Եւ վերջապէս Օգոստոս ամսուն մէջ՝ Վանկէնհայմ կ'ընդունէ Տիկին Սեւակը։

Տիկին Սեւակ բոլոր իր սրտին ցաւովը կը բացատրէ իր վիճակը Վանկէնհայմին, կը խնդրէ, կը պաղատի որ ազատէ իր ամուսինը։ Վանկէնհայմ «Դուն թշուառական Գերմանացի» կ'ըսէ Տիկին Սեւակին «լքեցիր ազգդ, ամուսնացար այս Հայուն հետ եւ հիմա կուգաս խնդրելու, որ ազատեն զինքը։ Ան ետ չպիտի գայ մէյ մըն ալ։ Անոնք մեռնելու գացին։»

Տիկին Սեւակ սարսափած Վանկէնհայմին անմարդկային պատասխանէն, ձեռքը սուրի մը պէս կը մօտեցնէ դեսպանին երեսին «Մանչ զաւակ մը ունիմ» կ'ըսէ «Անիկա պիտի մեծցնեմ, այնպէս, որ օր մը պիտի գայ իր հօրը վրէծը պիտի առնէ Գերմանացիներէն։»

* * *

Միջոց մը ետքը Տիկին Սեւակ իր երկու Զաւակներով Զուփերիա վերադարձաւ եւ պատերազմէն ետքն ալ վերջնականապէս Ֆրանսա հաստատուեցաւ։ Մերժեց Գերմանական հպատակութիւնը, եւ իբր Հայ նանսենեան հպատակ ապրեցաւ։

* * *

— Տիկին Սեւակ մինչեւ իր կեանքին վերջը Գերմանիա ոտք չկոխեց :

— Տիկին Սեւակ մինչեւ իր կեանքին վերջը գերմաներէն բառ մը չխօսեցաւ:

— Տիկին Սեւակ իր զաւակներուն՝ Լեւոնին եւ Շամիրամին մէկ բառ գերմաներէն չսորվեցուց:

— Սեւակին տղան 1939-1945 պատերազմին իբր Ֆրանսացի զինուոր պատերազմեցաւ Գերմանացիներուն դէմ:

* * *

Տիկին Սեւակ մինչեւ վերջ Սեւակի սիրով ապրեցաւ, գրեց չորս բանաստեղծութիւններու հատորներ Սեւակի սէրով լեցուն:

Չմեռած կտակեց իր զաւակներուն, որ Հայ եկեղեցական ծէսով թաղուի: Մեռաւ 28. 12. 1967-ին Նիսի մէջ:

Յուղարկաւորութեան արարողութիւնը կատարուեցաւ Նիս՝ 30. 12. 1967-ին Հայաստանեաց Առաքելական Սուրբ Աստուածածին եկեղեցիին մէջ:

* * *

Գերմանացի Տիկին Սեւակ, մեր խելացի գրագէտ, պատմագէտ եւ դիւանագէտներէն շատ աւելի լաւ հասկցած էր իրականութիւնը, թէ Հայ Ազգին բնաջնջման բուն պատասխանատուները՝ Գերմանացիներն են:

* * *

Թուրքեն Սեւակ եւ «Փրցուելիք Ռողեղներ»

Ե. Մաս

Մեր մէջէն շատեր Եռհաննէս՝ Լէբսիուսի անունը իմացած էն իբր Հայերու պաշտպան Գերմանացի Պատուելի... Լէբսիուս գերմանական արխիւներէն 1914-1918-ի Հայերու վերաբերեալ փաստաթուղթերը հաւաքելով գիրք մը հրատարակած էր: Այս գիրքին մէջ շատ կարեւոր վաւերաթուղթ մը կայ Ռուբէն Սեւակի սպանութեան վերաբերեալ: Այս վաւերաթուղթը սոյն գիրքին 163-րդ էջին մէջ՝ Պոլսոյ Գերմանական դեսպանատունէն Պերլին վարչապետարան դրկուած նամակ մըն է...

Այս նամակը ստորագրուած է «Freiherr Von Neurath»-ի կողմէ, որ յետագային «Adolf Hitler»-ի կառավարութեան մէջ կարեւոր նախարարներէն մէկը եղաւ եւ 1945-ին Նիւրըն-պէրկի մէջ դատապարտուեցաւ:

Նամակին ամենէն կարեւոր առաջին կէտը հետեւեալն է.- Ռուբէն Սեւակի կինը իբր Գերմանացի, Պոլս Գերմանական դեսպանատուն կը դիմէ ազատելու համար իր ամուսինը: Թուրքերը կը մերժեն, սա պատճառաբանութեամբ.- «Թուրքեն Սեւակ կը նկատոի իբրեւ մէկը այն մտարականներէն, որուն զանգուածներու վրայ ունեցած ազդեցութենէն կը վախցուի:»

Այստեղ բացայատօրէն յայտնի կ'ըլլայ, թէ՝ Թուրքերուն համար, որ Հայ մտաւորականը վտանգաւոր է: Մեր դրողներէն ո՞ր մէկը, Սեւակին զանգուածներու վրայ ունեցած ազդեցութիւնը նիւթ ըրած է իր գրութիւններուն մէջ: Թուրքերը Ռուբէն Սեւակին արժէքը մեզմէ շատ աւելի լաւ հասկցած էին:

Այս նամակին երկրորդ կարեւոր կէտը հետեւեալն է.- Լէբսիուս՝ նամակին ամբողջութիւնը չէ հրատարակած իր գիրքին մէջ: Այս պարագան մեր ուշադրութիւնը գրաւեց, պատմագէտ Վահագն Տատրեանի Գերմանիոյ մայրաքաղաք Պոնի պետական արխիւնին մէջ գտած, Ռուբէն Սեւակի վերաբերեալ նամակին բուն պատճէնը մեզի դրկելուն շնորհիւ:

Երբ բախտատեցինք Լէբսիուսի գիրքը եւ Պոնին եկած բուն պատճէնը, տեսանք որ Լէբսիուս, նամակը տեղ մը

կտրած եւ ներքեւը Neurath-ի ստորագրութիւնը դրած էր, կարծել տալու համար որ նամակը այդչափ է: Մինչդեռ բուն նամակը մէկ էջ աւելի է, եւ ամէնէն կարեւոր տեղը հոս է նամակին: Լէբսիուսին չհրատարակած նամակին այդ մասին մէջ, Ռուբէն Սեւակի Գերմանացի կնոջը մայրը Գերման իշխանութիւնները կամբաստանէ, որ չեն ուզած ազատել Ռուբէն Սեւակը:

Այս կարեւոր փասթաթուղթին գերմաններէն պատճէնները «Լէբսիուսի գիրքինը եւ Պոնի բոն պատճենը» եւ Վահագն Տատրեանի թարգմանութեամբ հայերէն պատճէնները կը հրապարակենք իբր պատմական կարեւոր փաստ Գերմանական պատասխանատուութեան Հայկական Յեղասպանութեան մէջ:

Այս խնդրին մէջ Լէբսիուսին բոնած դիրքը ի՞նչ է: Ի՞նչ չու չէ հրատարակած բուն պատճէնը:

Սեւակի Գերմանացի կնոջ մօր Գերման իշխանութիւնները ամբաստաննելը պահելով, Լէբսիուս ուզած է յանցանքը միայն Թուրքերուն վրայ ձգել: Իր հրատարակած դիրքին բուն նպատակը Գերմանական պատասխանատուութիւնը քօղարկել է:

* * *

Այս տարի Ռուբէն Սեւակի ծննդեան 100-ամեակը եւ նահատակութեան 70-ամեակն է:

Ռուբէն Սեւակ նահատակուեցաւ իր անունը չփոխելու համար: Իրեն ներկայացուած իսլամանալու ճամբով փրկուելու առաջարկը հերոսաբար մերժեց: Ուզեց որ իր մահով Հայ Ազգին յարութեան ճամբան բացուի: Աւա՞զ, իր մահէն 70 տարիներ ետք, կարելի չէ, չյիշել այսօր Դուրեսանի տողերը.

«Եւ լիշտակս ալ թառամի, Ան այն ատեն ես կը մեռնիմ»:

Հայ գրականութեան պատմութեան մէջ Ռուբէն Սեւակն է, որ առաջին անգամ 1908-ին Ռուբէն Սեւակ անունը իբր գրչանուն գործածեց եւ «Ռուբէն Սեւակ» անունով համբաւի տիրացաւ:

Այսօր միջազգային (C) Copyright-ի օրէնքով եւ մարդկային պարկեցտութեան օրէնքով, Սեւակ անունը ոչ մէկը չկրնար գործածել եւ շահագործել:

Ռուբէն Սեւակի սեփականութիւնը եղող Սեւակ անունը

դժբախտաբար 1955-ի շուրջ անիրաւաբար եւ անօրինաբար գործածուիլ սկսաւ բանաստեղծի մը կողմէ:

Այսօր ամենէն զարգացած Հայերը անգամ շփոթութեան կը մատնովին, Ռուբէն Սեւակը եւ կեղծ «Սեւակը» իրարմէ չզանազանելով:

Քանի մը տարի առաջ Փարիզի Հրանդ Սամուէլեանի գրատունը գացած էինք հայերէն գիրքեր գնելու:

Հրանդ Սամուէլեանի դուստրը՝ Ալիս Սամուէլեանին հարցուցինք, թէ Ռուբէն Սեւակէն գիրքեր ունի՞: «Այո» ըստ «նոր եկան» եւ մեզի բերաւ կեղծ «Սեւակ»-ին գիրքերէն:

«Դուք ալ Պիհիդիս» ըսինք եւ զայրոյթով հեռացանք գրատունէն:

Վերջերս այս սրբապղծութիւնը այն աստիճանի հասած է, որ կարգ մը գըողներ, կեղծ «Սեւակ»-ին անունը կը գործածեն առանց փոքր անունը տալու, այսինքն միայն «Սեւակ»:

Ռուբէն Սեւակի դէմ գործուած այս սրբապղծութիւնը ամենէն մեծ անիրաւութիւնն է իր անունը չփոխելու սիրոյն նահատակուած Ռուբէն Սեւակի յիշատակին համար:

Ամօթ այս սրբապղծութիւնը կատարողներուն:

Ամօթ անոնց, որոնք այս սրբապղծութեան պատճառ եղան:

Ամօթ ամէն անոնց, որոնք այս սրբապղծութիւնը տեսնելով հանդերձ, ձայն շնանեցին, չնովզեցան եւ չբողոքեցին:

* * *

Ռուբէն Սեւակ նահատակուեցաւ 26 Օգոստոս 1915-ին թուրք մարդասպաններու ձեռքով Զանկը մէջ:

Ռուբէն Սեւակ մեռաւ չփոխելու համար իր անունը. բայց Հայերը ամէն օր կը մեոցնեն Ռուբէն Սեւակը, փոխելով անոր անունը:

Ազգ մը իր հերոսներով կ'ապրի:

Ազգ մը որ հերոսներ չունի, ապրելու իրաւունք չունի:

Ազգ մը որ իր հերոսները կը մոռնայ, ինքն ալ մեռնելու դատապարտուած է:

* * *

Գերմաներէնի թարգմանութիւնը Վահագն Տատրեամի կողմէ:

Առ Կայսերական Վարչապետ

Ա.Ց1521 (Մութքի թիւ՝ նախարարութեան)

111 Հ. (Ելքի թիւ՝ դեսպանատան)

Գերման Կայսերական Դեսպանատան Բերա, 5 Հոկտ. 1915

Բժիշկ Ռուբեն Զիլինկիրեան, որ այստեղի Հայ շրջանակ-ներու մէջ ծանօթ անձնաւորութիւն մըն է, որիշ շատ մը Հայերու հետ Ապրիլ 24-ին ձերբակալուեցաւ Անատոլու աքսորուելու նպատակաւ: Նախապէս որոշուած էր որ ան Անքարայի մօտ՝ Այսաշ աքսորուի, տեղ մը ուր կը պահուին և մասամբ ուստիկանական հրսկողութեան տակ կը գտնուին աւելի ծանր կերպով մեղադրուողները: Դեսպանատան միջամտութեան շնորհի, ան Զանկըրչ (Անքարա) մէջ արգելակուեցաւ, ուր արգելակեալները կրնան ազատ կերպով մաս գալ եւ իրենց արհեստները կիրարկել:

Տիկին Տօք. Զիլինկիրեան եւ մայրը՝ Տիկ. Աքէլ այնուհետեւ աշխատեցան ենթակայի վերադարձ՝ եւ ապա իր Գերմանիա հաստատուիլը պահովել: Թուրք կառավարական պաշտօնեանները երկու առաջարկներն ալ մերժեցին, սակայն այն առարկութեամբ որ - ինչպէս կը հետեւի խնդրոյ առարկայ պաշտօնեաններու արտայալութիւններէն - Տօք. Զիլինկիրեան կը նկատով իբրև մէկը այն մտատրականներէն, որոն զանգուածներու վրայ ունեցած ազդեցութենէն կը վախցուի: Տիկ. Աքէլ դեսպանատան մէջ պնդեց, որ ոստիկանական ընդհանուր Տնօրէն Պէտրի Պէլ ըսած էր, որ ապահով պայմաններու տակ Գերմանիա ճամրորելու արտօնութիւն կրնար տրուիլ Տօքթօրին: Եթի Կայսերական Դեսպանատունէն պաշտօնեայ մը Պէտրիի հարցոց սակայն թէ՝ իրա՞ էր ասիկա, ան բացարձակ կերպով հերքեց այդպիսի արտավազութիւն մը ունեցած ըլլալը:

Վերջապէս երկու տիկինները փորձ մըն ալ ըրին Տօք. Զիլինկիրեանի Անքարա մնալու արտօնութիւն ձեռք ձգելու ուղղութեամբ՝ այն պահուն երբ իրմէ Օգոստոս 26-ին, հեռագիր մը ստացան որ կը ծանուցանէր թէ՝ զինքը նոյն օրը Այսաշ պիտի փոխադրէին:

Դեսպանատան գրաւոր դիմումին վրայ՝ Անքարին Գործոց Նախարարութիւնը հեռագիրով հրահանգ տուաւ, որ վերոյիշեալը Զանկըրչի մէջ թողուն եւ եթէ ճամբայ հանուած է զինքը հոդ վերադանեն:

Այս հեռագրին ի պատասխան Օգոստոս 30-ին Զանկըրի կառավարիչը կը ծանուցանէր թէ Տ. Զիլինկիրեանը ամսոյն 26-ին Զանկըրէն մեկնած, Գալէնիքի մօտերը ասպատակներու կողմէ յարձակումի ենթարկուած եւ սպանուած էր եւ թէ 12 ասպատակներէն 4-ը իշխանութիւններու կողմէ ձերբակալուած էին (*): Ասոր վրայ, Կայսերական Դեսպանատան ընծայած օգնութեամբ, որուն համար Կայսերական Դեսպանատանը ընդհանուր Հիւպատոսարանի հետ շփման մէջ տուած էր, Տիկին Զիլինկիրեանը իր մօրը Տիկ. Արէի և երկու զաւակներուն հետ նախորդ ամսու 16-ին առանց Թուրք իշխանութիւններէն նեղութիւն կրելու Գերմանիա մեկնեցան:

Դեսպանատան դիմումին վրայ ներքին Գործոց Նախարարութիւնը հրահանգ՝ ուղարկեց ստոգելու համար մեռեալի մօտգտնուած արժեքատոր իրերը եւ առարկաները, եւ այրիին վերադանելու նպատակա «հոս դրկելու» ինչ որ կարելի կ'ըլլար տակաւ ձեռք ձգել:

Երբ Տիկ. Արէլ իր ամուսնոյն դրկած տեղեկութիւններուն մէջ՝ կ'ակնարկէ որ դեսպանատունը «որոշ չափով» որով ըստ իր ըմբռնումին, ոչ գոհացուցիչ կերպով օգնութիւն ընծայած է իրեն եւ դստեր, ան՝ աննկատ կը թողու այն պարագան, որ դեսպանատունը իր դստեր եւ փեսային համար միայն անպաշտօն սահմանափակումներով կրնար դիմումներ ընել Թուրք կառավարութեան մօտ, քանի որ երկուքն ալ թրքահպատակ էին: Այս ուղղութեամբ դեսպանատունը ոչ մէկ քան զանց առած է եւ մինչեւ իրենց մեկնումը, Տիկ. Արէլ եւ իր դստերը, իրենց բոլոր գործառնութեան մէջ թէ խորհուրդով եւ թէ գործով օգնութիւն ստացած են:

Փոխանորդաբար՝ Ֆրայհիլ Ֆոն ՆոՅՑԲԱՐ

ՊԵՐԼԻՆ, 27 Հոկտ. 1915

Լոգանի Կայսերական Հիւպատոսին ի գիտութիւն, կը խնդրուի նաեւ, որ հանգստեան կոչուած՝ թշչակատր Ֆրանց Արէին, որ անցեալ ամսոյն Թ-ին մեզի դիմած էր եւ ներփակեալը ուղարկած ու ատոր վերադառնուիլը խնդրած էր, տեղեակ պահէք իր ազգականներուն ի նպաստ Պոլսոյ Կայսերական Դեսպանատան

(*) Հէրսիուսի հրատարակած մասը՝ սկիզբէն մինչեւ աստղանիշ:

առած քայլերէն, և եթէ հնարաւոր է, արդիւնքը իրեն բերանացի հաղորդէք:

Կայս. Վարչ. Յանձնարառութեամբ՝ ՇՄԻԹ-ՏԱՐԿԻՑ

Յ. Գ. - Յարգելի Պարոն Զիլինկիրեան

Եթէ այս վաւերագիրը իբրև գիտական աղքիւր պիտի գործածէք, և եթէ որեւէ մէկը ուզէ ատոր վաւերականութիւնը ստուգել անձամբ՝ գործածուելիք ցուցանիշը հետեւելու է:


Turkei 183. Band 39. A 31521. von Neurath to (Կամ) à Reichskanzler, Oct. 5-1915 (Bonn, Auswartiges Amt. Politisches Archiv).

Հաւագոյն մաղթանքներով՝ Վահագն ՏԱՏՐԵԱՆ

DEUTSCHLAND UND ARMENIEN 1914—1918

SAMMLUNG
DIPLOMATISCHER
AKTENSTÜCKE

HERAUSGEgeben UND EINGELEITET
VON
DR. JOHANNES LEPSIUS



DER TEMPELVERLAG IN POTSDAM
1919

Kaiserlich
Deutsche Botschaft.

Pera, den 5. Oktober 1915.

Der Dr. med. Roupen Tschilinguirian, eine in den hiesigen armenischen Kreisen bekannte Persönlichkeit, wurde mit vielen anderen Armeniern am 24. April d. J. verhaftet, um nach Anatolien verbannt zu werden. Ursprünglich sollte er nach Ajasch bei Angora verschickt werden, wo die schwerer belasteten Persönlichkeiten untergebracht und zum Teil in Polizeihaft gehalten würden. Auf diesseitige Verwendung wurde er in Tschangri (Kiangri) interniert, wo sich die Verbannten frei bewegen und ihren Berufen nachgehen konnten.

Frau Dr. Tschilinguirian¹⁾ und ihre Mutter, Frau Apell, haben dann Schritte unternommen, um für den Genannten die Erlaubnis zur Rückkehr hierher und zur Übersiedelung nach Deutschland zu erwirken. Die türkischen Behörden lehnten indes beides ab, weil sie — wie aus den Äußerungen der betreffenden Beamten hervorging — den Dr. T. für einen jener „Intellektuellen“ hielten, deren Einfluß auf die Massen sie fürchteten. Wie Frau Apell hier angab, hatte zwar der Polizeipräfekt Bedri Bey geäußert, daß dem Dr. T. unter genügender Garantie für sein Wohlverhalten die Reise nach Deutschland gestattet werden könnte, doch hat Bedri Bey, als er von einem Beamten der Kaiserlichen Botschaft darüber befragt wurde, jede dahingehende Äußerung in Abrede gestellt.

Schließlich versuchten noch die beiden Damen für den Dr. T. die Erlaubnis zu erwirken, seinen Aufenthalt in Angora zu nehmen, als hier am 26. August ein Telegramm von ihm einging, daß er denselben Tag nach Ajasch überführt werden sollte. Das Ministerium des Innern gab auf die diesseitigen Schreiben hin sofort telegraphische Anweisung, den Genannten in Tschangri zu belassen bzw. ihn dorthin zurückzubefördern. In Beantwortung dieses Telegramms meldete dann der Gouverneur von Tschangri unter dem 30. August, daß der Dr. T., nachdem er am 26. desselben Monats Tschangri verlassen hatte, in der Nähe von Kaledjik von Wegelagerern angefallen und umgebracht worden war, sowie daß 4 von der aus 12 Individuen bestehenden Bande durch die Behörden festgenommen waren.

In Vertretung
Freiherr von Neurath.

An den Herrn Reichskanzler.

¹⁾ Eine Deutsche. M.

A 31521 vom 31. Oktober 1915 pa

Abschrift

IIIc.18547. 111 1/10

Kaisr. Deutsche Postschaft.

Pera, den 5. Oktober 1915.

Der Dr. med. Rouden Tschilingurian, eine in den hiesigen armenischen Kreisen bekannte Persönlichkeit, wurde mit vielen anderen Armeniern am 21. April d. J. verhaftet, um nach Anatolien verbracht zu werden. Ursprünglich sollte er nach Ajasch bei Angora verschickt werden, wo die schwerer belasteten Persönlichkeiten untergebracht und zum Teil in Polizeihaft gehalten wurden. Auf diesseitige Versetzung wurde er in Schangri (Kiongri) interniert, wo sich die Verbannten frei bewegen und ihren Berufen nachgehen konnten.

Frau Dr. Tschilingurian und ihr Mutter, Frau Apell, haben dann Schritte unternommen, um für den Genannten die Erlaubnis zur Rückkehr hierher und zur Übersiedelung nach Deutschland zu erwirken. Die türkischen Behörden lehnten dieses beides ab, weil sie - wie aus den Äußerungen der betreffenden Peamten hervorging - den Dr. T. für einen jener "Intellektuellen" hielten, deren Einfluß auf die Massen sie fürchteten. ^{Frau} Apell hier angeb., hatte zwar der bekannte Polizeiprufekt Bedri Bey geäußert, daß dem Dr. T. unter

188772 TGh. 188/39

(3)

47

ter genügend-r Garantie für sein Ehrverhalten die Reise nach Deutschland gestattet werden könnte, doch hat Fredri, als er von einem Beamten der Kaiserl. Potschaft darüber befragt wurde, jede dahingehende Äußerung in Abrede gestellt.

Schließlich versuchten noch die heid-n Dazen für den Dr. T. die Erlaubnis zu erwirken, seinen Aufenthalt in Ankara zu verlängern, als hier am 26. August ein Telegramm von ihm einging, daß er denselben Tag nach Ajasch überföhrt werden sollte. Das Ministerium des Innern gab auf die diesseitigen Schreiben hin sofort telegraphische Anweisung, den Genannten in Tschangri zu belassen bzw. ihn Jorthin zurückzubefördern. In Beantwortung dieses Telegramms meldete dann der Gouverneur von Tschangri unter dem 30. August, daß der Dr. T., nachdem er am 26. derselben Monats "schangri verlassen hatte, in der Nähe von Kaledjik von Feuerläufern angefallen und umgebracht worden war, sowie daß vier von der auf 12 Individuen bestehenden Fande durch die Behörden festgenommen waren. Frau T. ist daraufhin mit Hilfe der Kaiserlichen Potschaft, die sich zu diesem Zwecke mit dem Kaiserlichen Generalkonsulat in Verbindung gesetzt hatte, am 16. v. ... mit ihrer Mutter, Frau Apeli, und ihren beiden Kindern nach Deutschland abgereist, ohne weiter von den türkischen Behörden bestätigt zu werden.

Das Ministerium des Innern hat auf diesseitigen Antrag

trag Weisung gegeben, den Verbleib der im Besitze des Verstorbenen befindlich gewesenen Hertzögen und Gegenstände festzustellen und, was noch aufzufinden ist, behufs Ausnutzung in die Witwe hierher einzusenden.

Vom Frau Apell in ihren brieflichen Mitteilungen an ihren Mann erschint, daß ihr und ihrer Tochter die erbetene Hilfe der Potschaft in gewissen Grade, also wohl nach ihrer Auffassung nicht in genügendem Maße zuteil geworden sei, so übersicht sich, daß die Versendung der Potschaft für ihre Tochter und ihren Schwiegersohn, die beide türkische Untertanen waren, sich nur auf nicht offizielle Vorstellungen bei den Behörden beschränken müsse. In dieser Hinsicht ist dagegen nichts unternommen worden, und Frau Apell und ihre Tochter sind bis zu ihrer Abreise in allen ihren Angelegenheiten mit Rat und Tat unterstützt worden.

In Vertretung

G.F.Z., Freiherr von Neurath.

An den Herrn Reichskanzler.

Abschrift.

Hr. IIIc. 18549

15c773

Berlin, den 27. Oktober 1915.

Auf den Bericht vom 9. o. J. Nr. 4610,
von dessen Anlagen 2 hier wieder bei-
gefügt sind.
- 3 Anlagen, davon 1 unter Rückberüttung -

Dein

Kaiserlichen Konsulat in Lausanne

zur Kenntnis und mit dem Ersuchen, den Rentner Franz Apell,
der

Թուրքին Սեւակ եւ «Փրցուելիք Ռողեղներ»

Զ. Մաս

Արեւմտահայը շատ մը արժանիքներ ունի. բայց ան, այս արժանիքները ընդհանրապէս իրեն անձնական շահերուն համար կը գործածէ:

Այնպէս որ, սա խօսքը՝ քիչ բացառութիւններով, դըժ-բախտաբար իրականութիւն է:

Մէկ Հայ շատ բան կ'արժէ.

Երկու Հայ ոչինչ կ'արժէ:

Հայը կը վախնայ իրականութիւններէ. իր հանգիստը խռովել չուզէր:

Հայը կարճատես է, իր անձնական շահերը եւ ազգային շահերը իրար կը խառնէ: Հոգին՝ շատ անուշ է, նոյնիսկ թող աշխարհը փլի, բայց միայն ինքը ապրի:

Եղեռնէն ազատած սերունդը, Սփիւռքի տարածքին վրայ կրցաւ ապրիլ, առանց դոյզն իսկ անհանգիստ ըլլալու, առանց ըմբռստանալու իրենց ազգակիցներուն դէմ կատարւած ցեղասպանութեան:

Ապրեցաւ միայն գոյութիւնը պահելու բնազդով, ինք-զինքը ազատելու, վերապրելու համար, ցիրուցան եղած ոչխարներու պէս, հոս հոն քշուեցաւ, առանց հովիւի:

Բայց բուն յանցաւորները հովիւներն են, որոնք չժող-ւեցին իրենց ոչխարները: Այդ հովիւները՝ Հայ կրօնական եւ համայնքային առաջնորդներն են, եւ մանաւանդ Հայ գրողները: Անոնք չհասկցան իրենց ազգային պատասխանատուութիւնը:

Հայ գրողները քիչ բացառութիւններով, միուրէն Սեւակին ըստածին պէս, «գրիչնին կը թարխեն Հայ Ազգին արիւնին մէջ» եւ Հայ տառերով բաներ կը գրեն, որոնք հայկականութեան հետ բնաւ կապ չունին, եւ կը ծառայէն Հայուն, աւելի շուտ օտարանալուն եւ կորսուելուն, Սփիւռք ըստած խառնարանին մէջ:

Բացէք, տեսէք Սփիւռքի հայկական թերթերը, սկսելով Փարիզահայ մամուլէն, շատերուն մէջ կը փայլին Պոլսոյ

թերթի մը խմբագրին, արտատպուած յօդուածները:

Ինչ կը շահի Սփիւռքի Հայ ժողովուրդը Պոլսեցի այս գերի Հայուն «օդէն, ջուրէն» նիւթերով համեմուած գրութիւններէն:

Միտքերը ամլացնելէ զատ ի՞նչի կը ծառայեն այս գրութիւնները, երբ Սփիւռքահայութեան բոլոր խնդիրները անլոյձ կեցած են:

Այս խմբագիրն էր, որ 1980-ին Պոլսոյ մէջ անդամակցեցաւ Պատրիարքին շուրջ կազմուած խորհրդակցական մարմնին, եւ այս մարմինն էր, որ Պատրիարքին պարտադրեց, յայտարարել թէ «Թուրքիոյ մէջ ապրող Հայերը շատ ապահով եւ հանգիստ պայմաններու մէջ կ'ապրին:»

Այս յայտարարութեան հետեւանքով այդ թուականէն ետք, Արեւմտեան պետութիւնները թուրքիայէն եկող Հայերուն «ապաստանեալ»-ի «րէֆիմիէ»-ի հանգամանքը չնդունեցին: Եւ ետքը 1983-ին, այս Պոլսեցի խմբագիրը Լոզան եկաւ հետեւելու Հայկական Համագումարին:

Երբ Սփիւռքի հայութիւնը կը վախնար մասնակցելու այս Հայ. Համագումարին, Պոլիս ապրող Հայ խմբագիր մը ի՞նչպէս համարձակութիւնը կ'ունենար ներկայ ըլլալու առանց թուրքէն քաշուելու:

Ինքը ճանչցող Հայէն խնդրեց որ զինքը տեսնելը մէկու չըսէ: Որո՞ւ չըսէ. Թուրքերո՞ւն: Թուրք լրագրողները հոնէին եւ զինքը լաւ կը ճանչնային: Ուրեմն որո՞ւ չըսէր: Հայերո՞ւն չըսէր:

Հասկցուեցաւ: Ինքը թուրքերուն կողմէ դրկուած էր, հայերէն լեզուով խօսակցութիւնները իրենց տեղեկացնելու համար: Եւ այս թուրքին ծառա՞յ Պոլսեցի Հայուն գրութիւնները պիտի ողողեն Սփիւռքի Հայ թերթերը...

Հայ մտաւորականները եւ մամլոյ վարիչները հայրենասիրութեան «Այրութեն»-ը սորվելնին պէտք է:

Պոլսոյ Պատրիարք Ներսէս Վարժապետեանը կը փառաբանէն, որ թուրքերուն ծառան էր: Պոլսահայ խմբագրին գրութիւնները կ'արտատպեն, որ թուրքին ծառան է: Ալ բաւէ Հայ Ազգին քաշածը Պոլսեցի Հայու մտայնութենէն: Պոլսեցի Հայու մտայնութիւնը պատճառ եղաւ, որ կորսնցընենք Արեւմտեան Հայաստանը եւ միեւնոյն Պոլսեցի Հայու մտայնութիւնը իր աւերը կը գործէ Սփիւռքի մէջ:

Սփիւռքը Պոլիս չէ, որ թուրքերէն վախնալով լոէ. եւ

Սփիւռքը իր պատմական պարտականութիւնը ունի:

Սփիւռքը մէջտեղ եկաւ Եղեռնով: Ամէն Հայ ընտանիք իր հարազատներուն, Թուրքերուն կողմէ մեռցուելուն ցաւը ունի իր սրտին մէջ: Եւ այս ցաւը Հայերը իրար միացնող ամենէն մեծ ուժն է Հայ մնալու համար:

Եւ այս ցաւով տառապող ամէն Հայ, Սփիւռքի մէջ իր տեսակէտը ունի, անիրաւուած Հայ Դատին լուծման համար:

Ոմանք ամէն օր անէծք կարդալով Թուրքին, կը հաւատան, որ Աստուած անոնց պատիժը պիտի տայ:

Ոմանք Հայ եկեղեցին ճամբով փրկութեան կը հաւատան, որ մեզ 17 դարեր հայ պահեց:

Ոմանց համար ալ Հայ մշակոյթը, Հայ լեզուն, Հայ դպրոցը միակ ազատարար միջոցներն են գրկութեան համար:

Եւ երիտասարդ սերունդը այս բոլորը անբաւարար կը համարէ եւ միակ փրկութեան ճամբան կը նկատէ բռնի ուժը, Զինեալ Պայքարը:

Բնական է, ամէն տեսակէտ իր իրականութեան բաժինը ունի: Տուն մը շինելու համար ամէն տեսակ նախանիւթ պէտք է: Օրինակ՝ երկաթ, կրաղիւս, ատաղձ:

Բայց այս նիւթերուն մէջ ամենէն կարեւոր բանը մոռցուածէ:

Հողը, որուն վրայ տուն պիտի կառուցուի:

Փառք, հազա՞ր փառք, որ հազար տարիներ ետք մեր Հայրենի ազատ հողը ունինք, Հայաստան մը, պետութիւն մը ունինք: Եւ մենք մեր բոլոր խնդիրները միայն ու միայն Հայրենիքի չուրջ միանալով կրնանք լուծել:

Հրեաներու, իսրայէլի համար ունեցած միասնական ոգին, օրինակ ըլլալու է մեզի: Անոնք սիրենք կամ չսիրենք, իրենցմէ սորվելիք շատ բաներ ունինք:

Դարերով Հրեայ կրօնապետները իրենց աղօթատեղներուն բեմէն «Գալ տարի Երուսաղէմի մէջ»-ի իտէալով հասցուցին սերունդները. այսինքն Հայրենի հողի մը իտէալով ապրեցան:

19-րդ դարու վերջերը, Թէոտոր Հէրցլ յաջողեցաւ բոլոր Հրէական կազմակերպութիւնները նպատակի մը չուրջ միացնել: Անոնք իրենց դրամի, կամքի, խելքի եւ միութեան ուժով 2000 տարի ետք իրենց իտէալը իրականացուցին, Հայրենիք մը ունեցան, իսրայէլը կազմեցին:

Եւ այսօր իսրայէլի մէջ 3 միլիոն հրեայ 100 միլիոն

Արապի ոչմ կը դնէ, իրենց զէնքի ուժովը: Բայց ամենէն աւելի աշխարհի մէջ տարածուած Հրեաներու ուժովը, Սփիւռքի Հրեայ միութեան ուժովը:

Աշխարհի տարածքին վրայ գտնուող ամէն մէկ Հրեայ իր Հայրենիքին համար մէյմէկ զինուոր է, եւ ամէն տեսակ զոհութիւն եւ օգնութիւն կ'ընէ: Սփիւռքի Հրեայ կազմակերպութիւնները, կրօնականներու առաջնորդութեամբ, միացած են կեղրոնական ուժի մը մէջ, որոնց նշանաբանն է.

«Ամէն բան Խարայէի Հայրենիքին համար»:

Մենք ալ մեր Հայ Սփիւռքը ունինք: Բայց մենք ի՞նչ կ'ընենք Սփիւռքի մէջ մեր Հայրենիքին համար, քանի մը յարգելի անձնաւորութիւններէն, եւ քանի մը Հայրենասիրական կազմակերպութիւններէն զատ: Սփիւռքը մեծ ուժն է Հայուն. եթէ միանանք նպատակի մը շուրջ եւ գիտնանք զայն գործածել Հայ Դատին լուծման համար:

Մեր առաւելութիւնը այն է Հրեաներէն, որ արդէն Հայաստան մը ունինք, մաս կը կազմէ միութեան մը, որ աշխարհի ամենահզօր պետութիւններէն մէկն է, եւ այս պետութեան պաշտպանութիւնը եւ հովանաւորութիւնը կը վայելէ:

Բայց ի փոխարեն, Հայ Սփիւռքը, Հրեաներուն Սփիւռքին պէս միացած չէ:

Այսօր գնչուները անգամ միացած են կեղրոնական կազմակերպութեան մը շուրջ, բայց ոչ Հայերը: Ինչո՞ւ: Որովհետեւ Արեւմտեան պետութիւնները չեն ուզեր, որ Հայերը միանան, եւ ամէն բան կ'ընեն իրենց գործակալներուն միջոցաւ, այս միութեան հաստատուելուն արգելք ըլլալու համար:

Որովհետեւ Հայերու միութիւնը՝ Հայ Դատին յաջողութիւնը ըսել է: Եւ այս, Արեւմտեան պետութիւններուն զինակիցը եւ բարեկամը եղող թուրքերուն քայլայման պատճառ կ'ըլլայ:

Գրեթէ 170 տարիէ, Արեւմտեան պետութիւնները իրենց քաղաքականութեան հիմնակէտը ըրին՝ «Թուրքերը պաշտպանել Ռուսերուն դէմ»:

Եւրոպացի պետութիւններն էին, որ 19-րդ դարուն սկիզբը, Օսմանեան պետութեան փլուզման արգելք ըլլալու համար, արդիականացնել սկսան Օսմանեան բանակը. Ենիշերիներու տեղ, Եւրոպական օրինակով «Նիզամը ճէտիդ» ըսուած նոր զինուորական կազմակերպութիւնը ստեղծեցին:

Եւրոպացի պետութիւններն էին, որ 1850-ին, Օսմանցի-

ներուն հետ միասին յարձակեցան Խրիմի վրայ, յուսալով խորտակել Ռուսաստանը:

Եւրոպացի պետութիւններն էին, որ Կիպրոսի կղզին փոխարէն, ծախեցին Հայկական Դատը, եւ արգելք եղան Ռուսերուն Արեւմտեան Հայաստանը ազատելուն::

Եւրոպացի պետութիւններէն մէկը կամ միւսն էր, որ տեւական ուժ տուին թուրքերուն, Ռուսերուն դէմ:

1919-ին, Անաֆօլիոյ մէջ ստեղծեցին «Մուսթաֆա Քէմալի» շարժումը, մէկ կողմէ Հայերուն բարեկամը երեւալով, միւս կողմէն կռնակէն զարկին Հայերուն եւ Հայկական Դատը թաղեցին 1923-ին Լոգանի մէջ:

1945-ին, Հէնրի Թրումանն էր, որ արգելք եղաւ Կարսի եւ Արտահանի՝ թուրքերէն ետ առնուելուն. «Մեր սահմանները Կարսէն կ'սկսի» ըսողը՝ Ամերիկայի. նախագահ՝ Թրումանն էր:

Եւ այսօր Արարատ լեռան վրայ կուտակուած եւ դէպի Հայաստանի հողերը ուղղուած աթոմական հրթիւնները, թուրքերու զինակից Արեւմտեան պետութիւններուն կողմէ զետեղուած են:

Արեւմտեան պետութիւնները Հայաստան մը հիմնելը երբեք չեն մտածած: Խօսքեր, խոստումներ շատ տուած են, մեզի իրենց կողմը հակելու, մեզ օրօրելու, մեզ թուրքին դէմ շահագործելու համար: Մեզի «խօսք»-եր տուին, եւ թուրքին «զէնք»: Եւ միշտ խոստումներէն խարուող Հայեր եւ Հայ կազմակերպութիւններ գտած են իրենց իբր գործակից, գժրախտաբար:

Մեր պատմութեան վերջին շրջաններուն, այս Հայ կազմակերպութիւնները գործակցեցան թուրքին հետ, գործակցան մեր թշնամիին բարեկամներուն հետ, եւ մեր Հայրենիքին մեծ մասը կորսնցնելու պատճառ եղան:

Այս մեծ աղէտը անոնց դաս չէ եղած տակաւին: Եւ դեռ այսօր այս կազմակերպութիւնները, Արեւմտեան պետութիւններուն ձեռքը գործիք ըլլալով, ազգասիրութեան կեղծ դիմակին տակ, կը շարունակեն Հայաստանին եւ անոր կառավարութեան դէմ իրենց թոյնը թափել:

Սփիւռքի Հրեաններուն մէջ, Հրեայ մը տեսա՞ծ էք, որ իսրայէլի դէմ խօսի եւ անոր դէմ պայքարի: Վերջին շրջաններուն, Լիբանանի մէջ Հրեաններուն կատարած անմարդկային արարքներուն դէմ, Սփիւռքի մէջ մէկ հատ Հրեայ բողոքի

ձայն հանեց: Ընդհակառակը, այս անիրաւութեան չհանդուրժող օտարներուն ձայնն ալ խեղդեց իր ուժովը:

Այս Հայ կազմակերպութիւնները միութեան խօսքեր կ'ընեն: Բայց իրենց համար «միութիւն» ըսելը, ամէն Հայուն, կուրօրէն իրենց հպատակիլը ըսել է: Այսինքն միանալ Մայր Հայրենիքի թշնամիններուն հետ:

Այս կազմակերպութիւններն են պատճառը, որ մինչեւ այսօր Սփիւռքի մէջ միութիւն մը չկրցանք ստեղծել: Եւ Հայ Սփիւռքը յաւիտենական չէ: Այս օրուան քաղաքակրթութեան պայմանները, փոքրամասնութիւնները շատ շուտ կը մաշեցնեն եւ կը ծուլեն:

Միջին Արեւելքի Հայ գաղութներուն քայքայումով զօրացած, Արեւմտեան աշխարհի Հայ գաղութները մեզ թող չխարեն:

Այս մեծ խառնարաններուն մէջ Հայերը, Միջին Արեւելքի երկիրներէն շատ աւելի շուտ ձուլման վտանգին ենթակայ են: Ժամանակը ի նպաստ Սփիւռքի Հայութեան չաշխատիր դժբաղտաբար:

Իտէալ մը պէտք է Սփիւռքի Հայութեան: Իրապաշտ իտէալ մը, որ իրականացնելու կարելիութիւն ունենայ:

Իտէալ մը առանց դրախտային սուտ խոստումներու: Այս իտէալը «ամէն քան Մայր Հայատանի համար»-ի իտէալնէ:

Այս իտէալը ընդունող բոլոր Հայ կազմակերպութիւններէ բաղկացած եւ Հայաստաննեաց Առաքելական եկեղեցին, կեղրոնը ունենալով էջմիածինը՝ բոլորիս համար Սփիւռքի մէջ, Հայութիւնը, Հայաստանը եւ Մայր Հայրենիքը կը ներկայացնէ:

Հայատացեալ ըլլանք կամ ոչ, կաթոլիք կամ Բողոքական, Հայաստանեաց Առաքելական եկեղեցին, կեղրոնը ունենալով էջմիածինը՝ բոլորիս համար Սփիւռքի մէջ, Հայութիւնը, Հայաստանը եւ Մայր Հայրենիքը կը ներկայացնէ:

Հայկական եկեղեցին, Սփիւռքի տարածքին վրայ, բոլոր Հայկական համայնքներուն մէջ, ունի իր թաղական խորհուրդները, որոնք ժողովուրդին կողմէ ընտրուած են:

Ուրեմն մենք ունինք արդէն Սփիւռքի Հայկական միութեան ամենակարեւոր կորիզը:

Ամէն երկրի մէջ, այս թաղական խորհուրդներու պատգամաւորներէ կազմուած կեղրոնական խորհուրդ մը հիմնելէ վերջ, Սփիւռքի բոլոր երկիրներու կեղրոնական խորհուրդներու համագումարով «Սփիւռքահայ կեդրոնական վարչութիւնը» հիմնել կարելի է:

Այս է ամենակարճ ճամբան Սփիւռքի Հայկական միութեան: Հայրենիքի դէմ եղողները, այս միութեան մէջ չեն մտներ. ինքզինքնիս չխարենք:

Անոնք մինչեւ այսօր Հայրենիքին դէմ աշխատեցան, Սփիւռքը երկուքի բաժնեցին, 1700 տարուան Հայ եկեղեցին երկուքի բաժնեցին, եւ ասկէ ետքն ալ Արեւմտեան պետութիւններուն շահերուն պահանջքով, այս ճամբայէն երթալու պիտի շարունակեն:

Անոնց նպատակը՝ երկու Հայաստան, երկու եկեղեցի է:

Մեր հաւատքը՝ մէկ Հայաստան մը կայ, այն ալ՝ մեր ապագայի յոյսերով լեցուն, այսօրուան Հայաստանն է: Մէկ եկեղեցի մը ունինք, այն ալ էջմիածինն է: «Ո՛» ըսէք կեղծ ազգասէրներուն, եւ իրապաշտ հայրենասիրութեան դրօշակին տակ միացէք: Մայր Հայրենիքի հետ ձեռք ձեռքի տալով միայն մենք պիտի կրնանք. շահիլ մեր անիրաւուած Դատը:

Հայաստան եւ Սփիւռք, փոխադարձաբար իրարու զօրաւիդ ըլլալով պիտի կրնանք լուծել մեր բոլոր խնդիրները: Մեր ապրած երկիրներուն օրէնքներուն կարելիութեան սահմաններուն մէջ մնալով, ոչ մէկը արգելք չի կրնար ըլլալ որ մենք, մեր պարտականութիւնը կատարենք մեր Մայր Հայրենիքին հանդէպ:

Այս իտէալին իրականագործման պարտականութիւնը՝ հայրենասէր մտաւորականներու, գրողներու, եւ կրօնական քարոզիչներու կ'իյնայ:

Վար առէք դիմակները կեղծ ազգասէր տօնքիշոտներու, որ մեզի 100 տարի երազներով օրօրեցին, եւ դեռ կը շարունակէն թունաւորել Հայ պատանիներու մատղաշ ուղեղները, կեղծ ազգասիրական լուզունգներով, նման այն աղանդներուն, որոնք իրենց հաւատացողներուն մտային կարողութիւնը կը մեռցնեն:

Հայ մամուկի վարիչներ, գրողներ, մտաւորականներ եւ մանաւանդ կրօնական քարոզիչներ, դուք ուղեղներն էք Հայ ժողովուրդին: Ցուցուցէք խելքի, տրամաբանութեան ճամբան Հայ Սփիւռքին:

Ձեռքերնիդ խիղճերնուդ վրայ դրէք, եւ ոտքերնիդ հողին վրայ, Հայրենի հողին վրայ:

Միայն Մայր Հայրենիքի հողն է իրականը եւ յաւիտեանը:

Դուք պիտի ըլլաք վաղուան Հայութեան ստեղծիչը:
Ուրբէն Սեւակին ըսածին պէս՝

«Մեզի առողջ եւ երիտասարդ մտաւորականներ պէտք են:
Մեզի կարմիր ու մսուտ շրթներով ուժեղ գրականութիւն մը պէտք է: Դուք ցեղին ուղեղն էք: Բայց երբ այս ուղեղը ուրիշ կերպ չի կրնար խորհիլ, քան յոսահատեցնելով մեր կենսունակութիւնը՝
Մեմք պիտի փրցնեմք ու մետեմք այդ ուղեղը»:

15 Ապրիլ 1985

Յովհաննէս Զիլինկիրեան



Պոլիս 1905-ի Պէրպէրեան վարժարանի շրջանաւարտները:
Առաջին կարգ, աջեն երրորդ՝ մուրեն Մուսեյն է:

ՊՈԼՍՈՅ ՊԵՐՊԵՐԵԱՆ ՎԱՐԺԱՐԱՆԻ

1905-ի ՇՐՋԱՆԱԽԱՐՏՆԵՐՈՒ ՑԱՆԿԸ

1905

Ռուբէն Զիլինկիրեան	Լօզան	Բժշկական ուսանող
Թորոս Սօֆեան	Կյեվկ	Ենթամարդոյժ. առեւտրական
Աշոտ Հեթիւմեան	Կ. Պոյիս	Առեւտրական
Մինաս Միքայէլեան	Ֆիլիպկ	*
Եղնիկ Քաջունի	Կ. Պոյիս	Ուսանող իրաւագիտութեան
Շնորհը Տէյիրմէնմեան	Կյեվկ	Վաճառական
Արամ Զարֆմեան	Կ. Պոյիս	Առեւտրական
ՂԵ Ղեւոն Եամբուեան	Կ. Պոյիս	Վաճառական
Պետրոս Մալլսառեան	Կ. Պոյիս	Առեւտրական
Յարութիւն Հմայեան	Էսկիլ-Շեհիր	Ուսուցիչ
Գեղամ Գավաֆեան	Փարիզ	Վկայեալ Բօն գ'է Շօմէ Վար-
		ժարանէն
Մատաթիա Տ. Մարկոսեան	Զենկիչիր	Յանձնականութ-Վաճառական
Մանուկ Պասմանեան	Կ. Պոյիս	Առեւտրական
Հրանտ Փանոսեան	Զօնկուշամ	Վաճառական
Յակոբ Յակոբեան	Կ. Պոյիս	Առեւտրական
Յակոբ Զպուքմեան	Կ. Պոյիս	

Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանում Հայոց բնակչության մասին առաջին լուսավոր գործակագիրը՝ Հայոց ազգային պատմության առաջին համարը:




Թուրքիա Սեւակ 1905-ին,
Պէրայիրեան վարժարանի շրջանապրտներու խմբանկարէն
առնուած:



Պոլիս 1904-ին, Պետական վարժարանի աշակերտ Ռուբեն
Մելակի ձեռամբ գծագրուած Վիքանոր Հիւկոյի դիմանկարը:



Ցոլիս 1904-ին, Պերպերեան վարժարանի աշակերտ Շուքէն
Սեւակի ծեռամբ գծագրուած Պէրմովէնի դիմանկարը:



م
م
م

دو د شه کی تائید آئی یور، دن زر و سیاپند
 اور پیش، د کوز بنه اویتند او چلی، د خالی خلی
 بیند لون اویت، د چنگن د چنگن خند بی بسند و بیند
 دیز، آحاد عیار و دیز، آحاد عیار و دیز، جوییز
 خوب نیز چکه بین د بینه غلط سندیا
 آینه بینیں آینه عانه سندلخ اوله ففه
 آینه لفه کنده کنه، ملکه کنده کنده اولیم بکی
 بینش آریزند، ب سریزند ایه بینشند بینشند
 خوار خوار خوار خوار، عیاده اشاده خدار خدار
 از فن خودی، خودی، فهمی دره خبرز بعض
 فهمی خش دیش با پریز د دیش، خافر د
 سلای د خودی ایچی، د دیش دیش با پریز د دیش
 و انسانه مدری، خود سندن اویخ الداره، دن ایخ
 هر دن ایه هفتاده اویخ دن دن خیمه بازدی، د زن خیمه
 اولانه هفتاده ایله د د سندن دیم دن دن دن
 حاذن خونه الد، سما پیجیز

Ռուբեն Սեւակին 15 Յուլիս 1915-ին,
Հանկըրըէն դրկած քարտին թրքերէնէ թարգմանութիւնը:

ԿՅԻՔ
ԳՐԱԳՆՈՒԱԾ Ե'
ՀԱՆԿԵՐԸ.

Պոլիս Բանկալիի նալպանտ փողոց բնակող
բժիշկ Զիլինկիրեանի կնոշ. զրկողը՝ բժիշկ Զիլինկիրեան
- Հանկըրը - 15. 7. 1881 — (28. 7. 1915)

ՄԻՐԵԼԻ ԿԻՆԱ

Երէկ ապահովագրուած նամակնիդ առի: Այսօր ալ Ռէժիի
միջոցաւ 11 Յուլիսին, ձեր դրկած երեք ոսկին ալ առի: (. . .)

Կալաթայի վարժարանէն (Կեդրոնական) ամառուան ար-
ձակուրդի երկու ամսուան ամսաթոշակս եղող ինը ոսկին
գանձելով ինծի դրկեցէք: (. . .) Այստեղ օգերը չատ տաք
են: Առտուունէ մինչեւ գիշեր հիւանդներուն ետեւէն կը
վազեմ: Առողջութեանս մասին բնաւ մի մտահոգուիք. հան-
գիստ եմ: Զեզի ամէն շաբաթ 3 քարտ կը գրեմ: Դուք ալ
գոնէ շաբաթը երկու նամակ դրկեցէք:

Վարուժանը ընտանիքին նամակ չստանար եղեք. ինծի
տեղեկացուցէք:

Ամուսինդ՝ Ռուբեն

Ռուբեն Սեւակին մեոցուելէ օր մը առաջ դրկած վերջին նեռագիրը.
թքերէնէ թարգմանութիւնը:

* * *

ՀԵՌԱԳԻՐ

Թիւ՝ 1781

Թուական՝ 12 Օգոստոս 1881.

(25 Օգոստոս 1915)


Ժամը՝ 8,25 - առառ

2անկյուր.

Պոլիս Բանկալթի Նալպանսո փողոցը բնակող՝ Տիկին
Զիլինկիրեանին:

Վարուժանին հետ Այաշ պիտի երթանք. նամակնիդ հոն
դրկեցէք:

Ռուբեն



Mon très cher Bouffan, on va de nouveau une
semaine sur ma table de lit. J'espère
que tu te portes bien cependant. Tu t'es
reste bien de moi encore ? moi je se-
rai porteur de tout je suis fatigué
bein et très bien ; il fait très chaud
sans bras, parle le turc et l'allemand
très bien maintenant et il est à fond
qu'il porte Chayidans déjà. Celle-ci
est très entêtée mais très folie. Tu t'es
pas trop gêné ? On s'est amusé
avec Marwoun. Yves écrit à Petar
nagan? Mon cœur t'embrasse mon
très chéri mon des tendres caresses ! -
J'écris de très belles poésies et je re-
grets tant que tu ne puise pas plus
très vite. Des enfants sont arrivés
au jardin. Ce sera comme si c'était
cela. J'espère je te verrai bientôt
mais fais cette grâce ! je t'envirai
toujours, tout au long ! Ta Yvonne

Տիկին Սեւակին քարտին ֆրամսերէնէ թարգմանութիւնը:

* * *

21. 8. 1915

Տիկին Սեւակին Չանկըրը իր ամուսին դրկած վերջին քարտը
ետ եկած է սա վերտառութեամբ.- «Մեկնած է առանց հասց
ձգելու». (Parti sans laisser d'adresse).

Շատ սիրելի Ռուբէնս,

Ահա կրկին շաբաթ մը եւս քեզմէ առանց լուրի: Յուսամ
թէ հանգիստ ես սակայն: Եթէ երկու ամիս եւս հեռու մնաս
ինձմէ, թոքախտ պիտի ըլլամ, այնքան որ յոգնած եմ: Լեռնը
շատ լաւ է, սանտալներ կը հագնի առանց գուլպայի, թուր-
քերէնը եւ գերմաններէնը շատ լաւ կը խօսի հիմա եւ այնքան
ուժեղ է, որ Շամիրամը կը շալկէ արդէն: Այս վերջինը
շատ յամառ է բայց շատ գեղեցիկ: Իրենց երկուքն ալ քու
աղուոր աչքերդ ունին: Մավրօբուլոսին հետ կարգադրեցինք:
Դուն գրեցի՞ր Կեդրոնականին: Մայրս կը համբուրէ քեզ.
մենք բոլորս ջերմ համբոյրներ կը դրկենք քեզի:

Շատ գեղեցիկ բանաստեղծութիւններ կը գրեմ եւ այնքան
կը ցաւիմ, որ չես կրնար թարգմանել:


Պղտիկները միշտ պարտէզն են: Կ'ապրինք այսպէս
ու այնպէս: Կը յուսամ քեզ վերստին տեսնել. թող Աստուած
այդ շնորհը ընէ՝ մեզի: Միշտ պիտի սիրեմ քեզ, Աստուած ալ:

Քու Ժաննդ



Հ. Ա. Շահումյան

1919-ին Պոլս, Ռուբեն Սեւակի յիշատակին կատարուած
սգահանդէսին բաշխուած Ցիշատակ-Նկարը:



Տիկին Սեւանի և երկու որդիներ՝ Լինը և Շամիրան
1925-ին Փարիզ:



1925-ին Պոլիս
Ռուբեն Սեւակի մալրը՝ Արմավենի 2իլինկիրեան
(1854 - 1988)
Իր կրծքին պրայ կը նշմարովի նոգին խոր տառապանքը,
կարծէք ոչ իր թոռան մէջ տեսնել կ'ուզ «ՎՐԵԺԻՆ ՍԵԲՈՒ-
ՆԱՑԱԿՆԸ»:

Ոուրէն Սեւակէ

Նշխարներ

ՎՐԵԺԻՆ ՍԵՐՄՆԱՑԱՆՀ

Քե՛զ, ցասումի՛ վայրագ հեղեղ գահավէժ,
Արդարութեան փայփայելի մո՛ւթ հըրէշ,
Խաւարներու ահե՛ղ ծընունդը, վը՛րէժ,
Ողջո՛յն, տաղե՛րըս քեզի՛ ...:

Մոխրի՛ն կուտամ սրտիս վէրքերն ախտագին ...:
Ամենո՛ւն վէրքն, աճահնա՛ն վէրքը ազգին,
Արդարութեան ծարա՛լը, մա՛հն հաւատքին,
Երգեն տաղե՛րըս քեզի՛ ...:

Սանձերնին լա՛յն արիվարներ ասպագէն,
Ալիք ալիք թօթուելով սէգ բաշն ուսէն,
Թող հայրենի աշխարհիս կուրծքն ակուն՛ն,
Սուրա՛ն տաղե՛րըս քեզի՛ ...:

Ու ես կուգա՞ն, — մո՛ւթ շանթերու սերմնացան —
Այդ ակուն, ուր արիւներ լճացա՞ն,
Գիշերներով, չար հովհտով, ցիրուցա՞ն,
Յանել՝ տաղե՛րըս քեզի ...:

Բարէ՛, եթէ այս բազուկս կարեվէ՛ր
Չը սորվեցալ զարմել ... գոնէ անվեներ
Յանքես մահու առաքեալնե՛ր, հովաներ
Կը ծնին՝ տաղե՛րըս քեզի ...

ՈՈՒԲԷՆ ՍԵՒԱԿ

ԶԱՐԴԻ ԽԵՆԹՀ

— «Վարդե՛րը մեռան,
Վարդե՛րը մեռան
Խրենց բիւր-բիւրան,
Յողիկին վլրան
Վարդե՛րը մեռան,
Վարդե՛րը մեռան:

«Արինոս, մանրիկ,
Ուները բոյիկ
Դիակնեռու վրան
Դողդո՞չ կ'երերան:
Վարդե՛րը մեռան,
Վարդե՛րը մեռան:

«Գրա ինձ, Սսուա՞ծ,
Ս'ազերս ցրուա՞ծ
Կ'երամ տարածամ,
Կ'երամ ու կու լամ.
«Ո՞ւր է իմ վարդը
«Ո՞ւր է իմ վարդը:»

«Կ'ուզէի՛ զլխուն
Տակ դնել անհո՞ւն
Գեհենը կուրծքիս:
Թող այսպէս հոգիս,
Մնանն՝ գււրգրանիո՞վ,
Խր դիշակին բն՛վ. . . :»



ՈՒԽԲԵՆ ՍԵՐԱԿ

ՀԱՅՈՒ ՈՐԲԻԿ

Այ հայու որբիկ, այ անտէր որբիկ,
Մանրիկ, արիւնիւս ոտքերըդ բոպիկ,
Ո՞ւր կը քաշկռտես այսպէս մոլորուն . . . :

— Զա՞ր քամիներուն . . . :

Այ որբիկ, բօցեր գիւղերը հասան,
Անտառներու մէջ մայրելնիդ կ'որսան :
Անպաշտպան ու մերկ, ո՞ւր այսպէս, որբիկ ճան :

— Մո՞ւթն ինձ պատմուճան . . . :

Քեզ համար մարդերը գո՞ւթ, հա՞յ չունին,
Այ որբիկ, շի՞ւզ իսկ չկայ թռչունին .
Ծերեր սովահար կ'իյնան ժամէ ժամ . . .

— Արիւն կ'որոճամ . . . :

Հայըդ պատռառուած նետե՞ր են սարին .
Եղնիկներու պէս քոյրերըդ տարի՞ն .
Աստուածդդ իսկ մատրան մէջն է խողիսողուած . . .

— Վըրէ՛մն ինձ Աստուած . . . :

Դէ՞հ, գնա՞ մեծ ցիր ահեղ որբն Հայուն .
Սընի՞ր արիւնով, ու փախէ արիւն
Մարդկութեան ճակտին, ու սարսափ ու հուր . . .

— Այդ՝ պարտքս է արխուր . . .

ԹՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ

ՎԵՐՋԻՆ ՕՐՈՇ

Օրօ՞ր, օրօ՞ր . . . : Օրօ՞ր ըսեմ քնանաս,
Վկրաւոր Հօ՞րըդ ճիշերն ա՞լ չ'իմանաս :
Ծիծէս ծըծա՞ծըդ թոյն է, կաթ չի գիտնաս . . .
Օրօ՞ր ըսեմ քնանաս :

Արիւն - հեղեղ հորդեց այս սուրբ ձորերէ,
Բայց չի փախի՛ս, փարէ՛ երկրիդ, զայն սիրէ՛,
Հաղիդ վըրայ գերի մի՛լլար, ալլ ալրէ՛ . . .
Օրօ՞ր ըսեմ քնանաս :

Հօրըդ վըրայ եթէ անշունչ չինկայ ես,
Զի ուխտեցի Հըռոմի է՛դ գայլին պէս,
Նոր Ռոմուլոս մը զիեցնել ստինքէս . . .
Օրօ՞ր ըսեմ քնանաս :

Բազուկներուս՝ պարա՞ն, ոտքիս աչ՝ կացի՞ն,
Ստինքիս զո՞յգ պտուկներն, ա՞հ, կտրեցի՞ն:
Վէրքէս՝ արիւնըս ծծէ, որդեակ միածին . . .
Օրօ՞ր ըսեմ քնանաս :

Ահա կ'իյնամ . . . : Հայաստանը մա՞լլ քեզի :
Կտակ կուտամ այս կոտրած Առըն երկսայրի՝
Ուր Հայրիկիդ գեռ տաք արիւնը կ'ալրի . . .
Օրօ՞ր ըսեմ քնանաս :

ՈՌԻՔԵՆ ՍԵՒԱԿ

ՀԱՅԱՍՏԱՆ

Ի՞վ կուլայ այսպէս խշտեակիս չէմքին .
— Թո՞յր, դարիպն է, բա՛ց . . .

Կմա՞խք մը կ'անցնի գուրսէն լալագին .
— Սովէ է, գուռդ բա՛ց . . .

Տապա՞րն է ջախջախ դրանըս կրծքին .
— Ջարզն է, դո՞ւռդ բաց . . .

Ո. ՍԵՒԱԿ

ԻՆՉՊԵՍ ԵՐԲԵՄՆ

Քերթո՞ղ, պատմէ՛ մեզ հայրենի յուշքերէդ .
Երգէ՛ մեզ հին օրերու երգ մը անհետ, -
Թափառական թրուպատուրի երգ մը զո՞վ,
Արբշիռ ու զով մեր Գողթանի ողկոյզով:

Մեռելի չէն երգ մը հանէ թոքերէդ .
Հին, կուպաշտ ա՛յն երգերէն որո՞նց հետ՝
Մեր ասպազէն քաջերն արոյր թափօրով,
Աաղաւարտնին չողացնելով, ջահերո՞վ,

Արքայական հանգէսներու, վայրապ, վէս՝
Կը պարէին, աստուածներու պարին պէս...
Երգէ մեզի հին օրերու հին յուշեր:

Մենք դարաւոր մեր մահացումն այս գիշեր
Պիտի պարենք, եղեռնօրէն, չէն, խելա՛ռ...
— Քերթողը, ձե՞ր, չը խօսեցաւ: Ան կուլա՛ր...

Ո. ՍԵՒԱԿ

ԶԱՆԳԱԿՆԵՐ ԶԱՆԳԱԿՆԵՐ

Զանգակներ, բարի՛, բարի՛ զանգակներ,
Ի՞նչ բան կասեցուց ձեր գուժկան լեզուն.
Խօսք ելլել կ'ուզէ արիւնը վազուն...
Կը լոէ՞ք, բարի՛, բարի՛ զանգակներ:

Արդեօք ձեր միստիք հագագն արոյրէ,
Ուր կեղեւ կապեց աղօթքի փոշին,
Եւ ուր կ'երազէ՞ր խունկի գոլորշին,
Յեղակարծ ցաւէն՝ անզօ՞ր, կը լոէ՞:

Ո'չ: Զեր դարաւոր հսգին պղնձի
— Որ շատ, շատ յաճախ տեսեր է Բարին
Յաղթըւած Զարէն — այժմ իր բարբառին
Ու իր Աստուծոյն վրայ կը կասկածի...

Արդ, ո՞ւր էք չքնաղ խոստումներ խաչին,
Եղբայրութեան զօ՞ւր բարբառներ, ո՞ւր էք:
Կըրակ կը փսխէ հողն ամենուրեք...
Գետերն արիւնո՞վ, գիտակո՞վ կ'առոչին...

Ու կ'ինայ այն որ կը ծնկէ վախով.
Զի թուրն աւելի արդար է Խաչէն.
Զի կետնքն անոնց է միայն որ քաջ էն.
Անո՞նց որ կ'ասլին ուրիշին մահով:

Հուշու էք, զանգակնե՞ր : Աստուածն է մեռել :
Դո՞յժ տուէք վաղուան . իր հա՞սկը մեռաւ :
Դո՞յժ տուէք Հայուն . զի ա՞ղդը մեռաւ :
Զանգակնե՞ր, ծերուկ, բարի զանգակներ . . .

Ինչպէս կ'ուղէի ձերին պարանին
Կախուիլ ու ցնցել երկա՞թ բազուկով :
Անո՞նք որ ինկան բիւրո՞վ, քովէ քովէ,
Զեր զօղանջին հետ, լալու պէտք ունին . . .

Հոգիւս հազա՞ր խուլ զօղանջներով
Գոռացէ՞ք, զա՞նգեր . ու կատաղօրէն

Գահավիժեցէք. ձեր երկաթ թառէն,
Ուրկէ միայն լալ զիտցաք դարերով . . .

Օ՛, զօղանջեցէ՞ք, Աստուած' ծն է մեռեր . . .

Ռ. ՍԵՒԱԿ

ՈՎՎ ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՄ . . .

Ավանդիոյ արիւնին

Յայլին ի՞նչ անոյշ է, ցայլը ի՞նչ դինով :
Յաւերէս տարուած կը քալեմ երկա՞ր
Լիմանի ափին՝ խոր տրտմութիւնով :
Ի՞նչ խաղաղութիւն, ի՞նչ անձոս չըկար,
Ու ցայլն ի՞նչ անոյշ, ցայլը ի՞նչ դինով :

Հեռուէն թեւճակի չտոտէներ դողդով
Երդը կ'օրօրին ովբող դոյլերու .
Ջուրին մէջ տատղեր ինկեր են բողբով .
Ու տարիուտ մութիւն մէջ հեռուէ չեռու .
Թեւճակներու թո՞ց համբոյլին է դողդով :

Լուսնակն ոլ տհա՛ չքհղ կր ծոթի
Առտսողիներու յոյս-դշխոյին ոլէս՝
Ալողեանհերու ձի՛ւն-չրոցքին արծոթի .
Նոր հովուերդութեանց չի՞ն համոլիստահն՝
Տժոյին տարիստորին տհա՛ կր ծոթի :

ի՞նչ անհանութիւն, ի՞նչ երադ, ի՞նչ չունչ . . . :
Լոին վեսներու կողէն սպասմին
Մինչեւ սիրացած տնտառն անշշունչ,
Ու մինչեւ գաշտերին ուր Ռօն կը թափի,
Ի՞նչ անհունութիւն, ի՞նչ երադ, ի՞նչ չունչ . . . :

×

Ու զո՞ւն, ո՞վ զժրախտ երկիր հայրենի,
Որ արինի տա՞ք շամանպազի մէջ,
Զո՞ս՝ զազաննելու, խազին վայրենի,
Ու հոմայնասպո՞ւ բոցերու անչէջ,
Կը միստո՞ւ, զժրախտ երկիր հայրենի . . . :

Ո՞վ իմ հայրենի՞քը . . . : Ու զո՞ւք, հեռաւո՞ք,
Եփառու ու Արաքս ու Վանալ Ծովակ,
Ո՞ւր են կարտաղնե՞րը սիրախտաւոր
Որ իրենց երա՞զ թեւերով ճերմակ
Ճեղքէին կարմիր ձեր կո՞ւրծքն ախտաւոր :

Հովուելովութիւններդ ո՞ւր են սիրալի,
Ո՞վ Արարատան ձիւնափառ հսկան.
Ու զո՞ւն, միամիտ Դրախտն ստասպելի,
Ի՞նչո՞ւ այսքան մո՞ւթ է քու լուսնկան,
Հովուելովութիւններդ ո՞ւր են սիրալի :

Լեռանոյց կռւաս՞նքը Հայտառանի,
Ո՞ւր են ձեր սիրու երգերն անհամար
Որ հովը զէմի բրուրը տանի,
Ուր սրինդ մը խեղճ կռւ լոյ ձեզ համար . . . :
Ո՞վ յաւերժարուք կոյսք Հայտառանի :

Բարէ՛ : Վայի՞ւննել՛ր են որ կը լսեմ,
Հետքերնին ցլուած, վատխաղ խելայիղ,
Հնդկմաղբումի մը պահան վսեմ,
Պիղծ ևաթագանով բնդկիստան անեղ՝
Կոյսիրու վայի՞ւնն է որ կը լսեմ . . . :

«Հո՞ւ, մենք ենք, մեզք ենք, եղբայրնե՞ք, քոյլե՞ք . . . :
«Մե՞նք ենք, լափլիդուած բոցերէ անչէջ . . .
«Մերկ սուսերներով հայտառած կոյրեր . . .

«ԱՐԵՒՆԻՔ ԻՆՔ, ԻՐ ՎԻՄՈՂԻՆԻՔ ՄՄՈ ՋԲԻՇ, ՄՄԱՀԱԿԱՄԸ ԺԷՅԸ»
«ՀՈՇԻ, ԺԻՇԻՔ ԻՆՔ, ՄԻՇԻՐԻՇԻՇԻՐ քոյլը քոյլը...»:

«ԱՐԵՒՆԻՔ ԻՆՔ, ՎԻՄՈՂԱՄԸ ՃԻՄՇԻՆԻ, ՄՐԻՄՆԻ»,
«ՀԻՇԻՇ, ԺԸՇԻՇ զիղի ՎԱԼԱԿԻՆԻՐ յետին»,
«ԲԱՍԼԻԿ ԿՐՈՒԽՈՄՇ, ՎԱԼՎՈՆԸ ՃԵՐՈՄՆԻՇ»,
«ԱՐԵՒՆԻՔ ԻՆՔ, ԱՌԱՋ ՎԱՆԻԿԵՐԸ որ կ'իյան ՎԻԿՈՒՆԻ...»
«ԱՐԵՒՆԻՔ ԻՆՔ, ՎԻՄՈՂԱՄԸ ՃԻՄՇԻՆԻ, ՄՐԻՄՆԻ...»:

«ՀՈՇԻ, ՆԴՈՇԻՔ, ՆԴՈՇԻՔ: ՄԻՐ ՎԵՐՓԻՆ ՎԻՐՎՐՈՎՆ
«ՇՈՐԵՒՆ ԽԱՎԱՐԵՇԻՐ ՃԻՐ ՄԵՋԻՐԸ, ՄՇՀ».
«ՄԻՐ ՄՐԻՄՆԸ ՃԻՐ ՎԱԼԱԿԻՄ ՊԼԻՄՈՎՆ».
«ԹՈՇԻՆ ՀՆԵՔԻՔ ՊՈւՔ, Ու ՍՄԵԼՔԻՔ ՄՄՇՀ...»
«ՀՈՇԻ, ՆԴՈՇԻՔ, ՆԴՈՇԻՔ ՃԻՐ ՍԻՐՈՎՆՊՆԿՐՈՎՆ...»:

×

ՅԱՋԻՆԻ ի՛նչ անոյչէ, ցայլէը ի՛նչ սինով:
ԵՐՎԵՇԿՔ սիրոյ համբոյլիներ զուտրթ,
Ու դուք երվեշկք երանութիւնով,
ԴոՇւք երաղ ամիեր, ալեակիներ լաղուտրթ,
Զեր ցայլէն ի՛նչ ամոյչ, ցայլէը ի՛նչ սինով...»:

Կը քոլե՛մ: Քալէ՛, յիմա՞ր տարագիր,
Ժողիո մը չուրթիո՛ կարապի՛ն համար,
Երե՛քնապէս լալով՝ միտքդ զէ՛ո երկիր,
Շեղչուոծ մահերու վրայէն անհամար,
Քալէ՛, դուն քալէ՛, յիմա՞ր տարագիր:

Քնարի վասամա՞ծ թելի մը վիարած,
Թալա՞նէ, բո՞ցէ հեռո՛ւ, մՇՀ, հեռո՛ւ
Քալէ՛ դուն, քերթող հայրեհուտալոծ,
ՀոՇւը, արի՛ւն երվէ տղատ լիոներու,
Քնարի վասամա՞ծ թելի մը վիարած...»:

Քալէ՛: Մինչեւ հօրդ...: Քալէ՛ կալօմէն,
Քալէ՛ մինչեւ որ Արեւն հրակէղ
Իր մարը մտնէ նորէն ու նորէն
Ու օ՞ր մը այլեւը՛ս չի ծաղի քեղ...:
Քա՛րէ...: Կեա՞նիքն է այս...: Քա՛րէ կուրօրէն...»:

Ո. ՍԵԽԱԿ

Ուխտին Թափորը

Սնուցիս մկշեն հիմ յաղամներուն
Հիմ բերդերն ահա կը տեսնեմ նեռուն .
Կը տեսնեմ կապար օդին մկշ ըրխուր
Զանգակատուններ յաւերծօրեն լուն :

Կը տեսնեմ հարիւր սարեր մոխրապատ,
Անձայն ու անքեր իրեւ անապատ .
Ու աշտարակեր անդունդներու յով
Ճամանակին դեմ զոցուած յականիով :

Կը տեսնեմ մեր հիմ տապանամարեր
Հազար ցեղերէ կոխուած անվեհեր .
Ու յառուղիմեր կը տեսնեմ, Ասուած ,
Աս հանգչիներով սաղայատակուած . . . :

Իսյց ահա հարիւր զանգերն համօրեն
Երկիւղածօրեն ու զիտակօրեն .
Մութ զիշերին դեմ ամենիը մեկանց
Փոշտ գեղունիմ շարժեցին յանկարծ :

Քառուղիներու տապաններն անձայն
Խորհուրդներու պէս լըոյին բացուեցան :
Քուրիեր, ասպետներ եղան անբարբառ .
Ահա ցայզին մկշ կ'երթան վեհապառ :

Կը տեսնեմ, կու լամ . . . : Թափօրն է Ուխտին,
Ուխտին որ կ'ապրի դեռ մահեն անդին,
Ուխտին որ ահա հեռուի հեռու .
Փականիը բացաւ սարի բերդերու :

Ահա իշխաններ կ'եղան անխոռով,
Քայլերնին ծանր է եօրը դարերով,

Վահաննին ճանզոն, բայց պէտքնիկ վհս,
Ուսիւնուն շղրան կ'երգէ ջուրի պէս:

Այնուամբ քայլութեալ առջեւեմ,
Խոնց և զայն քեհեղ մը խաշլրտեկն...
Կարմիր ծիրակի՞ն և արժայական,
Թէ ցեղին արինն... չեմ տեսներ այնան:

Ու քայլօրին հետ, ու քայլօրին վեր,
Թոյսոն մ'օղին ևեց կը խարխալի՛ ծեր...
Այդ միթէ արծիւն և արժայական
Թէ սեւ քայսին բուն... չեմ տեսներ այնան:

Հայն կարկառեցի ձեռփեր արիւնոս.
Առուի, զոյեցի, տարկի զիս ձեզ մօս,
«Կ'ուզէի այսպէս դիմել յարիտեան
«Յեղի մը Ուլսին անդրշիրիւնեան...» :

Բայց ահա ծաքեց զոյսն արշազոյսին.
Քուրմեն, իշխաններն իշխան միասին
Բաց տապաններուն խար անդուխներին,
Ու ամեն, ամեն քան կորաւ նորեն...:

Բերա, 1914

Ռ. ՍԵՒԱԿ

ԱՆՈՆՔ ՈՐ ԿՈՒ ԳԱՆ

— «Ահա մենք կու զանք — կը սեն անո՞նք ո՞ր
կու զանք, չէ՞ք լսեր տրսիլիւնն ահաւոր —
Մութը շնչելէն աչքերնիս կուրցած
Ու արևան հոտին ռնգնաղնիս լայն բաց :

«Ահա մենք կու զանք, ուսով հրեւով
Մեր Յաւին Անիւը դարսհուով,
Երկրադունդիս վրայ, խաւարին մէջէն,
Բոլո՛ր անոնց վրայ որ զեռ կը շնչեն . . . :

«Ահա մենք կու զանք, ահեղակորով
Մեր Յոյսին կոանիթ դարշապարներով
Խօսեցնելու անանո՞ւն կորած
Գերելմաննոցներն համայնասարա՞ծ . . . :

«Ահա մենք կու զանք ու մենք նզովքն Ենք,
Ու խաւարին մէջ մխուած տէդը նենք.
Վրէժներու հիւրան Ենք փայփայելի,
Մե՛նք, սարսափահա՞ր ու սարսափելի . . . :

«ՄԵՆՔ՝ հին ուխուերու նո՛ր ուխուակընաց
ՄԵՆՔ՝ Սուսերը բիւս ու Գիրքն օրինաց .
ՄԵՆՔ՝ Յասման ջրվէ՛ժը սարի կողէն .
ՄԵՆՔ՝ Աղջամուլիքի ծընունդ լուսեղէն . . . :

«Զեղի՝ որ քերծուած մեր մորթերէն ձի՛ու
Հարսնիքի, Մեղքի վրաններ կառուցիք . . .
Ու ԶԵ՛Պ՝ Լւրուղեան զիք որ շնաղին
Սակարկեցիք մեր արեան լուսեթեան զին . . . :

«Զեր սրտին զումե՛րը փակեցէք խուլ,
Սուրե՛ր սըրնցիք, սըրեցէք զանխո՞ւլ,
Սրեցէ՛ք ձեր խողճին վրայ քարացած,
Ու ատամներուն վրայ ձեր զաւակաց . . . :

«Ահա մենք կու զա՞նք. հովերուն մէջէն
Զէ՞ք լսեր ոսկուեր որ կը շշնչեն . . .
Ամէնքս ալ զաղիր զիակ, խոսոչ զանկ,
Ահա մենք կու զանք, ահա մենք կու զանք . . . » :

Ո. ՍԵՒԾՈՒ

ՎԵՐՁԻՆ ՀԱՅԵՐԸ

(ՀԱՏՈՒԱԾՆԵՐ)

«Եարինան, հայ, հօյ, հայ, Աստուած՝ շիկայ,
«Եարինան, հայ, հէյ, Հայուքիւն շիկայ.
«Ճեռուի եարեռուն սրտիկը խօսի . . . :»
— Երջանակ կազմած բոլորն ուս ուսի,
Հայ, հէյ, սիրտ սրտի կը պարե՞ն, կ'երգե՞ն,
Մերունի՛, տղայ, հայ, հէյ, իրենք են,
Պանդուխս հայերը . . . :

Ո՛չ մարդ, ո՛չ բանուր, հասարակ գրա՞ս,
Կը ճօճեն մարմինն, ու մուճակնին հաս
Կը ծեծէ օսար երկրին նողը տար :
«Ավ մը հայրենի հող ով պիտի տար,
«Հայ, հօյ, Հայաստան, ու հողդ է հալալ...»
Կ'երգեն պարելով, բայց կ'ու գերին լավ
Թուառ Հայերը . . . :

Հարս ունինք, մեզի հարսնեւոր շիկայ . . . :
Սուզ ունինք, մեզի սզաւոր շիկայ . . . :
Ո՞ր մեղքին համար, ո՞վ է անիծեր
Հինգ հազար տարուան այս խեղն ազգը ծեր . . . :
Չո՞րս միլիոնին մէկ ապաստան շիկայ,
«Եարինան, հայ կայ՝ Հայուքիւն շիկայ . . . :
Կ'երգեն Հայերը

Թագն առին, դազաղ մը տուին հայուն .
Մեր փառն անցաւոր, մեր Մահն է կայուն . . . :
Արտա՛կ մեծ, որու բանակն անազին
Տեգով կը ծածկեր փառքըն արեգին՝
Ունակոյի կորած գերեզմանեղ դուն
Դլուխսդ վերցնեիր, տեսնեիր անտուն,
Անտէր հայերը . . . :

Տեսա՞ր դուն մեռած զիւղերն անխռով,
Հիւղերը փլած՝ կարմիր պատերով,
Հողմաղացքներ լուռ թեւերով կոռած,
Ծերուկ դիակներ սարին վրայ կորած,
Մատուռներնին աւեր, զրկուած խռովկէ . . . :
Այս-, հոն է, հոն, մեր հայրենիքն, հոնկէ
Կուգան Հայերը . . . :

Օտա՞ր, տեսա՞ր դուն աղբիւները զո՞վ,
Գեղջուկ այգիները գա՞զ ողկոյզով . . . :
Դե՞ռ կը մխայ ցած տանիքն հայրենի,
Դեռ կը ծաղկի՞ հոն բռւփը վարդենի .
Դեռ կ'երգէ այդ հին պլազովը ցայգին . . . :
Հո՞ն, հո՞ն կ'երազեն, կուլան տիրազին
Ախո՞ր Հայերը . . . :

Մի՛ դպիր անոնց հոգւոյն փլուցո՞ւն -
Անոնք կ'անցնին լուռ զայտնիքով լեցո՞ւն,
Անոնք զիտեն բիւր պատմութիւններ մութ
Անո՞նց որ կորան արեան մէջ տղմո՞ւս,
Կախաղաններու հաջե՞ր համօրէն . . . :
— Հազար մահով ծանե՞ կենդանի-Մահն են
Ապրող Հայերը . . . :

Ո՞չ, ո՞չ : Արշալոյսն իրենց պիտի գայ . . . :
Ու երե՞ չի զայ աւօսն ապազայ՝
Պի՞ս՝ կոռին : Մինչ ե՞րբ . . . Մինչեւ յալիտեսն :
Ու երբ դեռ երկրի վրայ Ազատութեան
Համար մեռնին ա՞փ մը մարդեր չնշին,
Անոնք պի՞ս՝ ըլլան Մարդկութեան վերջին,
Վերջին Հայերը . . . :



ԻՆՉՈՒ

Խնչու, լինչու զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մեղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիժեռ պէտք/էր,
Դուն ծեց արծիւ մը բանտեցիր:

Կապոյտ աչւիդ երբոր բացիր,
Կապոյտ աղջիկ՝ պլառուն երգէ՛ր.
Քեզ ալ սիրոյ մրմռնջ պէտք էր,
Դուն գուժկան մռունչըս լնտըցիր . . .

Ես կ'երթամ միշտ, անծայրածի՛ր,
Դամբաններ են ոտքիս հետքե՛ր.
Քեզ սիրոյ մեղմ սիւաք մը պէտք էր,
Դուն փոթորկի՞ն կուրծքըդ բացիր . . .

Կ'այրի՞ն աչերըդ սեածիր,
Պիտի մեռնիս, այդպէս մ'ե՛րգե՛ր.
Քեզի փոքրիկ սէր մը պէտք էր,
Դուն Սէ՛ր-Աստուածը սիրեցիր . . .

Ո. ՍԵՒԱԿ

ԵՐԹԱ՛Լ . . .

Երթա՛լ, երթա՛լ, երթա՛լ անձայն, անհանդէս.
Երթա՛լ առուի՞ն ոլքս՝ մարդերու տակ անտես
Կառույտին մէջ՝ հեղ, հողմավար ամուին ոլքս . . . :

Երթա՛լ՝ առանց դիտնալու թէ դէպի ո՞ւր,
Երթա՛լ՝ հեռու սատաներէն այս տխուր.
Երթա՛լ՝ խաւար դիչերին մէջ թաքթաքուր . . . :

Երթա՛լ, երթա՛լ, երթա՛լ առանց ճրադի.
Երթա՛լ՝ առանց սուզի, լացի, փափաքի.
Երթա՛լ՝ առանց սուլի, առանց ոլապակի . . . :

Երթամել՝ մարդոց կոյտին մէջէն, լռելեայն։
Օտար մընալ իրենց օտարին, Դիսութեան։
Երթամել տղէ՛տ, խո՛ւլ, յա՛մըլը, կո՛յը յաւիտեան . . .

Աննիւթանամել, անրջանամել, վըսեմ, վէ՛ս .
Երթալ անցամելոց, անամյզ, երթալ վերջապէս .
Աչքերը դոց՝ յայդաշընիկ խեղճին պէս . . .

Զը զիտնամել որ հոս խոհալը չիկամել . . .
Ուխտաղընաց երթալ ավերին հեռակայ,
Դէսլի ուղին երջանկութեան մշտակայ . . .

Երթամել, երթամել, չը ճանչնալ լիտ'րէ ու Ահառւամ'ծ,
Զո՞րդ երթալ՝ ձեռքըլք քո՞յլը ձեռքի մէջ դըրած
Անրջանքին ու Սիրոյն պէս — Աքսորուամ'ծ . . .

Ո. ՍԵՒԱԿ

ՀԻՆ ԵՂԱՆԱԿ

Այս գիշեր երդ մը հողեցունց
Հողին մէջէն՝ հեռուէն հեռու՝
Զիւնոտ տրուում ճամբաներու
Խոր անրջանքը արթնցուց :

Ես մենաւոր ու տրտմունակ,
Քեզ կ'ունկնդբեմ պատուհանէս
Որ ազօթքի մ'ոլորքին պէս
Կ'արձագանդես, հի՞ն եղանակ :

Արուեստ չունիս, խմասո չունիս,
Կը կը կինուփս զուն անզադըում,
Ու ձիւնին հետ դանդամ'զ, տրտոռ'ւմ,
Դուն տարուրիր կը տառանիս :

Շնչառ մարմինդ կը դոզդոչէ .
Վանկերուն մէջ տժգոյն, վտիս,
Ու յանկերդիդ մէջ միամիտ
Աղբելուն իսուլ մահերդը չէ՞ . . .

Կը կրկնէ հովն անհպատակ
Ազադակներդ ծառին, սարին,
Ի՞նչ կը պատմես դուն դիշերին
Որ կու լոյ մայթը հերքիդ տակ:

Այս իրիկուն, ձի՛ւն իրիկուն,
Հին եղանակ մը հոգեցունց,
Ծոյլ երազանքը արթնցուց
Մութ սմայի ճամրանիրուն:

Երգը մեռա՛ւ հեռու ահհետ.
Բայց այդ չափով, այդ յանկերգով,
Պատուհանիս դիշերին քով,
Հողիս կու լոյ դեռ երդին հետ...

Ռ. ՍԵԽԱԿ

ԿԱՐԱՊՆԵՐԸ

Il est d'étranges soirs, où les fleurs
ont une âme. Albert SAMAIN.

Դիշեր է լուս, չանդարտ դիշեր ամառուան,
Մութը սպասիր է երկնքը համօրէն.
Հեռուներէն քանի մը լոյսեր միայն
Իրենց ձիւնը վար կը կաթեն յուլօրէն:

Ո՛չ մէկ շըւկ: Լոռութիւնը կը թրթուայ
Անծի՛ր, անծա՛յր լայնութեան մէջ օդերուն.
Ու բայխիուող աչքերու ալէս, ավին ժլաայ,
Քաղաքներու կը սլլուայ լոյսն հեռուն:

Բարձրը, մութին ալքերուն մէջ, հեռակայ
Ժիւրաներու ստուերը լուս կը մրամիէ.
Աւելի՛ վեր, արհամարհու ու հսկայ,
Ալպեաններու սէդ ճակատն է սամափէ:

Չոյդ ալեփաւ շղթաներու դարաւոր
Օրսանին մէջ լնկողմանած հոլանի՛,

Հեռներու վեհ հաւրիներուն պէս առջաւար
կը քնանայ կապոյտ հոգին լեմանի :

×

Գիշերն է լուս, լիճը տրտում : Հեռուէն,
Ճաճանչներու, փրփուրներու պէս առջաւար,
Քնացող ջուրին երեսին վրայ մեղմօրէն
Երկու կարապ կը սահին լուս, մնաւար :

Իրենց մարմինը քնքոյչ է, գեղեցիկ,
Իրենց թևերն արծաթակերու, ձիւնազէս.
Ու մարմարի իրենց վիզը սլացիկ՝
Երազոյին տաճարներու սիսին պէս :

Կը մօտենան անոնք իրար մեղմովին,
Ու կտուցնին իրար կու տան ազգակի,
Այնուէս ինչու ո՛չ մէկ չըթունք տակաւին
Այնքան սիրով չէ մօտեցած չըթունք :

×

Ու ձիւնալիառ իրենց թեւերն կ'աւանեն վեր,
Կը գալարեն իրենց վիզը երկնասկաց,
Ույնուէս ինչու երկու բակուկ անձնուէր
Այդքա՞ն սիրով իրարու չեն դաշտած :

Գիւղելուն լո՛յով կը ցույց հեռուէն.
Վերը շո՛ւը ժիւրաներուն հեռակայ.
Աւելի՛ զիր Ալպեանները համօրէն.
Աւելի՛ զիր, Երկինք հանդիներ է պլիայ

Վարքը, քիացող ջուրին վրայ տրոմարտր,
Վեհ պալոքի մը դիստիցութեամբը լիցուած,
Բերան բերնի, վիզը վիզին, անբարբարու,
Երբապները կը մնան լո՛յու, քայլացած

Ռ. ՍԵՒԱԿ

ԲՈՅՐԸ

Կը բարձրանայ բո՞յլ մը աղուսոր,
Դառջը բոյրը կո՞յս մարմինիոտ,
Բո՞յլը՝ խունկիս պէս միամիտ
Ու մեղքի պէս մեղաւոր . . . :

Ուսկէ՞ կուգայ բոյրը մարմիոտ
Բի՞ւր տենչերով բեղմնաւոր,
Դաւապրութեա՞ն պէս ահաւոր,
Աղօթքի պէս՝ միամի՞տ . . . :

Կը բարձրանայ բո՞յլ մը աղուսոր
Դինովցընող ու բարի .
Միսթիք ամայ մ'է որ կը փարի
Բեղ՝ քաղցրօրէ՞ն մեղաւոր . . . :

Գիտե՞մ, կ'զգա՞մ, բոյրըդ զինով՝
Ծա՞լ ծա՞լ ցըռւած ծամերէն,
Մատիդ ծիրա՞ն, ծի՞ւր ծայրերէն
Կը ծորի բո՞յլըդ զինով . . . :

Բայց ուսկէ՞ց է բոյրըդ ահեղ .
Ոիւ աչէ՞դ՝ սեւ վարդի պէս,
Սիւ թարթիչէ՞դ՝ սեւ կարթի պէս,
Ոութ յօնքերուդ տակ աղեղ . . . :

Ուսկէ՞ կուգայ բոյրըդ բարի
Որ կը սուրէ մարմինէդ,
Կարմիր, բողընջ, նուրբ շրթունքէ՞ն
Որ համբոյին կ'իրկարի . . . :

Ուսկէ՞ց և բոյրդ ալ մեղաւոր,
Լա՞յն վարդի պէս կուրծքէ՞դ բայ,
Ուր կը կարմիրի հետքը դեռ թա՞ց
Համբոյի, մը բեղմնաւոր . . . :

Զա՞ր ու քարի, զինո՞վ ու կոյս,
Կը շնչեմ այդ բոլըդ խա՛ռն.
Մի՛. զըլանար համբոյըդ գառն
Սիրակարօ՞տ իմ հոգւոյս . . . :

Կեցի՛ր, կեցի՛ր, ա՞իս, ո՞ւր կ'երթաս,
Երթներըս քեզ կը հեւան.
Հսէ՛, Սիրո՞յ, Մեղքի՞՞, Մահուա՞ն
Ինձ հրաւէր կը կարդաս . . . :

Կը բարձրանայ բոյր մը ազուոր
Իմ հոգւոյս մէջ՝ քա՞ց ինձ, քա՞ց
Կարմիր շլրթներդ՝ վարդի պէս թաց
Ու մեղքի՛ պէս մեղաւոր . . . :

Ռ. ՍԵՒԱԿ

ԵՐԱԿ'Կ, ԶՈՒԻՇ

Ո՞վ ողիսի երդէ քու անփառունուկ
կեսնքիդ միամիտ տազը, ճառամ՝ զ ջուր,
Ար լո՛յն գայլայի մը ոլէ ո չարունուկ
Կը փրփրիս, կ'երթաս դաշտերուն մէջ ար
Դարձե՛ր դարերով ե'րդդ է դռհունուկ:

Ո՞վ ողիսի պատմէ վաղքերու մշտուրր
Վայրի վարդերու երազանքն ի վար.
Ո՞վ ողիսի ցոյց տայ վախուրներուն խոր
Հեւ ի հեւ կեսնքիդ ոէրերն առկիվոր,
Տարվոս ոէզերու չոյանքն ու բուլոր:

Լուս անրջանքի պահուն ցայլային,
Ո՞վ ողիսի պատմէ խիճերուդ լեզուն,
Ու հէքիտթունուկ ոէրն ուստենիին
Երբ մութ ոիչերով իրեն առազուն
Աստերը փախչող հոգւոյդ իլ հայի՞ն:

Միամի՛տ վտակ, դարերէ ի դար
Դուն մամոստ ճամբէդ կ'երթաս անմուլոր,
Ու երբ կը մեսնին շուրջդ անմխիթար
Գալիայնի գոյն զոյն ծաղիկներու բուլուն,
Երկու քարի մէջ կ'երդե՛ս անդադար:

Երնէ՛կ քեզ, վտակ, մեռնիւ չունիս դուն.
Արցունքէ մարմինդ կը վարես անվերջ,
Գիշերներու մէջ միայնակ արթուն,
Անոկի՛զըն, անօի՛րջ, վտիս վտսիդ մէջ
Կ'երդես. Երնէ՛կ չո՛ւր, վախճան չունիս դուն . . . :

Ու երբ այս տողերս մրտուդ նիշար
Զեռքէս օր մը լո՛կ պուտ մը հող ապրի,
Ուրիշ քերթուդ մալ ինծի չափ յիմար
Պիսի դայ հարկաւ երդերլու վայրի,
Յանդի, չափի տակ առնելու համար:

Մինչ յաւելքօրէն կեանքո՞ւ, զուարթո՞ւ,
Պլոտի կարկաչէ ջուրդ մշտաշարժ՝
Հեղինելով արուեստն ու կեանքը մարդուն . . .
Ո՛վ անմահութեան ստուեր գետնաքարչ.
Վտա՞կ, Երնէ՞ի քեզ, մեանիլ չունիս դուն:

Ռ. ՍԵՒԱԿ

ՏՐՏՈՒԻՄ ՈԳԻ . . .

(ՍԻՐԵՐԳ)

Թափառումուլ ճամբրուս վրայ քերթողի,
Տըսո՞ւմ մղի, ահա զարձեալ զըստայ քեզ,
Հո՞ն ուր քեզի օր մը մինս'կ ես թողի,
Քարին վրայ ազրիւրին մօտ, կը յիշե՞ս:

Մեր հրաժեշտի օրէն ի վեր զուն արագէ՞ս
Հեռուն յասած մութ տչքերըք սեւածիբ՝
Սպասիցիր ճամբրուս վրայ տրամագէս,
Ու արցունքիդ լոիկ ե՛րու միշտ լացիր:

Ես հեռացա՞յ տարսումին մէջ խօլարար,
Իմ երազիս ճամբաներէն անկատկրում,
Դիշերներու հոլին նման խօլարար,
Վերջալոյսի՞ թուչուններուն սկզ տրառում:

Ու վաղեցի — անուրջներու ուխտաւոր —
Թուշին վրայ կեանքի ծիծուն մարմանզին.
Ու վէրքերուս ծաղիկները ախտաւոր
Ճարի մինչեւ հորիզոնները մութին:

Ես իոյացայ նուիրումէ՞ս տենդահար՝
Հո՞ն ուր նիշար ճառագայթ մը կայ լոյսի,
Հո՞ն ուր սիրոյ վըստիս երդ մը կը զողար,
Հո՞ն ուր դոզկոյ ծիստան մը կար յոյսի . . . :

Ու թեւարեկ ահա քեզի կը դառնամ
Երջանկութեան ճամբաներէն յետողարձ,

Տըսո՞ւմ նղի, հոբոյս միակ բարեկամ,
Դուն իրական, դուն ճշմարի՛տ, դուն անդա՛րձ :

Զեռքերուսս մէ՛ջ դիր ձեռքերը մահաթոյլ,
Ու հողեղին չվթունքները՛դ չմթունքիս,
Երակներուս մէջ՝ քու շունչը տրամաբոյլ,
Արցունքներուդ բիւրեղին մէջ՝ իմ հողիս . . . :

Տըսո՞ւմ նղի, թեւըդ թեւիս զալարո՞ւն,
Համբոյլի մը անհունին մէջ սըզաւէտ,
Մեր ցաւերուն, արցունքներուն, վէրքերուն
Պատարազը պիտի տօնենք քեզի հետ . . . :

Ո. ՍԵՒԱԿ

ՍԻՐՈՅ ՈՒ ՄԱՀՈՒԱՆ ԵՐԳԸ

Իմ կետնքը թող աղաչաւոր երդ մըրլում,
Եղերական ու միոմիտ, ոհիւ սպրերդ,
Հոկալուկոն ու ախրօրէն քաղցըր վէ՛րք,
Իմ սիրտը թող անհունին մէջ վէրք մըրլում,
Իմ կետնքը թող աղաչաւոր երդ մըրլում . . . :

Ես կր սիրեմ իմ արտօմութիւնս դիւթական,
Իմ արտօմութիւնս Աստուածներուն ցաւին ովհու,
Քո՛յը, սրտիս մէջ իշուն խուտրներ, սիհեր կոն,
Զոր նոյնուածքովդ կ'սոկեգոծնու ու կ'օրհնեն,
Ես կր սիրեմ իմ արտօմութիւնս դիւթական . . . :

Եկո՞ւր ինձի, լուսնուկին ովհու զեղեցիկ .
Եկուր ինձի, լո՞յս ու ցնձում ձեւալով
Քու արձոմիի չողերաւդ մէջ սրացիկ
Լուսուորէն աներակինիրու լուրով .
Ես Աման եմ, ե՞կ ինձ կետնքին ովհու զեղեցիկ . . . :

Իմ կետնքը թող առուին երդին ովհու բլլում,
Ու երդս անուանդ կրկնումն բլլում թող յուներժ,
Իմ կետնքը թող մո՞ւթ ջրվեժին ովհու բլլում,
Ու ովհի քեզ անկում մըրլում զահոմի՛ւմ .

Իմ կեանքու թուզ տուարին երգին պէս ուրար...
Ես կը սիրեմ երկու աչերգ զիհի՛ պէս,
Ուր խառարներ կը վոթորդին մոլեղի՛ն.
Երկու աչերգ՝ տառաւածներու սկիհին պէս,

Տուր լինձ անոնց մէջ որրացնել իմ հողին,
Ե՞ս կը սիրեմ երկու աչերգ զիհի՛ պէս...
Եկուր լինծի, քեզ կ'ըղձայ շունչըս անզօր.
Եկուր, ևս մո՛ւթ բաներ պիտի քեզ բան

Սիրոյ պէս քաղցրու ու լիտհուան պէս հզօր.
Գերեզմանին լոցոց սիրին պէս նըսիմ
Եկուր լինծի, քեզ կ'ըղձայ շունչըս անզօր...
Իմ կեանքըս թուզ կորած նաւուն պէս ըլլայ,

Շունչը ուսեցնէ ծեր ասազաստըս անա՛հ,
Մի՛, մի՛ լսեր յաղնած հողիս որ կու լայ,
Տա՛ր զիս Սիրոյ կզզիներին գէպի Մահ,
Իմ կեանքըս թուզ կորած նաւուն պէս ըլլայ...

Ո. ՍԵՒԱԿ

ՅՆԾՈՒԻՆ ՄԱՀ

— Քերթողն ըստու. — «Անուշը վըտակ,
Շիւզերու տակ, ձիւզերու տակ
Ո՞ւր կը վաղիս աննըպատակ...»

Վարդեր կու լան չուրիու վերեւ,
Սէդեր կու տան քեզ քիւր բարեւ,
Քհ՛զ կը կանշեն ծաղիկ, տերեւ...

Լուսնակի ցոլքը ծոցզ ասած,
Դաշտերու մէջ լայնատարած
Ո՞ւր կը վաղիս դուն շուարած...

Կեանքոյ արդէն կարձ է, ա՛յ վըտակ,
Մի՛, մի՛ վաղեր, ծովն անյատակ
Պիտի թաղէ քեզ ալհաց տակ...

Ալոտովին հծծեց : — « Թող անդադրում .
 Վաղեն չուրես : մի՛ , մի՛ արտում
 Արցունք կաթեր անոնց որոշում :
 Թո՞ղ , որ երդիմ բան ու մռեթին :
 Ի՞նչ փոյթ թէ ման է քայլ մահովին ,
 Ես սիրահար հմ մարմանդին ...
 Ու մինչ քերթողը կ'երաղէր՝
 Լալո՞վ , վլոտակը հսուզեն
 Երդով իր մանը կը վաղէր

Ռ. ՍԵՒԱԿ

ՄԱՀԱԶԳԱՅՈՒՄ

Այսողէ՞ս , այսողէ՞ս ... անուշ , անուշ սիրական
 Մօտեցուր մանիր մատները մանկական
 Տաք կողերո՞ւս , տաք կողերո՞ւս դժոխքին ,
 Զգո՞յշ , զգո՞յշ , ո՞յն չըլլայ որ բոլորոքին :
 Կուրծքի՞ս հակէ փոքրիկ զլուխոդ յաղթական ,
 Լսէ՛ , դեռ հոն հոնդիւներ , ողոքը կա՞ն ,
 Լսէ՛ , անուշդ իմ սիրական : Ո՞ւ , անդին
 Արքանք մ'է այս որ կը ինկէ իմ հողին :

Մեռնի՞լ , մեռնի՞լ ... Անմահանալ մահուան մէջ .
 Մեռնի՞լ ... դրկիդ դոդին , այսպիս մեր սէրն անշէջ՝
 Անհունին մէջ ծառացընել տիրական ... :

Մեռնի՞լ ... կու լո՞ս ... կը խորհէի սիրակա՞ն ,
 Թեւերուդ մէջ քարանալու հաճոյքին ,
 Քո՞յլ , մահոնո՞ւշ քոյլ , մահագօր , մահաղին ...

Ռ. ՍԵՒԱԿ

ԳԻՇԵՐԻՆ ՄԵԶ

Կը լայնայ երկինքը անծա՞յր ու ջի՞նչ, Գիւղին վրայ քիչ քիչ մութը կը կոխէ, Ամէն բան լրեն դոյնը կը փոխէ, Հանդա՞րստ ամէն կողմ՝ մութէ է ամէն ինչ:

Վարդն իր աչքերը կը դոցէ մոռթին .
Մառերն են կեցեր լուս, բազկատարած .
Նոճին իր զլուկին է վեր կարկառած .
Լուսեր հարիւնին ծառերէն անդին :

Ահա կը քնանայ բնութիւնն համակի .
Կեանքը զարդեցաւ . մոչուն մը մինակ ,
Միս մինակ — ինչո՞ւ — կ' իրպէ տրտունակ :

Գիշերային այս լուսինիան մէջ խորին,
Իր սիրության երգերն սրտէս կը թոփն,
Ու մինակ — մինակ — ևս կու լամ լոփն . . . :

Բ. ԱԵՀԱԿ

ԳԻՏԵՐՆ ԻԶԱԻ

Դիշերն իջաւ անսամլ, անհուն,
Բիւր բիւրեղէ ի՞նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն:
— Ա՞յս, առլրելու երջանկութիւն . . . :

Կ'անէանսայ նաւան հեռակայ .
Լիճն երազ մ'է , կայ ու չըլիայ .
Զուրի շատանցն է լոկ վըլիայ ,
— Շնջելու և երջանկաւթիւն ... :

Վերն հազար տասնկամության հազար լուս, Կիսատուերին մէջ հողեցոյդ
Կը խօսակցին քար, վլսանկ, բոյն .
— Ե՞ս, իրերու՛ և երջանիկովիկն . . . :

Աւ կը ձայնի մասուն յառակ :
— Սա ծերանի ծասերուն տակ ,
Այս քաղցրութեան մէջ բովանդակ
Քարանալու հրանիսութիւն . . . :

Տ. ԱԵՒԱԿ

«ԹՐՈՒԻՊԱՏՈՒՄ»ՆԵՐԸ

Բանասեղծ ընկերներուն

Թրուպատուրներն են . տեսէ՞ք , իրե՛նք են .
Եռանդո՞ւն , անփո՞յթ , գո՞հ կը նուազեն
Հըակէզ արեւուն տակ հըապարակին :
Կիսխուփ փեղկերէ տարեց , սըդայ , կին
Կ'երեւան քիչ քիչ : Կէս-օրի տապէն
Շա՞տ քիչերն են որ տեսնել կ'շատապին
Թրուպատուրները :

Տարօրէ՞ն դէմքեր : Ամէ՛նքն , է՛գ , ալո՞ւ ,
Բախտէն կատաղի հալածողներու
Փողոցի ըստո՞յդ հանճարներ բոլոր ,
Նուազելու համար պէտք չունին նօթի ,
Կ'ապրին երգելով , կը մեռնին նօթի
Թրուպատուրները :

Բախտը , տառապանքն , յարափո՞յս հովեր .
Իրենց դէմքին մո՞ւթ ժըպիտ մ'են տուեր ,
Վեանքը ճանչցողի այեկո՞ծ ժըպիտ :
Ու իրենց բռնի՞ ձեւին մէջ հտպիտ ,
Խոր մազերնուն ներքեւ ալեւոր ,
Աշխարհքն հեգնելու հո՞վ մ'ունին աղուոր ,
Թրուպատուրները :

Անոնք երգելո՞վ անցան համօրէն
Բօյի գինեզուարն այգեստաններէն
Մինչեւ նեղոսի աւազումը չէկ ,
Մինչեւ Ուրալներն , մինչեւ հըրաշէկ
Ափերը դերբուկ Հրոյ-Երկիրին :
Քանի՞ ընկերներ ճամբան հող դրին
Թրուպատուրները :

Մէքենայութեան այս դարը երկա՛թ
Չընկճե՞ց դեռ իրենց հոգին խանդակաթ
Ու ոստաններու միջեւ դրամապաշտ՝
Թշուառութեան հետ գլո՞ւխ զլիսի հաշտ
Կ'ապրին նախնական կենցաղով ազատ ,
Աղա՞տ Բընութեան որբե՞րն հարազատ ,
Թրուպատուրները :



— Սուէ՛ք ինձ ձե՛զ հետ, երկիրէ երկիր
 Տարէք այս թշուա՛ռ սիրտըս սըգակիր,
 Ապրի՛նք հեգնելով, ողբանք երգելով,
 Ու երկրագունդին հետ մշտահոլով
 Մեր մորթն անօգուտ քըշե՞նք մշտերեր.
 Մշտընջենական մութ ուխտաւորներ,
 Թրուպատուրները:

Զի մե՛նք ենք, մե՛նք ենք, քանաստե՛ղծ, պուէտ,
 Մե՛նք, պատառատուն բե՛նեցով վէ՛տ վէ՛տ
 Երգի իշխաններ՝ իսպա՛ռ հալածուած.
 Մե՛նք, նօթի՛, հպա՛րտ, երքեմնի Աստուա՛ծ.
 Մե՛նք, չըհասկցուա՛ծ, մե՛նք, եղերակա՞ն,
 Մե՛նք, Բանաստեղծներ, մե՛նք ենք իրական
 Թրուպատուրները:

Մե՛նք՝ որ մեր վէրքէն երգե՛ր կը շինենք.
 Մե՛նք, զրկըւածներ՝ ճակատագրէն նենգ:
 Ու մինչ ուրիշներ առատ կը ջամբեն
 Խինդի՛ սեղանէն, մուսային ճամբէ՞ն
 Մենք կ'երթանք ըստո՞յգ Մահուան անսըւա՛ղ.
 Մե՛նք, հի՞ն Մարդկութեան ո՞ւշ ծընած — աւա՞ղ —
 Թրուպատուրները:

Բայց ի՞նչ փոյթ: Մե՛նք ենք հոգիով հարուստ.
 Մե՛րն է ներշնչումն որ կուգայ վերուստ.
 Մե՛րն է մարզը թա՞ց, վերջալոյն անխօ՞ս,
 Փըթիթը վարդի՞ն, առուն մշտահո՞ս.
 Մե՛րն է մըթին սի՞ւքը գերեզմանին.
 Հի՞ն աստուածներու ցեղին կը նմանին
 Թրուպատուրները:

Մե՛նք ենք որ անփո՞յթ գրչով կը հեգնենք
 Այս նենգ աշխարհին պըսակները նենգ:
 Քնար մը ձեռքերնիս, անտո՞ւն, մահագի՞ն,
 Չե՛նք ցանկար ստրո՞ւկ-պետի դղեակին:
 Ազատ բարբառի ասպետներ անա՞հ,
 Կ'ապրին մեռնելո՞վ, կը մեռնին անմա՞հ
 Թրուպատուրները:

Մարդկութեան հասլի՞ոտ պէտք է անպատճառ։
Մեր սրտե՛րը մենք հաներ ենք վաճառ։
Մեր վիշտէն, սուզէն, խաբուած սէրէն նենգ՝
Ռամիկին համար երգե՞ր կը շինենք։
Ո՞վ ըստւ «Մահը մի է»։ ամէն օր
Կը մեռնինք մե՛նք, հի՞ն տիեզերքին նո՞ր
Թրուպատուրները։

Մակայն մեղ ի՞նչ փոլիթ ծիծաղն ամէնուն,
Լըքաւմը ստո՞ր, քաղցը անանո՞ւն։
Մենք՝ գառանց Հովուին. պէս սիրագորով՝
Հաւատքն ունինք մեր սըրինզին ծայրով
Առաջնորդելու Մարդկութիւնն ամբո՞ղջ։
Մեռած Արուեստին մե՛նք տակաւին ո՞ղջ
Թրուպատուրները։

Այս ի՞նչ զարերու հասեր ենք, Աստուած։
Փըսեցի՞ն ի՞նչ որ կար վըսեմ կերտուած։
Թէ զեռ սի՞րո ունիք՝ թաղելո՞ւ տարեք.
Ոսկիին նենգ ձայնն է ամենուրեք։
Մի միայն մե՛նք ենք որ դեռ անարդել
Սիրել կ'երազենք. ո՞վ կ'ուզէ սիրել
Թրուպատուրները։

Մեռա՞ր, հընաւանդ Արուեստ որբանուէլ,
Երբ գեռ կեանքն երգո՞վ կ'ապրէր, կ'օրօրուէլ,
Ու երբ երջանի՞կ, թափառի՞կ, զի՞նո՞վ,
Իրենց ծիրանի լույն կրկնոցներով
Գլեակի; զդեա՞կ, փայտի երկնային
Տաւիդին թրթումը կը տանեին
Թրուպատուրները։

Ես կ'երազեմ հայր թրուպատուրն Հոմեր,
Որ աստուածներու ակեն կը խմէլ,
Ու իր հսկանե՛րը բարձրազաղաւ՝
Կ'երգէր տաւղին վրայ, քաղաքէ քաղաք,
Ու թրուպատուրները բիւր՝ որ կ'երթա՞ն
Դարերու մէջէն. կ'երազեմ Գողթան
Թրուպատուրները։

Կ'երազե՛մ զիրենք . ու լո՛ւռ , չըւարո՞ւն
 Կը նայիմ զիրկիչու ո՛յս թշուառներուն
 Որ բունի կերպով կ'երգեն , կը խաղան :
 Վա՛խ , արծաթն՝ Արուեստն հանեց կախաղան ;
 Հի՞ն , աստուածաբլնա՛կ դարերը մեռան ,
 Ու հիմա պէտք է խնդացնե՛ն , մուրա՞ն
 Թրուպակատուրները :

Հրատապ արեւուն տակ հրապարակի՞ն ,
 Ահա՛ կ'երգեն գեռ . ու մինչ տըղա՛յ , կի՞ն .
 Կը հասնին քիչ քիչ նեղ ճամբաներէ ,
 Գլւարկն անցորդին լո՛ւռ կը կարկառէ
 Երենց նահապետ երգիչն ալեւոր :
 — Տըւէ՛ք , իրե՛նք հն , նոր Մարդկութեան նո՞ր
 Թրուպատուրները :

Ռ. ՍԵՒԱԿ

ՄԵԾԴ ԱՍՏՈՒԱԾ

Ահա ջուրերդ : Ազաւոր լիճե՛րլով ահա ,
 Սև ծովերդ , ովկէաննե՛րլով մըթին
 Որոնց վրայ չունչը կեանքուտ կը խալայ
 Փայլայերով հսկանե՛րն այն անգունդին :
 Մոտերան մէջ սահով հեղիկ առաւտկէտ
 Մինչեւ ջարե՛րը զարաւոր նեղոսի ,
 Մինչեւ հո՞ն ուր նիտկարան վրափառէտ
 Գահակէժին մէջ զսուալով կը հսսի :

Ահա հողերդ : Խուս անդոնդներդ մթաստուեր
 Աւր քու հողիդ մենաւորիկ կ'երաղէ ,
 Աւ բացավաս արեւուն տակ կենաւուր
 Տաշուրով լո՞յն անապատներդ աւապէ .

Կանաշաւէտ քու դաշտերէվ լայնածիր
 Մինչեւ ձորերդ ու անզունդներդ ահաւոր ,
 Մինչեւ լեռներդ որ դուն ձեռքո՞վէ կանքնեցիր ,
 Ալուաններէն՝ Հիմալայան ալեւոր :

Ահա՛ երկինքդ : Երազամնէլ , կապապալե՛ղ ,
 Անծիր , անծա՞յլ տարածութի՞ւնը անհուն .

Հոյս մատներէդ վասուած ասաւկերդ շըքեղ՝
Խորհրդաստեր կամարիդ վրայ պլպլուն.

Ու արեւուգ բոցավայլ զւենդը կրակի,
Ու լուսնակիդ սիրախաւաւոր դէմքն աղուոր,
Ու տրտմանոյց վերջալոյմնէրըդ ոսկի,
Ու կենսալիր արշալոյմներդ փառաւոր:

Ահա՛ մարդերդ : Ահա՛ մարդերդ ալ, Սատուա՛ծ,
Տխուր հիւրերն այս հրաշաւել աշխարհին.
Թափառական, վաղորդայնէն ընկճուած,
Ճղճիմ, թշուառ, հողին կառչած, ախտակին.

Ճակատակրին մտրակին տակ խելայե՛ղ,
Անոնք կու լան ու կը վաղեն մտացի՛ր,
— իրենց ճակտին վրայ մահուան դիրն ահեղ —
Անոնք զոր Դուն պատկերիդ վրայ ձեւեցիր . . . :

Ահա՛ Մարդերդ, ահա՛ Մարդերդ, Մեծու Աստուած :

Ռ. ՍԵՒԱԿ

ՀԱՅՐԸԼ

«Հայր մեր որ յերկինս ...»

Սատսնդական մալեհեր, ցուրտ դիշերով, բուք-բորան,
Մթին վորդոց մը, քարի նստարանի մը վլցրան,
Իրեն խարխուկ կողին վրայ ընկազմանած էր արթուն,
Երբ ալտստան վնտուց հսն նիհար արզայ մը անտուն :

Խաւարին մէջ նոյնուածքներն իրա՛ր զարկին, չոչեցան . . .
Ծերը հեռու քաշկոտից հիւմնի մարմինն իր անձա՛յն.
Ճանչցե՛ր էր բայց չի կրցաւ ըսել՝ «Որդեմի մոլորուն,
Զաւա՛կո ես զոր լքեցի տնօթութեանս օրերուն . . .» :

Թշուառութեան հիւրնկալ նստարանին վրայ քարի,
Կեանքի խաւար դիշերով, Մարդն ու Աստուածը բորի,
Պատահարար, կող կողի, երբոր դիրար տեսնոյին,

Եհովան իր յուսեղին պրատին մէջ երկինոյին
Զէ՞ր ամէնոր բաելու թշուա՛ն, անոմէ՛ր, խեղան Մարդուն.
«Ես ևս քու հայր Արտրիչդ, ամենակալ, մշտարթան . . .» . Ռ. ՍԵՒԱԿ

ԱՐԵՒԵԼՔԸ

Սկիւտարի ծովահայեաց կէտերէն
Մէկուն վըրայ խորասուզուած տիսրօբէ՛ն,
Քաղցըր թոյնի մը պէս կ'ըմոպեմ արեռէն
.Խենթեցընող վերջին ցոլքե՛րը անհուն :

.Ուղի՛ղ դէմըս, բըլուրին վըրայ, քայլ մ'անգին,
Էշ մը ծերուկ, թողած ծի՛լը մարմանոյին,
Կոշկուած վի՛զը կ'երկարէ գալարո՛ւն
Մարմարայի իրիկնանո՛յշ բոցերուն . . .

Կը նայիմ նուրբ ստուերներուն գեղեցիկ,
Վոսփորին վըրայ բիւր կայմերու ալացիկ,
Հեռուի հրաշէկ երկինքներուն բոցահալ .
.Կը նայիմ ինձ, ու կը նայիմ իրեն ալ . . .

Այդ է՛շը որ կեանքը կ'ըմպէ հոն հըլո՛ւ,
Որ կը լոէ, բայց շատ վարժ էր զուալո՛ւ
— Ի՞նչ չնորհապարտ եմ ես իրեն այս մասին —
Որուն համար փիլիսոփայ ալ ըսին . . .

Այդ է՛շը, այդ ծումուած ճի՛տը համեստ
Մարակւելէ թուլցած մորթին հաստաբեստ,
Դերասանի այդ կեցւածքը բլրին վըրայ,
Խնքնասուզւած պոչն որ հազի՛ւ կ'երերայ . . .

Այդ է՛շն ահա, այդ պարզ որդին բընութեան,
Հորիզոնուած, շրջանակուած յաւիտեան,
Ոխզի՛րջ, անհո՛ւն վերջալոյսով մը միւայն,
Խըեւելքի պատմութիւնն է լոելեայն . . .

Ռ. ՍԵՒԱԿ

ՊՈԼՍՈՅ ՈՐՈՎԱՅՆԻՆ ՄԷՋ

Մեր բոյթեաւն

Առանց ուզելու, կարծիս բնապղորեն,
Քայլերըս ծերուկ տարին զիս նորեն
Այս գիշեր Մեղքի քառուղիներեն:

Անցա՞ այն տեղեն, ուրտ աշքի գաղտնի
Քսան տարիքիս արյան ծիրտնի
Ակերախտ փրփուղը կը ցանհի:

Նո՞ւյն երդերն էին, նույն թա՛ղը անքուն,
Նո՞ւյն բուրումը զարշ՝ մհջքերու թաքուն.
Նո՞ւյն սյունը մըսի՝ Սհմին վրա կանգուն:

Նոյեցա. իրենք ալ ինձ նոյեցանս
Խորչոմ մորթիս վարդ թեր բավկցան,
— Միայն ծեր հողիս կտրուասվեր անձայն:

Հավիտենական ով մեղքի Քաղաք...
Ի՞նչ կընեք նյանըն, որոնք կուլ կուսա՛ք...
— Ո՞վ ինկած քուրեր այժմ հողերու տակ:

Տուիա՞լ, ինչո՞ւ չե, բայց աշքի հեռու,
Քուրջի մը նըման վաճառվիլ հըլու՞
Այն ապուշին որ դրոմ ունի պալու...

Վա՞խ, քուլուկ՝ ր, քուլուկ՝ ր։ Մեր պիլծ, հեղեղուկ...
Կյանքեն զրկված ծաղիկներն եք գուք...
Մարդկության մրած թուրին նհասած թու ք...

Անզին Սուրբ բյուր կյանքիր թոշ հնձե,
Թող Սովոր հաղար բաղարներ ցնցե,
Վաղը Մարդկության վախճանն է գնցե...

Ի՞նչ փոյթ... Հոս ոլիտի երգե ռէմբենան»,
Հոս արտօնմ զոյզիկը ոլիտի արփենան...
Հոս ոլիտի ծախովին Եղիան։ Մասինքան։

Ի՞վ արբան ծաղիկ՝ բացված ժողական՝
Ավերակներու վրա բյուզանդական...
Մշտնչյա Մեղքի մշտնչյա Սկան...

Ո՞վ խավաբական մսեկեն զավաթ
Ռորիե մարդկությունը թերահավաս
Կատիպվի ըմպել զինիդ հուսահատ...

Սոդոմեն բերած ընծա մահապին՝
Որ ծեր Արևմուտքը Արևելքին
Կերկարե ժպառվ Վոսփորի կողքին...

Ո՞վ մահամբափիտ զա՛րշ, արյունալի,
Հակաղաբձ երեսը այն «մեսայլ»-ի
Ուր Մարդ ոսկետառ անուն կը փայլի...

ԱՐԳԱՍԱՀՈՐՈՒՄ

Մառախուղի առաւօտով, ծեր ձիերը կը քաշեն.
Դանդաղ, անիւը չի ճռար ձիւնին վլրայ: Միայն, չէ՞ն,
Խարազանն է որ կը խօսի թաց օղերու մոայլ սուզին:
Ու կ'երկարի՛ ճամբան, մինա՞կ, անհորիզոն, ահազին:

Ինքնասուզուա՞ծ, նախատիպար այդ կտոքին մէջ զիւ-
զաշեն, Աս կը զիւեմ սառած ձիւնը կտիւած իրենց լա՞ն բա-
չէն:
Ծե՞ր, կը քաշեն: Խեղճ ամոլը: Այն արուն է, ձախն՝
էղին
Խորշոմ Ծաղիկը կ'երեւայ, պոչին շարժքէն, ցաւա-
զին . . .

Հալածուա՞ծ զոյգ: Ու կը խորհիմ թէ այդ երկու քը
միայն,
Մշտնչենական Տառապանքն է զոր կը տանին լոել-
եայն,
Եւ թէ մէ՛կը միւսին բաւ է՝ խեղճ բընազդի մը հըլու
Տառապին սերունդի մը ամբողջ սերմը զընելու . . .
Այսպէս, թշուառ, արքայափառ մտրակի մը ներքեւ
չէ՞ն,
Յաւիտեանին Անէծքն իրենց Արդանդին մէջ ախտա-
չէն,
Մառախուղի առաւօտով, ծեր, ձիերը կը քաշեն . . .

Ի. ԱԵՒԱԿ

ՊՈՌՆԻԿԸ

Գ. ԶՕՀՐԱՊԻՆ

Կէս-զիշերէն վերջ մըն էր, խոնաւ զիշեր մ'անձրենի,
Լապտերին թաց լոյսին տակ կանգներ եր արամովի:
Զուրը կ'երդէլ մայթին վըայ, հոս հոն զադքն եր կառ-
քերուն
Կ'ապասէի՞ր դուն այդ մ'փ մը հողին չուրչ դեղերուն:

Բռնի ժըպիտ մը կուլար աչքերուդ խո՛րը ծառի,
Եերկըւած լիրբ շրթներուդ վըրայ ոյրկում կար ցաւի,

Ու անտառակ չըփակիդ զոյգ սահանքին տակ սիրուն՝
Յայտքը չըկար այդ զիշեր ցայդակըւարճ կիրքերուն :

Կ'սպասէիր գուն պատրա սու ու համակերպ ու հըլուն,
Առանց սիրոյ, ընտրութեան, նըւիրուելու համար կոյցը
Այն բարեհաճ Արութին որ հաց ունէր քեզ տալու...
Գութի, կիրքի պէս տարտամ խոց մ'զգացի սրաէս
ներս :

Ու թերեւըս այդ զիշեր նըւիրէի քեզի, Քոյցը,
Եթէ կաթիւ մը արցունք չը սասկցնէր իմ այտերս...
Կէս-զիշերէ զերջ մըն էր, խոնաւ զիշեր մ'անձրեւի...:

Ո. ՍԵՒԱԿ

ՇԱՆ ՀՈԴԻ

Այս իրիկուն Բըթի-Շանի կեղծ-զըւարժ
Սրճարանի շարքերուն մէջ, ևս հանդարտ
Օղիի ումալըս կ'ըմպէի քիչ առ քիչ,
Վերջալոյսի ճանանչներուն դէմ մոգիչ :

Դուրսնը՝ վազով հոսանքին մէջ եռուզես,
Պոլսու խեղճուկ մեր շուներուն գասը ծեր,
Սալայտակ զառիվերին վրայ, անշարժ,
Կը դինովար, — ո՞վ տեսարան սրտաշարժ...:

Կը խորհէի իրենց մորթին աննշան.
Կը խորհէի կամարթինէ պաշտւած շան՝
Զոր հռչակեց, Վինեի՝ ծախուած վատ մը նենդ...
Կը խորհէի այն շուներուն որ մենք ենք...

Յանկարծ սլացին անոնք շանթի մը հանգոյն,
Ու տեսայ որ բարակ իշխան մը տժկոյն
Եւրոպայէ բերած շունն իր դեռատի
Հաներ էր քիչ մը իրիկւան պտոյտի... .

Ու մինչ ամէնքս հիացումո՞վ, նախանձո՞վ,
Կը զիտէինք իշխանն աչքո՞վ, ակնոցո՞վ,
Մեր ծեր շուներն իր աղնիւ շունը գեղերփ
Յօշոտելու կը ջանային ամէն կերպ :

— Ես որքան լաւ հասկըցա՛քեղ, Շա՞ն Հոգի...
Մինչ մենք կոտրիլ կը ջանայինք երկուքի
Բարեւելու այդ մակաբոյծը շըքեղ,
Դուն քու ակռադ ցոյց կուտայիր խելայե՛ղ:

Ա՛յս, Շա՞ն Հոգի, դուն չես գիտեր որ մարդիկ
Աշխարհ կուգան ազնըւական կամ ռամիկ,
Եւ թէ ազնիւ ժառանգութիւն մը որքան
Կրնայ տեւել աւելի քան յաւիտեան...

Միա՛յն զիտես դուն խեղճութիւնդ անանուն,
Գիտես հոգւոյդ ատելութիւնը անհուն,

Գիտես քա՛ղցը, ձիւնը, ծե՛ծը վայրենի,
Եօթազաւակ յշութիւնդ ալ մայրենի...

Ու չե՛ս կրնար դուն հանդուրժել որ քեղ պէս
Պոչաւոր շո՛ւն մը խրոխտա՛ր քովէդ վէ՛ս,
Ու աւելի՝ լաւ ապրէր քան միամիտ
Ո՛ Եւ է խեղճ քաղաքացի մը թաղէք...

Ռ. ՍԵՒԱԿ

ԴՐԱՄԻՆ ԱՂՕԹՔԸ

ԽԵՂՃԵՐՈՒՆ

Հողագունուիս կիղեւին վրա, տրտմածին
Քափաւայած իմ ստիերս բայլիցին
Եղրայրու Քեան տարուկ շունչը փնտուիչն.
Ու ամէն տեղ իմ թէգ աշտիրը լայէն
Տիան փարթամ մնծատունին դըրան բոլ
Աղբատ մայր մը որ կ'սպասէր արցունքով.

Ո՛վ ես ուրեմն, թշուառութեան դու գործի,
Դըրա՞մ, որուն լոււ ցոլին մէջ կ'արծարծի
Ճակատագի՛րը տառապող մարդկութեան.
Ըսէ՛, բու կամբդ պիտի իշխէ՞ յաւիտեան.
Ու պատմէ՛ ինձ, պիտի ըլլա՞ն միշտ, աւա՛ղ
Զըհ՞զ լալով մուռնողները սնսըւաղ.

Մա՞րդն, առաջին այն մարդը որ տենչավա՛ր
Քնդեց խուզեց հողին արգ անդը խաւար

Ու չարանենգ Թարլստոցէդ դարաւոր՝
Խըլի ց չեզի. յղկեց, մաքրեց փառաւո՞ր.
Այդ մարդը, վա՛խ. ժանու ցոլքիրուդ մէջ ժպտուն
Չը նշմարեց տխո՞ւր անկո՞ւմը Մարդուն.

Ճառապանցի, անյուսութեան ողբեր խո՞ւլ.
Կը խեղդուի ին յար պատերու տակ խարխուլ.
Սովալըուկ բի՛ւր թշուառներ տրտմօրէն
Իրենց նիմար ծեռքերը քի՛զ կ'երկարեն.
Ու տենդահա՞ր փողոցին վրայ, ամէն դի.
Քանի՛ փորբեր կան մայրազո՞ւրկ. անօթի՛

Իցի՛ր, իցի՛ր, խոնարհօրէն, մեղմօրէն,
Իցի՛ր ոսկի սանդուխներուդ մատներէն
Թշուառութեան խշտեակներուն մէջ խոնաւ
Ուր քու ցոլմնիրսկ նըշուկած չեն քընա՛ւ
Ցամբած շիւղիր, բոլորը քե՛զ կը դառնան.
Իցի՛ր, իցի՛ր, անձրեւներու պէս գարնան

Ռ. ՍԵՒԱԿ

ԿԱՐՄԻՐ ԴՐՈՇԱԿԸ

« — Անօթինե՞ր, անգործներու կո՞ւռ բանակ,
ԱՓոս աչքերնիդ գէպի երկինք զո՞ւր բանաք:
« Տառապանքի՛ ոստայնանկներ, ի կը ոի՞ւ
« Ի զէ՞ն՝ կի՞ներ, ի զէ՞ն՝ ծերե՞ր ալեխոլիւ »

* * *

Դուրսը ձմբան սոյլին մէջէն կը լսուէր
Բողոքի ձայն մը գալարուող կարեվէր,
Հնդհատուած խո՞ւլ հըռնըդիւնով կատաղած,
Որ արձագանգ կուտար երկար. « Հա՛ց, հա՛ց, հա՛ց »

Ի՞նչ կար: Կուրծքիս տակ, ուժգին, սիրտըս գողաց:
Զիւն-ձմեռո՞վ, այսպէս գիշեր ատեն՝ հա՛ց
Գաղջ անկողնէս վար նետուեցայ մբափուած,
Պատուհաններս բացի փութով, ու, Աստուած

Միթէ՞ . . . : Ամէն բան հասկցայ, ու լացի՞ . . .
Բոլոր վայրագ պայքարողները՝ հայի,
Հազարներով, հո՞ն, վա՞րն էին, խեղճ ու վէ՞ս,
Կուտուա՞ծ, կտողա՞ծ, մրջիւններու շեղջի պէս . . . :

Յուրատ, իրենց վրայ դանդա՞ղ կ'իջնէր ձիւնն համակ
Անյուսութեան ծաղիկներու պէս ճերմակ:
Յուրատ, կը պատէր դիրենք զիշերն անսահման,
Թշուառութեան մըթին դաւի մը նման:

Իրենց մէջտեղ, խեղճ կառքի մը վրայ խարխուէ,
Հազարներու հրանքիւնին մէջէն խուլ,
Սշխատանքի նօթի ստրուկ մ'ալեփառ,
Կանգնա՞ծ, դողդո՞ջ, կը բողոքէր, կը պոռթկար:

Ու իր խօսքերը կ'իջնալին վրփրագէղ,
Անիծապարտ սե՛ւ ամքոխին վրայ ա՛յնպէս՝
Ինչպէս ժայռեր ովկէանին մէջ կտողած . . .:
Ու ովկէանը կը ճողփար. «Հա՞յ, հա՞յ . . . »

* * *

« — Ինչո՞ւ ոմանք սնդուսներով օրօրուն,
«Գլուխը ոմանց՝ մալթին ձիւնոտ քարերուն . . .:
«Ինչո՞ւ մէկը՝ ճեղուններու տակ ոսկի;
«Միւսը՝ խոնաւ խշտեակի մէջ սողոսկի . . . :

«Եմէկուն զիակին վրայ դամբա՞ն, վա՞րդ, մարմա՞ր.
«Ովքը չունի բարձ մ'ուք հանգչի՛լ կարենար . . .:
«Իոյն-ընտանիք ունի թռչունն օդաչու,
«Ո՞ն ե՞րգ ունի. իսկ մենք՝ Անէծք միայն. ինչո՞ւ:

«Ինչո՞ւ հազա՞ր պերճ տաճարներ հրաշակայ,
«Ալուսուծոյ մը հոգւո՛յն համար որ չի կայ . . .:
«Եմէր որբերը կը հալածուին՝ տեղ չի կայ . . .:
«Եմէր խեղճ կիներն են հոգեվար՝ գեղ չի կայ:

«Ինչո՞ւ, ինչո՞ւ, մինչև ե՞րբ, սեպհական
«Եմէր քրտինքով պիտի չաղուին պատուական
«Համազանիր մեծատունին, իր չունի՛ն,
«Եմէր աշխատող բազուկներ չո՞ր հաց չունի՞ն:»

* * *

Ծերը զողդոջ իջաւ կառքէն այն խարխուլ։
Ու կատաղի զսոիւններուն մէջէն խո՞ւլ,
Կառքին գեղջուկ բեմին վըբայ՝ հիւծահա՛լ
Խեղճիր ելան խօսք առնելու, կինե՛ր ալ . . .

Ել խօսէին — անոււս գէմքեր ապաքէն —
Ե'նչ որ պոռթկար իրենց նօթի աղիքէն,
«Իրաւունք»ի կոպիտ բառեր ինքնաբեր,
Զար կապուտցած իրենց ըլթունքը կափէլ։

Խո՞ւլ ազաղակը կ'ընդհատուէր պահ մը . «Հա՞յ»։
Ու ամբոխը լուս կ'ունկնդրէր ծարաւա՞ծ
Արդարութեան չքնա՞զ ձայնին այդ տըկար,
Արդարութեա՞ն՝ որ երբե՞ք պիտի չըգար . . .

* * *

Վայրա՞կ գոռիւն մը գիշերին մէջ թնդա՞ց .
Չիւնոտ ցայդին անբա՞ւ սուգին մէջէն թաց,
Բացերու պէս ըըքեղ, տէպի՞ պէս հըպարտ,
«Կարմիր Դրօշա՞կ»ը բարձրացաւ անհանդարտ . . .

Ու ամէնքը խլրտեցան, շարժեցան,
Թափօրի մը պէս ահաւոր ու անձայն,
Խարխուլ կառքին՝ Արդարութեան բեմին պէս . . .

Ու ես տրտո՞ւմ, ու ճմլուա՞ծ անբարբա՞ռ,
Կը դիտէի որ կ'երթային տրտմաբար .
Չիւնին մէջէն, մութին մէջէն անսահմա՞ն,
Գլրաստներու սեւ բանակի մը նման . . .

Ո՞ւր, դէպի մ՞ւր . . . Քաղցած կեանքեր համօրէ՞ն,
Խսպառ լքուած աստուածներէ՞ն, մարգերէ՞ն,
Լո՞ւռ կ'երթային, խո՞ւլ բնազդի մը հլո՞ւ,
Նո՞ր Օրէնքի նո՞ր նժար մը կիրտելու . . .

Ու ինձ այնպէ՞ս թլւեցաւ թէ լոելեա՞ցն
Ճակասագրին թեւը կ'իշխէր իրենց պրան . . .
Բայց կ'երթային անսպ, ի Զի՞ւ; ի ՊՈՅԻՇԻ՞ՇԻ,
Արդարութեա՞ն կը դիմէին խո՞նչ, տըկա՞ր .

112 Արդարութեա՞ն որ ա՛յս կերպով պիտի գոր . . .

Ռ. ՍԵՒԱԿ

ՓՈՂՈՅ ԱԽԼՈՂԸ

Սիկառ մը բերնիս, բաց պատուհանես՝
Խոռոշ մը թաղչած ծեր բով մը պիս՝
Կը զիտեմ փողացը ամայի՛, լա՛յն,
Անտերև ժառի զույդ շարքը երկայն,
Հալած ձյունի ծույզ տնձրւել բա՛րակ,
Գոցլած հաղլաղին կառքերը արա՞գ,
Աւ ժառերուն վրա, զողդո՞ց յըրտահա՞ր
Որոնք աշքերես արցոնիք կը բերեն...
Ա՞խ, մարդերն ի՞նչ նորր կենդանիներ են:

Ճիշտ տանըս դիմաց, այս ցուրտ օրերո՞ւն,
Ճին համազգեստով ծեր մը երերուն,
Այս անձրմի տակ, ավելի մը ձեռքին,
Մինչև իրիկուն լո՞ւս, դանդաղագի՞ն,
Երկուքի կոտրոծ հասակն ալնոր,
Աը մաքրե մայմին ցեխու՞ այնպես որ
Չաղտոտի կոչիկն ազնիվ անցորդին...
Ի՞նչպես թույզ կու տանք այս բուքին, ցուրտին,
Ար ծերերն այսքա՞ն կը ունակնին ժռուեն...
Մարդերն ի՞նչ անդութ կենդանիներ են:

Դըլուման է կըքած թոց դըլիստրկին տակ.
Լա՛յն առատ մորուք մ'ունի ըսպիտակ,
Թաղավորի ճին դեմք մ'ըլլար կարծես.
Բայց ձեռքը կրմախը կը խըրտչեցնե ձեզ:
Աշքերը թաց են, արցո՞ւնք մ՞է ծերի,
Անձրեն է, ճակտին վար կը կաթկըթի:

Բայց զո՞յ է, նուզն իսկ երգ կը մըրթիլըրթա,
Աբավինու տուն զիշերն երբ երթա՝
Աբր թառներուն հաց պիտի տա նորեն...
Ե՞ս, մարդերն ի՞նչ սուրբ կհնդանիներ են:

Տես ինչ է կերտեց Մարտը ոչինչեն,
Այս կյանքի համար... Իրեն համար չե՞ն
Երկինքն աստղագարդ, պըլապովը ցայդին,
Ջեֆյունն առողջավան, զիներեր այսին,
Դաւույտ երակները՝ թոնիրին մոտ,
Իր ունի հասակին՝ ձեռնոր խընամատ...
Բայց, կյանք է այս աշխատիլ սովո՞ծ,
Առերև համար զիշերը սոխ-հաց...
Մեսնիլը լավ չէ՝ այսպիս տպրելին...
Մուղիրն ի՞նչ անհայտ կհնդանիներ են...:

Մինչև ճերմկցան իր մորուքն ու մազ,
Կյանքեն սորվեցավ բան մը հազի՞վ հազ,—
Ճակատագրական ուժը Արդանդին:
Իր խելքը շանցնիր այդ կետեն անդին:
Սշխատություննեն աշա զարձալ ծեր,
Բայց իր հայրը շոր շո՛մն մը շի կրծեր.
Մինչ անդին ոմանք ծնած վայրկյանին
Խշան են արդեն, կամ ոսկի ունին,
Ու ազքատին բաղդ կը տնօրինեն...
Մարդերն ի՞նչ քսոտ կհնդանիներ են...:

Վուզը եթի քաղցը կամ ցուկու քամին
Հանկարծ մեռցնե որբ թոռներին մին,
Ամրող ունեցած զրամը միասին
Չը պիտի բավին մահվան հանդսին...
Բայց ի՞նչ փուզի, կեցցե՛ կառավարություն,
Ե՞րն է անառնին զիակն անարյուն,
Նոխ կըսպաննե, բայց կը թաղե ձրի...

Եռւռ խոսողին թող բերանը ծոփ.
Արքան խեղճերուն տե՛րն է համորեն.
Մարդերն ի՞նչ զխուտ կենդանիներ են....

Կառավարություն... ինչ բարի՛, բարի՛...
Աղքատին դալոց բացեր է ձրի,
Որ հոն սորվեցնե կարգալ ու զրել,
Ծրենքի առջև կոնակը ծռել...
Գիտնալ որոշել շարք ու բարին,
Սեփական փողեն առւրք տալ կեսարին...
ՌԱՄ հնագանդ մեկ կաթնառու կով,
Զորք զրվիլ, մեսնի՛ արտալին կամքով...
Հարդել հարուստին վաստակն անօրեն...
Մարդերն ի՞նչ խելոք կենդանիներ են....

Ավե՛, ծե՛ր, ավե՛, աշխատակ աքում,
Չմենավան ցուրտին, ամառավան տաքում,
Ավե՛ մարդկաթյան առաջ ցնցոտի,
Ու զիտցի՛ր, որ մի՛շո սկիտի աղտոտի...
Գիտցիր որ հա՛ցդ է ավելի մաքուր,
Քան չոշին կարմիր հացը թաքթաքուր,
Գիտցիր դուն բավե՛լ՝ քեզի որպեսզի
Օգնեն, լսելով, չի խեղդեն քեզի...
Գիտցի՛ր, որ ինչ ալ ըլլան կտժ ընեն,
Մարդերը զաղիր կենդանիներ են....

Ու սորվե ատհ'լ նովկանքով անհում.
Անոնք որ «վրիկչի» կը կրեն անուն
Ու ճոխ խոսքերով տունըդ կը քանդեն.
Սորվեցուր աղոցդ ատել արգանդին՝
Քաղաքակետնե՛րը ամեն դուշնի,
Որոնք կոպանե՛ն քեզ ասանց թույնի
Սորվեցու իրենց խոսքը հետագա՝
«Աղքատին համար բարեկամ շի՛ կա».

Փոքրերն անվլեսպ մհծիրում կեր հն,
Մարդերը կտաղած կենդանիներ են...:

Աղքատասեր սիրո մ'անիմ ևս ի՞նքս ալ.
Թե անկեղծ է այդ՝ քաղցր է ինձ հուսալ.
Այդ ժերն եղայրս է, զբա՛ծըս վկա.
Մեկ տապրերության միայն եթի կա,
Մինչ ես կը զրեմ տողեր խնամուտ,
Սիկառ մը բերնիս, վաւարանիս մոտ,
Ու բջուր հանդերու մեջ բաղցրաճնշուն
Կը փնտուեմ կյանքի «ինչպես ու ինչուն».
Հերը տյա ցուրափն է՝ ովկի խեղճորեն...
Տարօքերն ի՞նչ ո՞ւնեղ կենդանիներ են...:

Ի՞նչ ատհններու ջասեր հնք, Աստված՝ Ժ,
Փլշքեցինք ինչ որ կար վրսեմ կիրաված:
Կրոնքը բառ մ'է, իսկ ջաղի չի կա,
Ավ զեռ կը հավատ, խենթ մ'է անիկա.
Իսկ Հիսոս ապուշ մըն է հիտնադույն
Չունի ժրագիր, բաղաքական դաւնի...
Դութիւ քջացմունք մ'է զրեթի մտնկական,
Պիտք է զավանանք մը ընկերուկոն,
Այսուիսով կ'երթու աշխարք ինքնիրեն...
Մարդերը չե՞ որ կենդանիներ են...

Ո՞վ փողոց ավշող, ո՞վ եղբայր, ո՞վ ժեր.
Չու պարզ ներսիպիս զժողք հն կարծուցերու
Ու գուն կը խորհիս, ինչո՞ւ է այս կյանք.
Լավ չէ, որ շուտով մեռնինք, հող դունանք.
Ի՞ն վաշճարություն չիկա ալքատին
Ոչ մահեն ասղին, ոչ մահեն անղին,
Ի՞ն ողառիք չիկա հարուստ անդութին
Ոչ մահեն ասղին, ոչ մահեն անղին,
Ակա թող ամենին իրար հաշուսին...
Մարդերն ի՞նչ երկշու կենդանիներ են:

Թե Արդարություն, թե միաց գերբնական,
Թե սուրբ իղեալ, թե Սուտված՝ չի՞կան,
Ապա ո՞ր ուժով, ո՞ր օրենքով, ո՞ր
Արդարությամբ, ո՞ր կոմքով ահավառ
Կըրնան արդելել քեզ ծերուկ բարի,
Որ օր մ'երբ վրձիտ հոգիդափըրփըրի,
Իե արժան չելու լուս այս վատ կյանքին,
Օր մը քու զողպոջ ձևոներու մոլեգին
Անխիղք մհծերուկ աղիքը պատուին...
Մարդեր պատուելիք կենդանիներ են...

Սակայն ո՛չ, ո՛չ, ո՛չ Զյունին, յուրաժն մեջ
Ավլե՛ մարդկության ցեխն ու կեզան անվերջ,
Ավլե՛ ու կիտացիր որ միշտ կտղառտի...
Մի՛ խորհիր. Միաքը զարդ մ՛է սնուաի...
Ավլե՛, որբիկներդ հացիդ կը սողասեն:
Ավլե՛, սուրբ է պարտքն, ինչ որ ալ ըսեն:
Ավլե՛, որպես զի իրիկլան երբ տան
Նիհար սակազին քու բարեկության՝
Նրգովես այդ ձե՛սքը սըրափիդ խորեն...
Մարդերն անիծած կենդանիներ են...

Ու հս կիտիմ որ, յած խոշտակիդ մեջ
Զըմեռ գիշերներ գեանին վյատ գեջ
Հուռ մըտմըտանքով երբ որ կը դիտես
Որբերըդ քնած հըրեշտակներու պես
Որ կը հասուննան վազվան զերության
Ու անվաղորդյան անխմաստ Մահվան,
Կը փղձկի ծեր սիրուցի սուզով լեցուն՝
Զեր միակ պաշտպան բարի Աստծուն...
Որ մեղցուցին քու մեջդ անդորեն...
Մարդիկ ինչո՞ւ վատ կենդանիներ են...

ԱՅՍ ԴԱՆԱԿԵԼ

Մարդը կըռթնեցաւ իր կընոջ ուսովն .
Սյապէս երկուքն ալ լացին միասին :
Գետնափոր, տեսակ մը նկուզ էր լայն,
— Գետնափոր, աւազ, խըլուրդներ միայն .
Զէ՞ որ կ'ապրին թաց նըկուզներու տակ . . . —
Գետինը՝ յարդի տեսակ մ'այլանդակ
Անկողնի վըրայ, լո՞ւս, հրեշտակային,
Երեք փոքրիկներ կը քնանացին .
Յարդին վրայ, պատիկ քոյլն ալ իրենց քոյլ
Կը ննջէր մահուան ճերմակ պատանքով . . . :

Ո՞վ ըսեր է որ կեանքը երազ մ'է
Ուր ոէրն իր կապոյտ բոյնը կը կազմէ :
Ո՞վ ըսեր է որ Այն որ կուտայ բոյր
Խոպան գաշտերու ծաղկին սխրաթոյր,
Այն որ ձըմեռին մէջ սըգամըռունչ
Կեպաստան կուտայ գայլին անտերունչ,
Այն որ հունա կուտայ նօթի թռչունին,
Այն լստեղծեր է՝ անոնց որ չունին՝
Երէներն առատ, հասկերը բեզուն,
Երփաւէտ գլնին, մեղրաւէտ մեղուն . . . :

Աւազ այն ամէն բաներն ապաքէն
Որ չընորհուեցան մեզի երկինքէն
Մարդկային օրէնքն արդիլեց մարդուն . . .
Ու մարդն անօթի, ծարաւած, արթո՞ւն,
Երջանկութեան յո՞րդ գետին քով՝ հըլո՞ւ
Կը մեռնի առանց ումալ մը ըմպելո՞ւ . . .
Մի քանիներո՞ւ համար են միայն
Ոսկեգեղ հասկի ծուփի ծովերը լայն,
Հեռներու երէն, անտառի թռչունն՝
Դեռ իսկ չի ծընած . . . : Ո՞վ գիտէ ինչո՞ւն :

Դուրսը ցուրտ զիշերը կը կոզկողի :
Թաց նըկուզին տակ, լամբար մը հողի
Կը լուսաւորէ առաստաղը ցած :
Ալուսանդին առջև՝ սեղմ ու քարացած,

Ամուլ ծերուկ կ'արտասոռէ դողդոջ։
Իրենց դեռ ծաղիկ զաւակին բողբոջ,
Այսպէս անսլւաղ, ցրտահար, սառած,
Մահը գիտելէ վերջ բազկատարած։
Առանց կարենալ բան մը ընկու։
Ի՞նչ լաւ է այսպէս լաւ՝ բաղդին հըլուն

— Մահ . . . : Ի՞նչ տարբեր մահը հարուստ տըղուն։
Ան երազ մ'է լուռ ցնծումով բեղուն,
Ան կեանքէն միայն ճանչցաւ նրբագոյն
Բեկնեղները վաշո ժանեակը գոյն գոյն,
Մանեակներն ոսկի, լնծաներն առատ,
Թոյլ իրանին նո՞ւրբ չըդարչ անարատ
Զը գիտցաւ որ թանկ քարերը վըզին
Հազար խեղճերու մահով կը դիզուին
Ու մեռաւ շամ քաղցըր երգի մը պէս,
Հծելով միայն՝ «Ի՞նչ լաւ էր այսպէս»։

Մինչդեռ այս փոքրիկ մեռելն աղքատին
Ճանչցաւ կեանքն իր խուռ ցաւին մէջ յետին.
Ո՞չ ծաղիկ, ո՞չ խինդ, ո՞չ ժըպիտ, ո՞չ երդ.
Կեանքը վիշտ կարծեց, աշխարհքը՝ մի վէրք
— Այլ յիմար փոքրիկ, կեանքը խօլական
Հանդէս է . քանի՛ երջանիկներ կա՞ն
Սակայն դուն մեռար, ու հիմա հանգչէ։
Պատանք մը ճերմակ՝ երկու ափ քուրչէ։
Քուն նիհար մարմիկ համար շամ է լայն
— Ողջունեցէ՛ք, նոր վաղուան սերմն էր այն

Գլխուն քով, կարմիր կանիթեղը հողէ՝
Պատանքն իր աղքատ լոյսով կ'ողողէ։
Ճերմակ՝ մանն է այդ, մանքը անսլւաղ
Նոյն յարդին վրայ են միւսներն ալ խաղաղ.
Մանըր քունն իրենց աչքը կը դոցէ
Երկար կ'են . ու աշ չ'արթննան դուցէ
Պաւրու ու մզնօրէն սոնացող քամին
Պաւու կը դարձէ . զաւակներէն մին
Կ'աղերսէ քընած ըրթներով կիսբաց՝
«Հայրիկը բերա՞ւ պատառիկ մը համց»

Հա՞յ . . . : Ո՞վ ողորմուկ երեխայ սոված ,
Հաց չըկա՞յ . այսպէ՞ս է տընօրինուած . . . :
Դռւ զեռ շատ փոքր ես , զեռ չես հասկընաբ
Որ հարուստն ունի իրաւունք , հընա ը
Քեզ մեացընելու ծանրածանր մահավ ,
Օրէնքն է իրեն պաշտպան ապահով . . . :
Միայն փոքր ուշեղզ կ'զգայ շուշարուն
Թէ ինք իրաւունք ունէր արեւուն
Տակ բաղրոջելու , թերեւս . ու կատկա՞ծ ,
Կը փոձկի վլճիտ հովիդ . «Մայրի՞կ , հա՞յ . . . » *

Հա՞յ . . . : Աչխատուելէն հայլըդ զարձաւ ծեր ,
Հացի խնդիրն ինքն ալ չէ հասկըցեր :
Ինչո՞ւ ոմանք տէր են , ոմանք գերի . . . :
Թէ բաղդը կո՞յր մ'է որ կը գեգերի
Ինչո՞ւ օր մ'իրենց դուռին չի զարկաւ . . . :
Թէ մարզը կաւ մ'է , այս ի՞նչ չունչ , ի՞նչ կաւ . . . :
Թէ աշխարհ անծիր երկիր մ'է անհուն .
Ինչո՞ւ ոմանք քա՞ր մը չունին գլուխնոյն . . . :
Թէ ամէն տարի հունձքը կ'ողողի՝
Ինչո՞ւ իրենց հա՞յ մը չիկայ հողի . . . :

Գործարաններու դուռները փա՞կ են .
Ամի՞ս մ'է արդէն : Հազարը մէկէն
Բանւորներն ամբողջ նետեր են փողոց ,
Ամէնքն ալ հայրեր , մի քանի տըղայ :
— Մատուցումը շա՞տ , խնդրանքներ չիկան ,
Կ'ըսեն , ապրանքով լեցուեր է շուկան .
Գործի մէծ օրէնքն է տնտեսավար . —
Այդ լա՞ւ , բայց նօթի մեռնիլն է դժուար :
Թէ բանուորն այնքա՞ն արտադրեր է շատ ,
Ինչո՞ւ հաց չունի բանուորն անաշխատ . . . :

Մարդկութիւն , պատի՞ւ . . . թմբուկներ հնչո՞ւն .
Աչքըդ գոց հաւտա , մի վինտուիր ինչո՞ւն :
Մուրալն ամօթ է , գողնալը ոճիր ,
Իսկ թէ խելօք ես՝ ո'չ ոք չի հաճիր
Հաւատալ որ տղադ մեռաւ անօթի ,
Կը խնդայ վլրադ առանց ամօթի . . . :
— Ծերը կոթներ է իր կընոջ ուսին .
Աչքին արցունքներն անդո՞ւլ կը հոսին .

Կը մթնա՛յ քիչ քիչ ներսի դին մաքո՞ւր,
Պարզ հոգին ինչե՞ր կը ծնի թաքթաքուր . . . :

Բայց ահա տըղան նորէն լացաւ «Հաց . . . »:
Հաց . . . Մայրը ոտքի նետուեցաւ կատղած,
Հին դանակ մ'էրկան տուաւ այլալուած;
«Հաց ճարէ, ըսաւ. հետդ ըլլայ Աստուած . . . »:
— էրիկը դնաց, գոռուցքը հովսւն
Կարծես հարց կուտար իրեն խըռովուն՝
«Միթէ ոճրագո՞րծ . . . միթէ բարերա՞ր . . . »:
Դանակը ձեռքին զարնելու կ'ելլիթար,
Փրկելու համար անօթի տըղան . . .:
— Բանուո՞ր, այդ ճամբան կ'երթայ կախաղան . . .

— Ի՞նչ կ'ընէ երբ ազգ մը մընայ նօթի.
Զեռքէն բահ ու բըիչ կը նետէ մէկդի,
Կ'երթայ հաղորդուիլ մատուռ մ'անխըռով,
Կը զինուի տէգով, կը զինուի սուրով,
Ու կ'երթայ ամէն միջոցներով վատ
Ազգի մը կըոփիւ մըդել յուսահատ . . .
Թէ յաղթըւեցաւ՝ աւաշղ է իրեն,
Իսկ եթէ յաղթեց՝ աշխարհ համօրէն
Գովեստի երգեր կ'երգէ ամէն օր,
Պատմութիւնն ոսկի է'ջ կուտայ անոր . . .

* * *

Բամին կը գոռայ, ձիւներ կը թռչին
Բանուորը կանգնած շէնքի մը առջին
Երգը կ'ունկընդրէ — ցուրտէն երերուն —
Գործարաններուն քոլոր տէրերուն . . .
Մատուցումը շա՞տ, իսկ խնդրանքը քիչ . . .
Որո՞ւ փոյթ. կ'ուտեն կ'արձակեն քրքիչ . . .
Երբ դուրսը ձիւն է, զինույ շողիով
Ի՞նչ լաւ է ուտել՝ քանի մ'հոգիով . . .
Գործ չիկայ. ինչ փոյթ. դաս մ'է անխընայ
Ու բանուորը քիչ մը խելօք մընայ . . .

Բանուորը կուլայ. կը գոռայ քամին:

Ահա՝ դուրս ելաւ այդ տէրերէն մին.
Աստուած, իր պէ՛տն է . . . : Ձեռքը քարացած,
Աչքերը կարմիր, բանուորը գոռաց՝
— «Ի՞շխութիւն, պարոն, ընտանեաց հայր եմ.
Զգոյշ մերժելու, ձեր հոգին կ'ալրե՛մ . . . »:
Հարուստը նետեց ինչ որ կար իր վրան,
Ժամացոյց, շղթայ, դըրամ, թղթարան:
Երէկ՝ տէր, հիմայ՝ ըստրուկ դողոջոջուն,
Կը փախէր ինչպէս բռնէ մը թռչուն . . . :

Բանուորը ապշա՞ծ նայեցաւ հեռուն,
Իր հարուստ ալրոց վազքին չւարուն.
Նայեցաւ բարի ձեռքերուն ծերուկ:
Նայեցաւ հացի գանակին մանրուկ,
Նայեցաւ ոսկւոյն, նայեցաւ իրեն,
Փղձկեցաւ հոգին, յուսահատօրէն
Զայնը երկարեց ցայգին մէջ տըխուր՝
«Ո՞վ հարո՞ւստ, հարո՞ւստ, եկո՞ւր ա՞ռ, եկուր»:
Բայց տէրն աւելի արագ կ'երթար լուռ.
Աւ կը կրկնէր ձերը, «եկո՞ւր. եկո՞ւր . . . »:

— Ո՞վ բարի բանուոր, ձե՞ր բարի բանուոր,
Թէ այնքան անպէտ ես մարդկութեան որ
Ճարելու համար ապրուստ մը յետին
Կ'ապաւինիս վատ գանակիոց ետին . . .
Թէ սեպհական կեանքըդ՝ իժի մը պէս՝
Ուրիշի մահով պիտ՝ ապահովես . . .
Թէ պիտի դաւես մութին մէջ լոելեայն՝
Հոգ չէ՝ թէ զաւկիոց համար ըլլայ այն . . .
Դէկ, գնաւ մեռիր, — մեռեր ես արդէն,
Մարդկութեան ի՞նչ խեր մարդասպան մարդէն:

Թէ չե՛ս ուզեր որ քու դանդաղ մահով
Տէրդ իրեն գանձեր դիպէ ապահով . . .
Թէ անպէտ, թէ վա՛տ, թէ խեղճ, ցաւագին,
Դուն դեռ տէ՛րն ես քու սեպհական կեանքին . . .
Թէ զաւակներուդ չը կրցար ցոյց տալ
Ապրիլ ատելո՞վ, կեանքին դէմ կուրծք տալ . . .
Դանակդ աղիքիոց խոթէ ու դարձո՞ւր.

Իրենց քաջաբար մեռնիլ սորվեցուր,
Մեռնիլ անտեսուած, անճիչ, մըթին, վէս . . .
— Աչքերը զոցեց . . . : Ու ըրաւ այնպէս :

Տարինե՞ր անցան. հիմայ կը դիտեմ
Հուռ սենեակիս մէջ առկախուած իմ ղէմ
Այս համեստ դանակն արդէն ժանգոտած
Որ ձըմեռ առտու մը արիւնով թաց,
Ես գըտեր էի անհուն գուրգրանքով,
Զիւնին մէջ, մեռած գործաւորին քով . . .
Քարացած այդտեղ, պոռթկաց իմ հոգիս,
Ու դողդըլալով տարի շրթունքիս
Դորհրդանիշն այդ՝ մութին մէջ լուելեայն
Տառապո՞ղ, մեռնո՞ղ, այլ քաջ մարդկութեան . . .

Ու քանի անգամ քու առջիդ լացի,
Ո՞վ բարի՞, ժանգոտ դանակըդ հացի.
Դուն, վերջին պաշտպան զրկըւած մարդուն.
Դուն, յաւէտ լըռիկ այլ յաւէտ արժուն.
Դուն, այնքան համեստ ու այնքան խելօք.
Եւ որ կրնայիր շարժումով մը լոկ
Արեա՞ն վրայ հիմնել օրէնքդ ապագայ,
Բայց կը սպասես որ խաղաղութեամբ գայ;
Արդարութեա՛մբ գայ, գայ տարուէ տարի,
Զրկուած մարդկութեան երադը բարի . . .

Ռ. ՍԵՒԼԿ

ՄԱՐԴԵՐԳՈՒԹԻՒՆ



ԳԻՒՂԱԿԱՆ ԵՎԵԼԵՑԻԻՆ ՄԵԶ

ԾՆՈՒՆԴ

Ա.

Անցեալ տարի էր : Յովնած ապաքէն ,
Շատ քաղաքակիրթ այս Արեւմռատքէն՝
Ուր խէշճը բառ մ'է , մարդը՝ մեքենայ .
Աշխարհ գործարան մանիսնջ , անխընայ .
Սէրը հաշիւ մ'է . կըօնքը դրամ .
Երջանկութիւնը՝ ձանձրալի մի տռամ .
Մահն՝ անմտութիւն . կեանքն՝ անհաշտ մի կոիւ .
Ուր ժամանակն իսկ վառ մ'է ալեխոյիւ .
Որ ամէն ըոսլէն իր մանրակրկիտ
Մուրճի հարուածով կը զարնէ մտքիդ . . .
Այսպէ՞ս , հեւ ի հե՞ւ , յողնա՞ծ , յուսահա՞տ ,
Անմի՞տ այս վաղքէն անոկո՞ւլ , անլմոդհա՞տ ,
Կարօտն ունեցայ հին հին գարերու .
Եւ հիւանդ հողիս տարի ևս հեռո՞ւ ,
Հեռո՞ւ , ինկաւէ՞տ , լո՞ւռ , մշտնջե՞նի .
Արեւելքի իմ զիւղըս հայրենի . . . :

Բ.

Կիրակի մըն էր . քայլերու ուղղեցի
Իմ ալեւոր մօրս հետ ևկեցի :
— Պիտի ծիծաղի՞ք , կարծրացած սրանք .
Կարդացիք Լիւքրէս , Եսիկուր , Վոլթէր ,
Մի քանի ուրիշ մութ դիրքեր ալ դեռ ,
Բայց անհաւատի այդ տժգոյն խուզթեր
Իրաւունք չե՞ն ստոր որ ամբարտաւան
Զեր թոյնը փչչք՝ կըրօնադաւան
Հողւոյն ալեւոր մօր մը ծերունի ,
Որ ապրելու դեռ հաղիւ օր մ'ունի ,
Որ ծովուն վրայ՝ շիւղի մը նման ,
Մէկ ոտքը մասուռ , միւսը դերեզման ,
Գերագոյն , անհաս , անսկիզր , բարի ,
Մթին Աստուծոյ մ'անուան կը փարի .
Ու անիրաւուած , տասաղած , հուսած ,
Մեծ Արդարութեան վճուն կը յուսուց . . . :

Գ.

Ու դո՛ւք , ո՛վ Հօրտոս , Զենոն ու Վոլթէր ,
Ի՞նչ որ ալ ըլլաք՝ երէկինն էք դեռ .
Մինչ յիսուն հաղար այս տարի է որ
Անգուլ կը դառնայ աշխարհն ալեւոր՝
Հաւատացեր են մարդերը րուլոր :
— Բարէ՛ , հակառակ հաւատարիս մոլոր ,
Մազպէլ չի զիտցա՛ւ բնաւ իմ հողին
Տաճա՛ր մ'ըլլայ այն հեթանոս բաղին ,
Քար-քար աւերակ սիւներ Վաւնաքին ,
Հըրապաշտ Պարսիկ րըլուր բոցագին ,
Բոցը Սիովիլի , Հնդիկ կլորան ,
Ասորեան հարիւր-զոհեան հին խորան ,
Կամ քրիստոնեայ ոլէտք Եկեղեցին . . .
Հոն մարդերը Մեծ-Յոյոր գարրնեցին . . .
Ու Հո՛ն — զլխարկնիդ բացէք վեհերուն —
Գերեզմաննոցն է կենդանիներուն . . .

Դ.

Եկեղեցւոյն մէջ մտայ լուելեայն։
Եէնքը փոքրիկ էր, բայց բաւական լույն։
Ասաւածն ու գարելը ամփոփելու...։
Քաղ քարի վրայ, ծնել էր, հըլու,
Առանց արուեստի, տոսնց մեծ ոճի,
Պարզ, ինչպէս ծառ մը որ հողին կ'աճի։
Ու քար, ու բաղմոց, ու կերոն, ու խաչ,
Հոն, հին դարերու բոյրն ունէին զազչ...։
Ու առաստաղի աղքատ չահերէն
Կախուած՝ ժամանակը մնաելորէն
Կը ննջէր անշա՞րժ, զարե՞ր քնչած,
Քշցին ձայնէն երթեմըն շոյուած...։
Հոն ո՛չ հեռք, ո՛չ վազք, ո՛չ ժամ, ո՛չ վայրկեան։
Անսահմա՞ն, անխոս՞վ, անծա՞լ, յարիտեա՞ն,
Չո՞րս պատերու մէջ՝ Անհօ՞ն մը խուին,
Ուր ծեր զիզչուկներ մեսնի՛ կը սուզին...։

Ե.

Բայց բացառիկ տօն մ'եր այդ կիրակին։
Կնունքն էր ջոջի նորեկ որդեակին,
Ժնչ որ գիւղին նոյնքան է կարեւոր,
Որքան Մնունկի տօնը դարաւոր
Նազարէթի հին քաղաքացիին։
Ուստի ծեր, մանուկ, հաւաքուած էին։
Ու քահանան այդ մե՞ծ օրուան համար,
Պատրաստեր էր փոքր քարոզ մը յարմար։
Պէտք խօսքի տաղանդ չունէր բնածին,
Բայց դայն ընտրեր էր հովիւն գիւղացին,
Զի հասակով բարձր էր, վարքով արդար,
Հայերէն դիտէր, ոսյն իսկ կը կարգար։
Կեանքի պայքարէն յոզնած հիւմն մը հնդ,
— Կոյս Մարիամին կոյս նշանածին պէս —
Այնքան վայլեր էր մօրուքն ու շուրջառ,
Որ կարծես ան այնպէս ծնած ըլլար...։

Զ.

Չոյդ կերոնի մէջ՝ կը խօսէր քեմէն,
Ու կ'ունկնդրէին դեղջուկներն ամէն,
Խոր երանութեամբ սուզուած անհջնար.
— Թէեւ հայերէն մա'րու չի հասկնար...
Հին Անեցարուքն առած բնաբան,
Կը դանէլ Տէր-Հայրը շա'տ քնական
Որ տղերք աշխարհ դան անհամար — լուրջ —
Ինչպէս բիւր շիւղիր ձիթենին շուրջ:
Յանկարծ շացին աշերս քնիած,
Նախօլէոնին անունն էր տուած:
Նախօլէոն... ի՞նչ քառս անյատակ՝
Աշխարհէն քաշուած այդ մատուքն տակ:
Չէ՞ որ լսեր է այդ մարդն ահաղին,
«Մայրե՛ր, զաւակնե՛ր շինեցէք ազդին...»:
— Ա՛խ. զօրք պէտք էր այդ ամբարտաւանին
Որ թնդանովներ զիւղէ՛ զիւղ տանին...:

Ե.

Պատարագէն վերջ, քով քովի անձայն,
Երկու թափօրներ իրար քսուեցան:
Ան չէր դասական հանդիսումը հին՝
Կնունքի թափօրն՝ Մահուան թափօրին. —
Մէկ կողմ ծնունդ, խինդ միւս կողմ մահ ու լալ.
Ու եկեղեցին կ'օրհնէ երկուքն ալ...:
Ո՛չ: Երկու թափօր, երկու քն ալ ժպտուն.
Մէ՛կը նորածին որդին մեծատուն,
Միւսը աղքատի ծնունդը անտուն.
Մէ՛կը բեհեղուկ քնած, միւսն արթուն.
Մէկուն ժանեակներ, մետաքսի հիւտկէն,
Միւսին ձորձ մը խեղճ՝ հօրը շապիկէն.
Առաջնոյն ոսկի, ժանեակ բիւր տեսակ,
Երկորորդին ճակտին վուշի սեւ պսակ.
Մէկը Տէ՛ր արդէն, միւսը Գրա'սու:
Ճակատաղի՛ր, վա՛խ, տղաքները վաստ...:

Ը.

Տայց այս ի՞նչ արդար օրէնք մ'է խորին
Որ յզիացա՛ծ, ճո՛խ Մ'եծերը երկրին
Երե՛նց արդանդին մէջ կը հարուածէ:
Հաւասարութեան խո՛ւլ պէտք մ'է զուցէ
Որ վիժածընունդ սերմերը Մեծին
Խ'ր որովայնին իսկ գո՛ւել հիւծին,
Ու հաշիւներէ վերջ, երբ ի հարկէ
Ուկին ա՛լ պատրաստ է, հա՛յրը զրկէ
Խանձարուցներու մէջ մետաքս գեղերի,
Անժալի՛տ, տժո՞յն հրէլ մը մարտակերպ...:
Մի՞նչ քանի՛ թշուառ խեղճեր է՛դ, արո՛ւ,
Որ յեղակարծ սէր մ'սանին իրարու,
Կայծակներու ալէս իրարու կու գան,
Առանց հաշուելու վաղն ու ապագան,
Ու կ'երկնեն — խորչի մը մէջ անձանօթ —
Ի՞նչ հսկայ կեանքեր, անէծքի անօթ...:

Յ.

Ապշա՞ծ, սարսափա՞ծ խորհեցայ անխօս,
Սպարթական հի՞ն բարքին բարբարոս,
Որ խեղճելէ վերջ կը յանձնէր զետին
Մարտկային տժույն տղուկներն յետին...:
Տայց քառառն գարեր անցեր են արդէն,
Ու սորվեցանք որ հրէշներն ալ մարդ են.
Անո՞նք ալ ունին զզացո՞ւմ, հողի',
Անոնք ալ ունին իրաւունք կեանքի,
— Հուշ չէ թէ աղրին րիւրաւոր մահով.
Օրէ՞նքը՝ իրենց վահան աղահով...:
Չե՛մ համարձակիր վերցնել մէկզէ
Կարմիր-վարաղոյրն որ Օրէ՞նք կ'ըսուի,
Դիակլու ըմբռաս այն կեանքի՞րն հակայ,
Որ բանտերու մէջ, կառափնատի վրայ,
Կախաղաններո՞վ մեռան անհամար,
«Կեանիֆի իրաւո՞ւմի»... պառաջնուն համար:

Ժ.

Երկուքն ալ երկա՞ր, երկա՞ր դիմեցի :
Այլեւս քնա՛ւ մի խօսիք ինծի
Արժանիքին վրայ, ու տարբերութեան,
Ու ազնուական զարմին վրայ արեան :
Ահա Երկո՞ւքն ալ, անկերող բղէզներ,
Եիւլ մը իսկ դիրենք պիտի մեռցնէր :
Կ'ուզեն անուն տալ, ի՞նչ պէտք անունի...
Խւրտքանչիւրն ալ իր անունն ունի .
Մին Ո՞յժն է անզութ, միւսն Սարկութի՛ւն :
Ոյժ չունի կ'լսէք խլէղն անարիւն.
Ի՞նչ պէտք արխմի. — անյափ բորհնի՛,
Հացի մը փոխան, կարմիր, ծիրանի,
Ան պիտի ծլծէ Արիւնը միւսին,
Ու պիտի մըսէ ժանիքն իր միսին.
— Օրէ՞նքը՝ իրեն անքոյթ օթեւան :
Ողջունեցէք զայն, իշխանն է վաղուան...:

ԺԱ.

Մնրադրած դողլող, աչքերւս ձևովիս,
Կուրծքիս տակ զսպել կ'ուղէի հոգիս :
Հազա՞ր նկարներ կ'անցնէին մտքէս :
Արեան շողւոյն պէս, նոճիներու մէջ
Բի՛ւր կախաղաններ անզութ մնծերու...
Ու հըրդեհներու մէջ հեռուէ հեռու,
Սորուկներու կո՞ւտ, բարրարո՞ս դունոյեր,
Որ տաճա՞ր, Աստուած, կո՞ւռք, իշխան ու աչ'ր
Տաղալիւլ վար, կ'երթային հեռո՞ւ
Հաւասարութեան սե՛րմը ցանելու,
Ու լա՛յն բաշխելու Արդարութի՛ւն, Հա՞յ...:
Այտիս վրայ հրաշէկ արցունք մը դողաց.
Աչքերըս բացի, տեսիլք էր միայն.
Ամէնքն ալ դաշա՞ծ, ժամն էր լոելեայն...
Ու ե՛ս ալ դացի՝ իմ սուզիս դարման
Հաւասարութեան դաշտը — դերեզման...:

●

ԳԻՒՂԱԿԱՆՆ ՀԱԼՄԲՈՒԽՆ ՎՐԱՅ

Ա.

Եկեղեցին մինչեւ գեղման
Տանող ճամբռն վրայ, քարի մը փրան.
Նստեցայ տրտում, ու լուսու դիտեցի
— Հողւոյ ծարաւո՛վը արեւելքցի —
Հեռուներն հանդա՛րտ, հեռուները լա՛յն,
Հեռուները չի՛նչ, միսթի՛ք, լոելեա՛յն:
Հո՛ն, երկինքներու տակ յաւէտ ծա՛ւի.
Առանց ժպիտի ու առանց ցաւի,
Կապրէին մարդե՛ր, մրջեւնե՛ր, բոյսե՛ր . . . :
Հո՞ն չի՞ն ճանչնար ո՛չ կոկ, ո՛չ սէր:
Հո՞ն Անշարժութեան օրէնքին հըլու,
Առանց աճելու, առանց նուազելու,
Հաղար դարերու ու անհուններու
Մտերմութեան մէջ կ'ապրէին, — հեռո՛ւ
Ա՛յ Սըեւմուտքէն ու հեղնելով զա՛յն . . . :
Հեռուները չի՛նչ, միսթի՛ք, լոելեա՛յն . . . :

Բ.

Ու հո՛ն, անուրջի մը մէջ անսահման,
Երկիրը իրրեւ անհո՛ւն խնկաման,
Իր ձանձրոյթը — լայն աղօթքի մը պէս —
Անշառո՛պ, անխոռո՛վ կր մխար կարծես . . . :
Ու հո՛ն, հեռուոր հորիզոններու
Անձաւ երկինքնե՛րը հեռուէ հեռու,
Կր աեղային վար՝ օրհնութեան մը պէս
Ռոկեփոշի լայն անձրիւ մը կարծես . . . :

Ու հոն արեւուն զունդին մէջ անշէջ,
 Ու ծածա՞ն-ծածա՞ն ցորեններուն մէջ,
 Ու խրճիթներու բոյնին մէջ համակ,
 Աւերաւկներու սուզին մէջ ճերմակ,
 Բա՞ն մը կար կեանքէն անջամր, Կեանքէն վե՛ր,
 Բա՞ն մը որ կեանքէն րնա՛ւ չէր տղղուեր,
 Որ կը նմանէր Երէկին, Հաղուան...
 Այդ՝ Մահուա՞ն իսկ մէջ յիստումն էր Մահուան...

Դ.

Ասոր համար երբ միտքն Արեւմուտքին՝
 Կեանք բառին առջե՛ւը զարմացաղին
 Հարցական նշան մը կը դնէ նենդ...
 Մենք կախման Երեք կէտեր կը գնենք...:
 Ու երբ կը վազեն անոնք տենդապին,
 Թուանըշաններով կը լուծեն հողին,
 Կը քննեն Երկինքն ու Աստուածը, մԵնք
 Մեր կախման Երեք կէտեր կ'Երազենք...:
 Ու երբ կը խրտիսան անոնք, մԵնք կու լոնք,
 Ա՛յս, որովհետեւ ի՞նչ որ ալ ըլլանք,
 Գլուխնիս Երկինք, ստքերնոււս տակ հող,
 Այդին ու ցայդին միջեւ տառանող
 Օբօրոցներ ենք...: Ու ինչ որ անչէ՛ջ
 է, սիստի չիջի չերմին մութին մէջ...:
 — Լացը վերյիշում մըն է լոելհայն,
 Թէ ի՞նչ ալ ըլլանք, մարտեր ենք մի՛այն...:

Դ.

Այսոլիս ապրեցան, ու այսոլիս կ'ապրին
 Բոլո՛ր որդինե՛րը Արևելքին:

Խունկի՛, կնող բուրկի՛ ծոցը լուսկեաց,
 Քրենց հողին անծանօթ մընաց
 Պառատ Գիտութեանց շեփորը սովուսաս,
 Ու սուտ Փառքերու ծածկոյթն հաստարեսամ...:
 Անոնք սատցան, ասա՞նց ուզելու...:
 Ու Կեանքէն անցան՝ ասա՞նց յուզելու...
 Անոր մուժի յասակը աշքէ անաես,
 — Սովուն վրայ սահող լուս թեւակին ոլէս...:
 Անոնք պինուցան, ասանց քննելու...
 Ու լացի՛ն՝ սրախ ոլէտքի մը հլու...:
 Անոնք խոկացին Եղեմն, ու ծնան
 Անէութեան մէծ հսկան — Նիրվանան,
 Ու երազաւես Նազովրեցին հեղ...
 — Ու երկունքը ՀԵՇո էք Մահաւան մը ոլէս...

Ա.

Անոնք նայեցան հեռաւչ'ն՝ մարդկային
 Յաւաջդիմուքեան կուռ մեքենային,
 Ի՞նչպէս անտասին ծո'ցը տմացի,
 Ծերտանի եղնիկն հանգա՛րու կրէ նայի
 Տքացո'զ, չաչո'զ սեւ չոպեկասքին՝
 Լա՛յն «ինչո՞ւ իսմար» մը զարմացազին
 Թարթելով աշքին մէջ երազահալ...:
 — Ի՞նչո՞ւ չասողել. չէ՞ որ ամէ՛նքս ալ,
 Ամանք հեւ ի հեւ, ու ամանք զանզադ,
 Անլովի՛ոլորէն ալիսի հասնինք Մահ...
 Կեանքն է այս միջու սուս սուսի ևսեւչ.
 Մէկը հազի՛ւ թէ միւսին չափ տեւէ...:
 Շառաչող ծովուն ալիքներուն ոլէս,
 Կը ծնինք ամէ՛նքս, կը բարձրանանք վէս,
 Բայց հազի՛ւ ատեն մը կայ փրփրելու...
 Պէտք է կորսուիլ. կորսուի՞նք հըլու...:

Զ.

Աւ այսողէ՛ս պիտի կորչի ամէն բան... :
— Ժայռին վրայ նոսած՝ զիտեցի ճամբան,
Դեղին Փոքիի յուսուհա՞ւ ճամբան,
Խո՞ւ Հիլէլ»ներու՝ որոտի՛չը անդան... :
Ա՛խ, այդ զարարու՞զ, չի համեն՞զ, խապո՞ն,
Արեւուն ծաղէն ի մո՞ւարն՝ անխափա՞ն
Երկարուց վարե՛տ, բարեկամ ճամբան,
Ծընող մարդկութեան առաջին օրըո՞ն,
Ուուն ապալիր իրանին մըրան,
Հիմալայոցի սարէն մինչ Իրան,
Ու Արտարատին մինչեւ Վասիորու,
Մինչեւ Դանուրի տկերն մշտահա՞ս,
Ռւ մինչեւ չորս ծաղր Արեմակոն,
Գայցին առաջին հայրերն Մարդկութեան,
Այսող Արեւուն դունդին տակ, խաղա՞զ,
Յուսցընելո՞վ կառքերնին դանդա՞ղ... :

Է.

Առաջին անգամ ըլլալով հառա՞չ
Մը արձակեցի այդ ճամբան առաջ... :
Սոսկա՞ցի իրմէն. ու այս մը փոշի
Առի, մարդու մր նրման որ կ'առցի...
Բա՞ց ինչ կիկլոպներ, իրրեւ. իմէ անչէ՞ջ
Խ՞նչ աղղեր, կետնքե՞ր այդ փոչիին մէջ:
Խ՞նչ արեան լիճեր, քանի՛ սոկորներ
Դարերու մէջ հոն փոչի են դարձեր... :
— Դիտեցի ուշով. զի՛ս մանչցայ հոն շուտ. —
Նախ քարտյրներու բնակիչ մաղռւտ,
Յետոյ տսպազէն նհոտածիլ մը սէտ,
Յետոյ թաղաւոր մը — եթէ կ'ուրէք,
Յետոյ ածիլուած զլիսով մէկ զերի,
Յետոյ թրուզատուր մ'որ կը զեղերի...
Ու Հիմա տժգոյն իսե՛ղճ մը դող ի զող,
Ո՞չ մարդ, ո՞չ Աստուած, ու ո՞չ իսկ քերթող... :

Ա.

Հան ճանչցայ նաև ծեր Մողոմանին
Հալուէ բեսցուած կարաւաններն հին . . .
Գանդէսէն բայրի, նանկադին քարի,
Ու կարմիր Ծովին ալ ամէն տարի
Ռոզտերով կըսւա՞ծ պերճանքները բռւստ,
Դամասկի մհուաքս բեհեղն ալ հաղուստ,
Արքաներու ձօն՝ Քիորաթլուտին . . .:
Ու վերապրեցայ հօն եղեմային
Ու գինովցլող հըրաշըը ջինադ
Շամիրամի պերճ պարտէ զին առկտին . . .
Հո՞ն, այդ փոշիին մէջ խօսեցուցի
Տարաբախու Անդուռնն Հսովմայեցի .
Որ վահանն իրեն ծախեց Տսիանքին . . .
Հո՞ն, խօսեցուցի նաև ախրադին
Ժողովուրդներ որ մհուա՞ն անհամար :
Չիմ զիտեր ո՛ք մէկ Արքային համար . . .

Բ.

... Յանկարծ ծանը՛ր թեւ մը դարկաւ ուսիս :
Հին երազներէն արթնցաւ հողիս .
Ու տնսաւ տալնց մշակ մը տժէոյն :
— «Ո՞վ ես դու» : — «Անունս է Աշխատութիւն . . .» :
— «Ի՞նչ կ'ընես այսպէս» : — «Կը մուլամ . . .»
Հծծեց .

Ու լո՛ւս հեռացաւ, մինչ ևս պաւնահեծ
Դացի նաւեւէն մինչեւ իրեն առւն . . .:
Գեանի անկոզնի մը վըրայ, արթո՛ւն,
Երկարած նիհա՞ր իր կինն հողեւար,
Ծիծուած անասնի մը ոլէս կը հեւար . . .
Ու մինչ զնաց հինդ խէցուներէն մին,
Աթոսի պէս բա՛ն մը ճարհւու հին,
— «Զաց չի կայ, կ'ըսէր հայրիկը ինծի,
«Ե՞կ քանի օ՛ր է չեմ երթար դործի,
«Կը տեսնես, վերջին օրերն են զուցէ . . .
«Էնանց ինձ, աշերն ո՞վ որիսի զոցէ . . .» :

Ժ.

Ու կինը սարի կը նայէր իրեն,
Ինչպէս կը նայի մարդ անտ'սնօրէն
Իրեն Աստուծուն...: Ախ, որովհետեւ
Իր կենակցութեան ժամը կարճատեւ
Սիրալի՞ր և կաւ, կոիւ չունեցան
Ռ'չ գրամօժիտի, ոչ ժառանգութեան...:
Ժըրաշան տիկին, միշտ իր յարկին տակ...
Թանը առաստ էր, անկողինը տաք...
Ու քիչ օրէն երբ Տիրոջ հրամանով,
Հողին տակ պիտի թաղումէ՞ր ապահով,
Կը խրատէր էրկան՝ առնել դիւզակին
Այսի՞նչ ժըրաշան աղջիկն իբրեւ կին,
Որովհետեւ խեղճ կինը կը յուսար
Թէ ան կը նայէր աչքով հաւասար
Թէ՛ իր ամուսնոյն, թէ՛ իր խորթերուն
Եւ թէ՛ պոմի իր վորքրիկ հորթերուն...:

ԺԱ.

Դուրս ելայ տունէն, մոլոմինս վուշ վիտչ.
Խորհեցայ կեանքին իմաստին առղո՞ւչ,
Թէ ինչպէս ստրուկ կիրքերու հըլո՞ւ,
Մարդս աւելի՛ վարժ է մուրալու,
Քան պատճական օրհնած դանակով,
Քի՞չ մը վախցնել — դսնէ՞ կատակով... —
Մեր սոկեձոյլ նո՞ր Աստուծները կո՞վ...:
Խորհեցայ թէ՛ ՚իրոմ միառկետին քոյ՝
Խնչ տժդոյն լոմիշ մ'է Աչխատութիւն...:
Խորհեցայ անդամ մըն ալ անորիւն
Այն լո՛ւռ մը «Նորին վսիմոքեաց» վըրո՞յ
Որոնց չնորհիւ ՚իրկիր կը դառնայ...:
Խորհեցայ Ոյժին վրայ մրսովի,
Ու ա՛յն հառիստին որ Օրէնք կ'ըսուի...:
Ու զացի ես լուս, իմ սուզիս զարմո՞ն,
Հաւասարութեան դաշու — ՚իրեղմու...:

ԳԻՒՂԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆԱՏԱՆ ՄԵԶ

Ա.

Սկեպիկ ժաղսով մը դանդաղակին
Երբ մարդ ըմպած է մրտւթը կեանքին,
Երբ ծագայած է կամքով կորովի՝
Այն մեծ վարակեալն որ Վիշտ կը կոչուի.
Ճանչցած է դողդոջ զշխայն որ Սէրն է.
Աղքաց շանհատին Պատմութեան դժնէ
Նայած է անդամ մը միւս երեսին,
Ճանչցած է մարդուն Գիտութիւնը սին,
Արուեստն յաւակնու, սիլուն ամբարտաւան,
Սուրբը Երէկին, Երկիրովը Վազոււան...
Ու ճշմարտութեան հովին ծարա՛ւի
Զննած է երկնից պարապը ծաւի
— Հի՞ն աստուածներու վիճն այն մշտակա՛յ, —
Այն մարդուն համար ուրիշ վայր չի կա՛յ
Աւելի՛ քաղցրիկ հեշտանքով լըդի,
Բան զԵրեղմաննոց մազքատիկ զիւղի...:

Բ.

Լո՛ւռ նստած քարի մը վըլլայ տաւական,
Դիմեցի լոկի՞ն այդ վայրը ինուկան,
Ու զո՞ւր խորհեցայ թէ այս այն վայրն է

Ուր վաճառական Առառևած մը զժնէ
Զարը կը պատճէ անահման վախով՝
Բարսյն չնորհելով դրախտ մասղահով . . .
Ընկզմած ծոցն այդ Մահուան Քաղաքին,
Զուր խորհեցայ թէ անմա՞հ էր հողին . . .
Անմա՞հ . բայց չէ՞ որ երկնից մէջ դարնան
Ռիւր զիսաւարներ մոհիր կը դառնան.
Ասողեր կը վասին, տաղեր կը սառչին.
Կը լոէ ցայլին ողլողուլը վերջին,
Բոյս ու կենդանի կ'իջնան անկենդան . . .
Ամէն, ամէն բան մահուան զոհ կ'արթան . . .
Ու երկնքին հիւր՝ լոկ մարդո՞ն է որդիուր . . .
Անմա՞հ, մինչեւ ե՞րբ, ինչոք՞ս, եւ ո՞ւր . . .

¶.

Բայց ուսոկէ՞ կու դայ այն Յայսը մորգուն,
Որ մեծ-ցայդին մէջ միտյեա՞կ որթուն
Կուզէ հոկել երբ իր սոկորուին
Երկու ափ հողի ներքեւ կ'անհետին:
Ու ինչոք՞ս զիտկը վոելի վերջ,
Մարդ յամասորէ՞ն, Մահուան ծոցին մէջ,
Անմահութեան Յո՞յս մըն է դիուցեր . . .
— Անշո՞ւշտ սարերու երբ եզնիկը ծեր
Կը նոյի անդունդն ի վար անյատակ . . .
Երբ գայլը վաքրիկ՝ մացաներու տուկ՝
Կը դիտէ մա՞հն իր զնդակահար հօր . . .
Երբ ովկիսանին վրայ անդնդախոր՝
Շնաղայլն հոկա՞յ կը թաւալի լո՞ւս . . .
Վերջալոյսին զէմ Առիւծը ոխուր:

Երբ կը մռնչէ դաշտին մէջ խոպան...
— Անմահութեա՞ն վրայ չէ՝ որ կը խոկան...:

Դ.

Նո՛յն իսկ Մարտիւն մո՞ւթ նախահայրն Աղամ,
Անզէ՞ն, անպաշտպա՞ն այդ խեղճն հաշմանդամ,
Նետուած ուժերու միջեւ ահազին,
Շա՞մ քիչ հաջիի կատներ իր հոգին,
Երբ պատ՛ովի մը համար, անվեհե՞ր,
Անմահութենէն կը հրաժարէր...:
Բայց ահա անբա՞ւ միջոց մ'է անցեք
Յիսուն ծանրածանր զարով՝ Մարտը ձե՞ր,
Որ իր ուղեղին զրոյումին հըլու,
Հասեր է ամէ՞ն ինչ զըլրաւելու,
Սարսկներ զաեր է անսասնց մէջ,
Մնացած լը զարկեր, հակածեր անվեհե՞ր,
Սատուածնե՞ր չիներ է նախ անհամար,
Յեսոյ ամէ՞նքն ալ այրելու համար...
Տիրե՞ր է Բնութեան Ուժին ահազին,
Կը անշայ իշխել արդ ժամանակին...:

Ե.

Ա՛յս, անմա՞հ ըլլալ...: Ապրի՞լ յաւիտեան.
Իսպա՞ռ շունենալ ո՛չ դար, ո՛չ վայրեկեան.
Ժամանակի՞ն պէս, Ժամանակին մէջ,
Տքա՞լ, ասասալի՞լ, բայց ապրի՞լ անվերջ...:
Սիրտը արիմոտ, մարմինը հիւանդ,
Յողնապե՞կ, ի՞նչ վոյք, ապրիլ մանաւանդ...:
Եիւլ մ'ըլլալ մարտի, ի՞ր մը լուելեայն,

Բայց յաւիտենին մէջ ասլի՛լ միայն . . . :
Քար մըլլալ սնալով, ասլառած մանխօս,
Գէթ նիհար առուակ մըլլալ մշտահոս,
Ծա՛ռ մը դարաւոր, մէտա՛լ, մը միայն
Անմի՛տ, անդդա՛յ. չի մեռնի՛լ սակայն . . . :
— Աստուածացեալզ Մա՛րդ, ամօ՛թ քեղ, ամօ՛թ,
Մութ, ամրտբւտաւան խրախոռութեանց անօ՛թ,
Դեռ ամէ՛ն պինով կը կառչիս Հողին . . . :
Նայէիր աշնան տերեւին դեղին . . . :

Զ.

Ու Երբ ըսեն թէ զիտութիւնը նոր
Այրեց հի՞ն, վոչո՞ւ զիրքիրը բոլոր,
Թէ Նիւթ կայ միայն, Հողին չէ՛ անմահ,
Հոգին չի կա'յ իսկ. — Սի հաւտատք, ա՞հ:
Վճիռ մոմեաներն հին Եղիպատին,
Դարերու զալանի՛քը թող ձեղ խօսին . . . :
Նայուածք մուզլեցէք զէսի Պարթեան,
Նոր Անմա՛ներն են որ կը խրախոռն հո՞ն:
Ու է՛ն չոր զիտուճն իսկ՝ կրօնքին օտար
Քարէ արձանի մը հոգին կու տար . . . :
Ա՛յս, կեանքի, մահուան կոիւն անդդամ . . .
— Ու անշուշտ՝ մհնէ է՛ն խելոքն անդամ
Երբ տեսներ Մահն որ պաշտօնին Հրդո՞ւ,
Կու զար սիրելին մհնէ խելու,
Թէ Աստոյած բլար ոն. թէ Աստունայ,
Շան մը պէս պիտի խեղդէր անխրիստ . . . :

Ե.

Շա՞ն մը պէս . . . տ'ի, շատ չի պիտի սլպար . . . :
— Բարձ՞ո, կը յիշեմ թէ ինչպէ՞ս կռւ լար,
Ինչպէ՞ս կը խածնէր անար ու սաւան,
Ինչպէ՞ս կը կանչէր արե՞ւը վազուան
Որ ա՞ւ չի պիտի դար երրիք իրեն.
Ու ինչպէ՞ս կ'ուղէր խելայեղօրէն
Մարմինն անկողնէն քաշել ահճնա՞ր,
Ու ինչպէ՞ս պատէն մազլիլ կը ջանա՞ր,
Սարսափած աշքերն ուղղելով ինձի . . .
— «Ես եմ, բայեկամդ; աւա՞լ . . .» գոչեցի,
Բայց ան աշքնրսուս իսրեց իր մասներ,
Զի ես կ'ապրէի, մինչ ինք կը մեռնէլ . . . :
— Հասկցա՞յ, ընկեր. լեզուդ վերջնակայն:
Բայց մահէն փախչող վաս մ'էի տժուայն,
Զի Սէրն իսկ սուտ է, մարդերը մարդկ են . . .
Ու մեր երկուքին մէջ մահն էր արդէն . . . :

Հ.

Ինչպէս նետահար իմոչան մ'սր յետին
՛ռիզերն իր կ'ընէ կասելու սղին . . .
Մավամոյնն ինչպէս կը փարի վէտ վէտ
Խլեակի մը որ կ'ընկդմի իր հետո . . .
Ինչպէս սարի հէղ արծիւն հոգեվար
Կը կառչի ժայռին որ չի սահի վաս՞ր . . .
Այսպէս մասներուն ճիուովը յետին
Կ'ուղէր բռնուիլ սնարին պատին . . .
Անկուլին դամուած, վափլ, ցափլ, լալ,
Դարելով, ինչ լաւ . . . : Բայց մեռնի՛լ, չըլլամ՞լ . . . :

Ահեղ կը մզէր պայքարն անիրաւ
Երբ բերնէն արևան ուղիս մը դայն տարաւ
Այու շքեղ սրաէն , կեանքէն լոնց մընաց . —
— «Ե՛Ս» կ'ըսէ անիւնն , — «Ե՛Ս» կ'ըսէ Առառած :
Ու ե՛ս , իր զեզուակ քարին վրայ կու զամ
Յանդի զարնելու տաղերս անդդամ

Թ.

Դիտեցի գողարիկ այդ վայրը բողոքով ,
Ու ես ակամայ խորհեցայ դողդով
Ծերուկ Տանթէյի ահեղ քժոխին ,
Ուր յիմար վաղքի մը մէջ մոլեղին ,
Այսող խաւարին , փրփրող արևան մէջ ,
Երախնին բացած , անբարբա՞ռ , անվերջ ,
Տժզոյն Հերոսներ պար կը դառնային
Խորհեցայ նաեւ սէդ Ստոանային ,
Զոր Միլիօն , աչքով կոյր , հոգւով արթուռ ,
Խշուա՞ն հոչակեց յաղթուած լուրդուն .
Որ երեքտանի ցուզով կ'զուսնէր
Անհանդիսու լնել դատարկ դլուխներ
Զը մուցայ նաեւ մտածել ահեղ
Օրուան՝ երբ վազին ձայնէն խելայիդ ,
Կմախքներ երկինք կը թուզին արդէն
— Ինչ որ քիչ մը շատ խնդրել է մարդէն

Ժ.

Մարտուն տանջլւած խոճանքը վա՞տ
Ի՞նչ մզմաւանջներ երկնեց յուսահատ ,
Ի՞նչ սակայիշեան ցաւեր անհամար ,
Ի՞նչ եղեմ մոր զարշ հիսկին համար

— Հո՞ն, ոչի՞նչ կայ մռեթ, ոչի՞նչ կայ գո՞նէ :
Ան դանդա՞վ խմուած պարապ պաւաթն է,
Առա՞նց քանդակի, առա՞նց սուսո զարդի,
Առա՞նց նորադիւու հնարքներու արդի,
Որ տիտղոս, տարիք կ'անմահացլնեն . . . :
Վարդի թուափ մը հոն կ'իշնայ ծարաւէն . . . :
Ու եթէ երբեմն ովբեր կ'ովազեն
Քարի մը տակէն . — Նե՞ր բռն է ովիադին . . . :
Թէ արշալոյսին ստուեր մը յածի . —
Իմասաւասէր կո՞վ մ'է որ կ'արածի . . . :
Ու թէ շիրիմներ պիզուին անլոնդհատ . —
Բոլոնի մըն է, կամ քերթող մը զատ . . . :

ԺՈ.

... Ինկայ ու մտիկ ըրի սուահար,
Զայնի մ'որ քարին ներքեւ կը զողար . —
— Ե՛ս եմ, Ե՛ս եմ, Ե՛ս քեղ եզբա՞յլ, քեղ քո՞յլ .
Ե՛ս տիեղերքին հոկայ տ'չքը կո՞յլ .
Ե՛ս սկիզբ եւ վերջ, երա՛խ ու արդանտ .
Ե՛ս վի՞ճ անյատակ ու ծոց արդաւանտ .
Ե՛ս ա'յն եմ որ քեղ ծընաւ, նաև ա'յն
Զոր պիտի ծընիս : Ե՛ս ձայն լուելեայն :
Ե՛ս օրհնութիւնն եմ, բարիքը վերջին ,
Ե՛ս այն եմ որմէ ամէնք կը վախչին
Եւ որմէ վախչիլ չի կա'յ : Հաւասա՞ր
Ներո՛ւմն եմ անոր որ ինձ կը յուսար,
Անո՞ր որ հեղնեց զիս առանց խոշի :
Ամէնո՞ւն ալ վրայ իմ մարդը կ'աճի . . . :
Մանդալս ո՞վ պիտի համբաւքէր անմա՞Հ . . . :
— Ինձ ԱՍՏԱԽԱԾ լսին, իմ անունս է ՄԱՇ . . . :

1909, Լօզան

•
Ռ. ՍԵՒԱԿ

«ԲԺՇԿԻՆ ԳԻՐՔԵՆ ՎԻՐՈՒԱԾ ԷՉԵՐ»:

ՌՈՒԲԵՆ ՍԵՒԱԿ

«ՓՈԽԱՆ ՀԱՐՍԱՆԻՔԻ»

Դեռ դպրոցական նոտարաններուն մըրայէն՝ Արամ՝
ընկերո կ'ըսէր ինծի.

— Երբ քսան տարու ըլլոնք, ա'յնողիով խնջոյք մը,
ա'յնողիով հանգչո մը ոտրքենք, որ տմբողջ զիւղը մհ-
ղի հետ ուրախանայ . . . :

Այն տոնեն դեռ մեղի տյնողէս կը թուէր թէ քսան
տարեկանին խոչոր անկիւն մը ոլիտի դասնայինք:

Քսան տարի իեանքի պատրաստուիլ, քսան տարի մահուան պատ-
րաստուիլ . . . : Ա'յս էր մեր նշանաբանը:

Մեր տղու միամտութեան մէջ այնողէս կ'երեւակա-
յէինք թէ կեանքը մաթէմաթիքական ուղիղ դիծ մըն
էր՝ որ երեք հաւասար մասերու կոտրուելէ զերջ՝ ինքն
իր վրայ կը դոցուէր, ինքնաբերաբար, եռանկիւնի մը
ոլէս . . . :

Այդ օրէն ի վեր չա՛տ ջուրեր անցան կամուրջին տա-
կէն, ու հաղի՛ւ կրցայ հասկնալ թէ կեանքի դիծը ոչ
թէ ուղիղ, այլ քմայալուշտ զիկոտի մըն է, եւ ո՛չ թէ
հաւասարուկազմ եռանկիւն մը կը ձեւացնէ, ու ու ծի-
ծաղելի դէրօ մը . . . :

Անոնք որ դպրոցին մէջ վէրոյի մը համար կուլային,
անոնք տմբո՛ղջ կեանքերնին ոլիտի լան . . . առիսլողա-

բար : Իսկ անոնք որ դէրոյով մը կը զուարձանային՝ առնոց համար կեանքը շա՞տ մը նմանօրինակ ու տարօրինակ զուարձութիւններ կը վիրապահէ :

Օրինա՞կ : Արամ, ընկերս, դեռ հաղիւ կեանքին պատրաստուած, դեռ տյդ կոմիսորուստոծ քասան տարիքին շնասած, բոնիցին ու թաղեցին... : Ու ես՝ մինակ մնացած՝ երբ օր մը ուղեցի տօնել այդ մեծ թուականը, արդէն կեանքիս դարունը անզլաւարար անցած, զայցած, անէութեան մէջ թաղուած էր... :

Սակայն մեր ծրագրին մէջ ուրիշ տօն մըն ալ կար, մե՛ծ տօնը, մեծակո՛յն տօնը, ամուսնութեան տօնը, որ անհշմար չէր կրնար անցնիլ անշուշտ :

Ո՞վ կրնար զուշակել թէ այդ մե՛ծ տօնէն ալ ես ինքս պիտի հրաժարէի... : ահա թէ ինչո՞ւ :

Ականատեսներ կը պատմին թէ ինչպէ՞ս, մահուքն պատապարտեալը իր ճերմակ շապիկին մէջէն լոօրէն կը յառաջանայ ու ճիտը չուանին կ'անցընէ՝ առանց լուկումութիւն մը բնելու, որովհետեւ դիտէ թէ ամէ՛ն շարժում անօդուուէ, եւ թէ իր քախուը ուրիշներ կանխաւ վճռած հն՝ առանց իր հաւանութիւնը հարցնելու :

Ես մահուան գատապարտեալ մը դեռ չեմ տեսած : Բայց օր մը որարսկական եկեղեցին մը մէջ հարս մը տեսայ, ու դեռ իր վրայ խորհած տաենս մարմինս միշտ փուշ-փուշ կ'ըլլայ :

Խուռներամ, սեւ բաղմութիւն մը զլուխ կլիմի կ'աւ-լեկոծուէր հարսին անցքը դիտելու համար : Ահա՝ երեւան : Շուարուն ու մահատիոլ կը յառաջանար, առանց յօժարութեան, այլեւ առանց ընդդիմութեան, որովհետեւ ուրիշներ արդէն իր ճակատադիրը վճռած էին՝ առանց իր հաւանութիւնը հարցնելու :

Գլուխին մինչև սոտքը ճերմակներու մէջ, ան կը յառաջանար՝ իր միամուռթեան չուանէն կախուելու... : Մինչև հիմա որքա՞ն երջանիկ էր ան ցորեկները սիրոյ երգեր կը հիւսէր, զիշերները հրաշալի ասպետներ կը տեսնէր. զաջոփի ճարտաներուն ոկս անհաղ, երկինքի թոշումներուն ոկս աղաս էր... : Այդ զիշե՞ր խոկ պիտի փլցրուէին իր բոլոր երազները, ինքն ալ իր կարդին պիտի ճանչնար մայրութեան ցաւերը, պիտի ծեծուէր, ոլիտի տղեղնար, պիտի անասնանար... :

Մարդակերս դայլերու, յօշտոող նայուածքներու

մէջէն ան կը յառաջտնար՝ ճիշտ-ճերմակ ու դեփ-դեղին։
Պղտըտիկ մարմին մը՝ սրտասորով ու գողղոջուն, ոճ-
րադործ ձեռքի մը մէջ բոհուած թոշիկի մարմին մը,
որ քիչ յետոյ ոլատո՞ո մը ոլիտի ըլլար քոյի պիշտիկը
ու տորիքոտ անդին բերնին մէջ . . .։ Փեսան՝ իր թե-
ւէն ճանկած՝ կը յառաջտնար ճարուոտ աչքերով, վայ-
տի ոլէս ոլեխիրով՝ սեւցուած ու սուրցուած . . .։

Ամբողջ ամբոխը զոյլ մը տչք եղած էր։ Յամա-
նայուածքներ կը սեւեռէին հարսին։ Մասի մը ոլէս՝ քիչ
մը ամէ՛ն մարդ ոլատուո-լուտաս. կը ճաշտիկը այն «ան-
մեղութենէն», որ վայրիկան մը յետոյ կոյութիւն չողի-
տի ունինար ա՞լ . . .։

— Հարսուութիւնը անո՞յշ բան է . . . փոփոաց մէ-
կը՝ բերնին ջուրերը վաղցնելով։ Գրտանոդ դրամ ունի՞ս.
կեանքդ պոռնիկներու ծոցը փոփուը, ու ծեր օրերուզ
համար է՛ն անմեղ, է՛ն զեղեցիկ, ողոտիկ աղջիկը առ,
րդքոէ, արիմէ, ծեծէ, հիւանդացուը . . . մա՛րդ մը
ձայն հանելու իրաւունք չունի, ո՛չ իսկ կինդ . . . Ասուու-
ծոյ օրհնութիւնը քանի՞ ոսկիի զնեցիր, ուրիշ բան հար-
ցնող չկայ . . .։

Աւ իրաւ ալ նոյն վայրիկանին, բարձրաստիճան-
կուսակրօն մը Սուրբ Դրքէն վկայութիւններ կը րերէր
փեսային առաքինութեան համար . . . Ամուսնութեան
անուշութիւններուն վրայէն կը մանէր, տակէն կ'ել-
լէր . . .։

— Ծով չմտած լողաւ կը սորվեցնէ . . . կակաղեց մէ-
կը քովէս :

Բայց, ուրիշ մը այնպիսի՝ խօսք մը լսաւ, որ մին-
չեւ ականջներուս ծայրը կարմրեցայ:

Այդ օրէն որոշեցի որ՝ եթէ երբեք ամուսնանայի,
ամէն պարագայի մէջ այս տեսակ ոլիտի չամուսնանայի։

Տեսայ որ այդ պայմաններուն մէջ պսակը ուրիշ
բան չէր եթէ ոչ խարդախ պայմանադրութիւն մը, որ
կոյուը կը սոսորակրէր առանց անոր առաջին բառը ըմ-
բոնելու։ իսկ ամուսինը որ լու կ'ըմբոնէր՝ ստիպուած
չէր յարուելու իր պայմանակրութիւնը . . .։

Գերիներու վաճառականութիւնը ուրիշ տեսակ չէր.
միայն թէ չիմա վճարուղն ալ, վաճառուուղն ալ աղջիկն
է . . .։

Աւ, ո՞վ հեղնութիւն, այդ փոքրիկ աղջիկը՝ ու-

բուն խօսքը գատարանին առջև արժէ՞ք մը իսկ պիտի չունենար՝ իր «Այս՛»ն պիտի յարդէր մինչեւ իր կեանքին վերջու, ու իր արդանդին մէջ պիտի կը համբոյր-ներուն ամրացն ծանրութիւնը. մինչդեռ իր ամուսինը՝ ասածին յզութեան արդէն՝ պիտի խարէր զայն, չան մը պէս . . . :

Բայց տեսնէիք թէ իր ծնովները որքա՛ն հպարտ կ'երեւէին, ի՞նչ ուրախութեան արցունքներ կը պլոտոցնէին իրենց աշքերէն . . . ի՞նչ փարպեսաւթեամբ ասած տարեր էին զրամօժիտի սակարելութիւնը . . . ու ի՞նչ լաւ ընտրութիւն . . . ի՞նչ չնորհքով վեսայ . . . : Ամէնքը կը պաշարէին, կը չնորհաւորէին զիրենք:

Ես՝ նախանձով ու զամուռթիւնով լեցուն զուրս կը նետուէի այդ կերեվաճառութեան շաւկայէն, երբ մէկը թեւէս բանելով քաղաքավարութեամբ անունս հարցուց . . . կ'երեւի «Ծանօթ ներկաներ»ու շարքին մէջ ալպելու համար:

Տանեակ տարիներ անցան այդ օրէն ի վեր, բայց գեւ շմուցայ զինքը, այդ ճեմումներմակ ու զեփողեղեղն աղջիկը, որ կեանքիս մէջ ասածին ու վերջին անդամ կը անսնէի:

Իր ուին զիս երկար ատեն տառապեցուց:

Օր մը, ես ալ իմ ճակատազրիս կը հնազանդէի՝ իմ լաւազայն կէսիս միանալով:

Բայց իր պսակէն որքա՛ն տարրեր եղաւ մերինը՝ հակառակ ծայրայնութիւն:

Առանց թմրուկի, առանց հանդիսաւորութեան հարսնիք մը. քաղաքական այն ողարդ հարսանիքը՝ որ Եւրոպան կը պարտազրէ հաւատացեալին ալ, ուրացողին ալ, հարուստին ալ, տղքատին ալ:

Զուիցերիացի քաղաքառեալը ամուսնական ուայմանավութիւն մը ներկայացուց մեղի՝ երկու վկաներու ասած:

— Կ'ուզէ՞ք ստորապուլէ, Օ՛լիուրդ . . . :

— Այս՛, պարոն . . . լսաւ հարսը՝ զրչի համարձակ ստորապութիւն մը պատկեցնելով թուղթին վրայ:

— Ենորհակալ եմ Տի՛կիլ: . . . ողատասիսանեց քաղաքապեալը:

Ու ամէնն այսամի: Այդ վայրկանէն Օրիորդը Տի-կին Եղաւ:

Եւ սակայն, — անկեղծ խօսք մը կ'ուզէ՞ք — այլ չարութիւնը զիս վիրաւորեց :

Այդ կանխաւ պատրաստուած թուղթը՝ յարձակուղական ու պաշտպանողական հողի վրայ վրուած երկուստեք ստորագրուած վաճառականական ոլայմանապրութեան մը վերածեց մեր տարտամ սէրերը, անչըրջապիծ անուբջները, ինքնայօժար նույրումները, յաւիտենի խոստումները . . . :

Ու Սէրը, որուն համար Սողոմոն «Մահուան շափորաւոր է» կ'ըսէ, առուտողուի մը չափ խախուտ և պաւ. որովհետեւ Օրէնքը՝ մել միացնելու ժամանակ՝ բաժնուելու ոլայմաններն ալ կը մատնանչէր . . . :

Այս բոլոր օրինական շղթաներուն ծանրութիւնը թեթեւցնելու համար երկնային օրհնութիւն մը կը պակսէր : Հարսն ալ շուտով նշմարեց այդ պակասը :

— Քանի որ, ըստու, մեր ամուսնութեան համար մեծ ծախսեր չըրինք, «փոխան հարսանիքի» դժբախտ աղջիկ մը ուրախացնենք այդ վրամով . ևս նշանուած որբուժի մը դիտեմ որ պատկուելու համար միջոց չունի . թող իր ուրախութիւնը մեղի համար օրհնութիւն մը լլլայ . . . :

«Մեծ միտքերը ոկրուին կը ծնին», կ'ըսեն, այսինքն կինչն . . . :

«Փոխան հարսանիքի» . . . : Այլպէ՛ս որոշեցինք, ու այլովէս ալ ըլինք :

Ու մեր ուրախութիւնը աւելի կատարեալ ընելու համար, մեկնեցանք Փարիզ՝ հայ եկեղեցին մէջ վլնտուելու այն, ինչ որ կը պակսէր Լողանի քաղաքատան :

Բարի քահանայ մը մեղ դիմաւորեց ժպտելով .

— Բայց զիս զտնելէ տուած՝ դանձապետ է Փէնտինութիւնք է զտնէիք . . . ըստու:

Քաղաքը տակնուլիրայ ընելէ վերջ՝ պանձապետ է Փէնտին ալ գտանք զոհարավաճառի զրասենեալի մը մը մէջ, ոսկի նժարի մը ետին կծկուած, մոմի զոյն ծերունի մը՝ որ ձութ կը ծամէր . . . :

Երբ իմացաւ այցելութեանս պատճառը՝ ըստու.

— Աշխարհիս չորս կողմէն հսու կը թափին աժան օրհնութիւն մը ստանալու համար . . . : Մեր զիները առ մէնուն յայտնի են արդէն, այնպէս որ սակարկութեան պէտք չկայ . . . : Եթէ հակար Փրանք արտոի՛ ամրութ

տաճարը լապտերի պէս կը զարդարենք, բայց նշանաւոր բան մը կ'ըլլայ...: Եթէ միայն մէջտեղի չահը կ'ուղէք՝ զետինի զորդերով՝ այսչափ հարիւր Փըրանք...: Բոլոր ջահերը մէկանց՝ այսչափ հարիւր...: Սուրբ խորանին լուսավառումը՝ այսչափ հարիւր...:

— Բայց պարող օրհնութի՞ւն մը...

— «Պարզ օրհնութի՞ւն» ի՞նչ ըսել է, է ֆէ՛նտիմ : Լուսահողի Մանթաշչի այս չփեղ տաճարին համար միլիոններ ծախսեց նէ՛ պարզ օրհնութիւն մը տալու համա՞ր է...: Ամէն մոմ հաշիւով կը վառի, ամէն տիրացու հառշիւով կ'երդէ...: Պէտք է զինանաք որ մէր ծայնաւոր ները Փարիզի Քօնսէրվաթուարին մէջ կ'ուսանին և Օքսուային մէջ կ'երդեն...: Մէր Շահ-Մուրատեանը «Ֆառւաթ» կը խաղայ...: Եթէ զավաբանական քարտ մըն ալ կ'ուղէք՝ անոր հաշիւն ալ տէրտէրին հետ յարմարցնելու է...:

Ահա թէ ի՞նչ ցեխերու մէջ ստիպուեցայ սողացնել մէր Սէրը՝ անլուծելի, անբաժանելի, երկնային, յաւիտենական ձեւ մը տալու համար անոր...:

Բայց հետեւեալ օր արդէն՝ եկեղեցին մէջ՝ մոսցայ այդ բոլոր դասնութիւնները :

Խորհրդաւոր զմբէթին տակ, ամայի շնչին ձիւզ Իւղուոնը, մինա՞լ էինք մենք, իրաւու սեղմուած՝ երիտասարդ ամուլ մը, ծերունի քահանայ մը ու Փրանսացի ժամկէչ մը :

Խորանին վրայ ու մէր երկու քոյժերը երկար ու ձերմակ կերուներ կը վառէին, լոյս ցերեկով, սիէլոյն ու երազային բացով մը՝ որ կար ու չկար...:

Երբեմն վուսին բացուածքէն օտար գլուխ մը կ'երկնար հետաքրքիր : Այն ատեն կը լսուէր փողոցի անվերջ ու անհուն աղմուկը : Դուրսը՝ աշխաբհի մայրաքաղաքը կը խժար, կունասր, կը հայհոյէր, կ'ալեկոնծէր...: Ներսը՝ խարաեաշ եւ սեւ երկու զլուխներ իւրաբու կը կապուէին՝ ապրուշում թելով մը, կեանքի ու Մահուան համար...:

Դուրսը՝ բոլո՞ր կիրքերն ու բոլո՞ր մելքերը, բոլո՞ր զիստութիւնն ու բոլո՞ր քաղաքակրթութիւնը...: Ներսը՝ հայաստանցի տէրտէր մը, կարծես Անիի քանզակներէն վիզցուած՝ հին ու ասաքելասափակ գլուխ մը, հաղարաւոր տարիներու բառեր կը կրկնէր, յաւիտենա-

կան ու ահաւոր . . . :

Ճերմակ մոմերը կը հալէին, բուրվառը կապոյտ ամպով մը մեղ պաշարեց: Տէրտէրը անվերջ կը կարդար ու կ'երգէր. այդ ընթերցումը ու այդ օրօրումը քիչ քիչ մեղ ընդարձացուցին, վերայուցին, հեռացուցին, չին ու հեռու տեղուանք տարին . . . :

Կնքահայրը — մենակեաց ու մարդատեաց արուեստաղէտ մը, որ եկեղեցի ոտք կոխած չունէր — հիմա տղու մը ողէս կուլար: Հարսը — որ ոչի՞նչ կը հասկնար ոսկեղարու աստուածային բարբառէն — լոիկ մնջիկ կ'արտասուէր . . . : Ու տաք արցունք մը որ ինկաւ մեր միացած ձեռքերուն վրայ՝ մինչեւ ոսկորներուս ծուծը դողացուց :

Ո՛չ. երկնքի կամարէն վարդի մը զողը ինկող ցողը, բաղնետան զմբէթէն կոյսի մը ծոցը ինկող կաթիլը, այնքան չե՛ն կրնար սարսուացնել . . . :

Ինծի ի՞նչ փոյլթ թէ Գիտութիւնը սկիտի հեղնէ իր անարժան աշակերտին այս երկիւզած դիրքը՝ կրկնապէ՛ս ծիծաղելի, որովհետև Գիտութիւնը որ Կրօնքը չի հասկնար, Սէ՛րն ալ չի հասկնար: Յարաբերական իրականութիւններուն միայն կը հաւատայ ան. մինչ Սէ՛րն ու Կրօնը բացարձա՛կ իրէալին կը ճգտին, նոյն յաւիտենական զդացումին երկու յաւիտենական ձեւերն են անոնք: Սէ՛րը՝ անձնական, կերպարանաւոր, երկրային, բնական իտէալն է, Կրօնը՝ անանձնական, անկերպարան, տիկեղերական, վերբնական իտէալը . . . :

Թողլ քարկոծենի զիս թէրահաւատները: Ես չե՛մ կը ռնար ուրանալ այս անջնջելի՛ արցունքը որ իմ մայրենի եկեղեցին կրցաւ կաթեցնել իմ էութեանս մէջ, եւ որ բոլոր գիտութիւնները միացած՝ չպիտի կարենային կաթեցնել . . . :

Միայն թէ աղատեցէ՛ք Պսակը միջնադարեան յըդ-փութիւններէն, վերեվաճառութիւնն յիշատակներէն, անբարոյացուցիչ տեսարաններէն, չտես ցուցադրութիւններէն . . . : Այս բոլորը կը ծառային միայն ամուսնութիւնը դժուարացնելու, աղքատութիւնը նոււաստացնելու, կուսութիւնը կարմրցնելու . . . :

Փոխանակ հարիւրաւոր հաստիրեներու՝ որոնք վա՛ղն իսկ պիտի քննադատեն ձեր հարսնիքին իսկամացիւնը լաւադոյն է ուրախացնել ուրուհի մը՝ որ ամ-

բո՞լը կեանքով պիտի օրհնէ ձեզ:
Ու ո՞եւէ թերթ սւրախ պիտի ըլլայ յայտարարուելու-
արար աշխարհի թէ՝
Նորապսակ ամոլ Ք. այսքան ոսկի
կը նուիրէ աղջկանց որբանոցի մը
փոխան հարսանիքի։
Շարքը բացուած է, ո՞լ պիտի ելոկուողէր
Լոգան, 1913

Ռ. ԱԵՒԱԿ

ԿՈՒՌԱՆԿԱՐ

Յուրաքանչյուր օր մըն էր: Դուրսը սառած հովը մըտ-
րակներու պէս կը շաշէր անցորդներու երեսին: Զիւնն
լսես աչքերը կուրցնելու աստիճան:

Հայրենակյի մը սենեակին մէջ կծկտեր էինք մնեք,
քանի մը ընկերներ, ամէնքս ալ սպանդուխտ: Դուռը ձը-
ռաց, ցուրտ հով մը խուժեց սենեակէն ներս: Կարօն
էր, ղերեղմանէն կուլար:

— Պէ՛ռ՛ռ, ըստւ, չա՞ն օդ. ասանի օրով մարդ կը
մեռնի՞ . . . :

Քիչ վերջը, դուռը անդամ մըն ալ բացուեցաւ. քա-
նի մը յետամնաց ընկերներ ալ ներս մտան: Այս ձիւնին
տակ սպասած էին որ դիակը ամբողջովին ծածկուէր,
նոյն իսկ մէկը՝ մեր սոլորին կողմէ՝ յետին հրաժեշտի
քանի մը խօսքեր ալ ըստած էր այդ մենաւոր ղերեղմա-
նատան մէջ, այդ անժանօթ մեռելին վրայ:

Ո՞վ կը ճանչնար, ո՞վ պիտի ճանչնար երքեք հաղար
ու մէկ բոկտուած էջերը կեանքի ու Մահուան այն ալ-
ուածին՝ որ այսօր ձիւներու տակ թաղեցինք, օտարնե-
րու փոսին մէջ: Առանց անունի, թուչունի դիակի մը
պէս . . . :

— Ե՛ս ալ չի ճանչնար ան, ըստւ մէջերնէս մէկը.
բայց սպանդոկին մարդերը հասկցեր էին որ այդ օտա-
րական հիւանդը չայ մըն է ու հայ բժիշկ մը կ'ուզէ իր

մօտ։ Շաբախ մը յետոյ միայն կրցան զիս գտնել։ Երբ իր սենեակէն ներս մտայ՝ պատուհանին վիեղկերը գոյսուած էին։ Սակայն քիշ-քիչ այդ մթութեան մէջ զէմք մը զծալրուեցաւ, երկար, անկիւնաւոր, կանանչի զարնու կեղնութիւնով մը։ խաւարով ու լոյսով չինուած իւամպրանթեան զլուկս մը։

Երկրորդ բանը որ աեսայ այդ սեւութեան մէջ սսոկորի գոյն մատներ էին, որ ինձի երկարեցան ու ձեռքերս սեղմեցին՝ կպչող խոնաւութիւնով մը։ Կարծես թէ ա՞լ կաթիլ մը արիւն մնացած չբլար իր մարմինին մէջ։ Աչքերը իրենց վիայլը արդէն կրանցուցեր էին։ սեւութեան մէջ սեւ՝ չէին երեւար։

Երր աւելի վարժուեցայ այդ կէս-մթութեան՝ տեսայ որ մօրուքին վրայ տեղ-աեղ կարմիր արիւնը վասկը, թանձրացեր, լերկացեր էր։ Մորթուած անասունի տաք շունչ մը կ'ելլէր իր բնինչն, դանդաղ ու խորտունկ։ Կարծես անտեսանելի դանակ մը ներսէն, վերէն ի վարձելքեր էր իր թոքերը։

Ալ նիւթական ի՞նչ դարման կարելի էր տալ այս մարմինին որ գրեթէ մեռել էր արդէն։ Բայց ան խօսելու ճիգ մը ըլլաւ, հաղը խեղդեց իր խօսքը։ խոկացով, խոպոտ հաւաշներէն բա՛ռ մը հասկցայ,

— Կուս՛մնկը...

Ու ևս երգեցի իրեն։ ո՞վ չի զիսեր կառւնկը, ըստ լուր աչերն ետին մնացած ուղեւորներուն կառւնկը... ու անզին՝ բոլոր ճիտը ծուած, անվերջ ճամբաներուն սպասողներուն կառւնկը...։ Ու ինձի այնպէս թուեցաւ որ իր հոգին հովացաւ, զովացաւ, լացաւ...։ Իր սրտին ըստոր լուրերը յանձներ էր հաւատարիմ կառւնկին...։

Այս պատութեան վրայ ամէնքս ալ լուեցինք։ Սարսափե՛լի բան մը կար ճակատաղրին մէջ այս անծանօթուսանողին՝ որ հայրենիք դաշնալու համար ճամբայինկեր, ու ճամբուն վրայ մեռեր, թաղուեր էր իր չտեսած մէկ հողին մէջ...։

Թոքախորը որ հո՛ն էր, ի՛ր մէջ, դարանակա՛լ, տուրիներէ ի վեր սպասեր էր որ բոլոր յոյսերը իրականունան, բոլոր ուսումները կատարելազործուին ու բոլոր աշխատութիւնները աւարտին՝ ի՞նք սկսելու համար իր ահաւոր աշխատութիւնը, ու զերաղո՛յն ժամուն տուլու համար դերակո՛յն հարուածը...։ Ա՛խ, դղուելի՛, դղու-

ուղի՛ հիւանդութիւնը . . . :

— Բժի՛չկ, ըստու մէկը, երբ զերեզմանին մէջ ե-
րեսը բացինք՝ մելանի ողիս ոււէ էր . . . ինչչո՞ն է . . . :

Բայց բժիչկը չխօսեցաւ. մա՞րդ չխօսեցաւ:

Լոռւթիւնը անդամ մըն ալ իջու մեր վրայ՝ քորի
ոլէս, ու այս անդամ աւելի՛ ահաւոր քան առաջին ան-
դամը: Այդ առ'ոը կոտրելու համար՝

— Տղա՛քներ, ըստու ուրիշ մը, վաղը Հայոց Կա-
լանդին է . . . :

Բայց Կաղանդին վրայ մտածողն ո՞վ էր: Մենք կը
լսէ ինք ձիւները որ կը թիրոտային տպակիին վրայ, կար-
ծես մեռելի՛ն մտնելը թիրոտային մեր տպակիին վը-
րայ. . . : Այս ցուրտին՝ իր զերեզմանէն վախած՝ մէ՛ր
մէջ մտնել կ'ուղէր ան: Ու չիս զիտեր ի՞նչ մը ունէր
սովորնական այդ անոնուն ու անծանօթ մեռելը: խոր-
հրգանչան մը ու աղղարտորութիւն մըն էր ան մեզի հա-
մար . . . :

Ու իրա՛ւ, իրա՛ւ, այդ ոտահուն, Մահը մեր վրան էր.
ա՛յն Մահը որ ուստնողին ու բանուորին, հաւտացողին
ու ուրացողին, բժիշկին ու բժշկուողին հաւտարապէս
անծանօթ ու սովորնակիլի է . . . :

Մե՛նք ալ մա՞րդ ովտոի ըլլայինք, կրթութի՛ւն ովտոի
ստանայինք, լո՞յս ովտոի տանէինք մեր խուար-
ճին. սո՞ւս, սո՞ւս . . . : Մենէ որո՞ւն շունչին մէջն չէր
չնչիր արդէն զտրանակալ Մահը . . . : Ներաքանչեւըն
ինքն իր վրայ կը խորհէր, ինքն իր վրայ կը կասկա-
ծէր . . . :

Ո՞վ ովտոի ովտոմէր ահաւոր մեծութիւնը այս երե-
տասարդ հողիներուն, որմնք աղօթքի մը կա՞պի ալ կը
մերժէին ողջերուն ու մեռնողներուն միջեւ: Այլուղէ՞ս,
ամէն մտրդ ասանձնացէր էր ինքն իր հոգոյն մէջ . . . :

Սակայն, յանկարծ, մութ անկիւնէ մը զաղզո՞գ ու
ցա՞ծ, երկ մը սկսու, նախ մէկի բերնով, յետոյ բոլոր
չըթունքներէ. բարի ու ահաւոր երդ մը, մահերզի մը
ոլէս աղաշտոր, աղօթքի մը ողիս վեհափառ երդ մը,
որ ստու կոտրեց, որցունքները հողեցուց, որոնքը
տաքցուց, բոլոր հողիները, բոլոր հողերը, բոլոր ուր-
տունչները, բոլոր մրմունչները իրա՞ր միացուց.

Ղարիպին սիրտն է խոց, նիկալին է վարամ,

Կերած հացն է լեղի, ու ջորին է հարամ . . . :

Կոսունկ, կոսունկ, ամէն աշխարհի անկիւններէ։
ամէն սրտի խորչերէ, քա՞նի ծանր լուրեր կապեցին սո-
քերուղ, ու դուն կընա՛ս թռչիլ . . . : Քանի՛ քանի՛ մա-
հեր կապեցին քու թեւերուղ, կոսունկ, թեւաւո՞ր հա-
ռաջ որ կընա՛ս թռչիլ . . . :

Ու երբ բժշկին նշանին վրայ՝ բոլո՞րս մէկ ոտքի կե-
ցանք իրեւ սուլէի նշան, մարմինս փուշ-փուշ եղած՝
ես կը խորհէի որ այդ վայրկեանին, հետունե՛րը, հե-
ռունե՛րը, ծովիլով ու լիներով հետունե՛րը տեղ մը,
ծերուկ մայր մը ու ալեւոր հայր մը, ժալտելով ու յու-
սալով, ճամբո՞ւն, ճամբո՞ւն կը նայէին. մինչդեռ մենք
գիտէինք որ ա՞լ տվան չպիտի զար, չպիտի գա՞ր . . . :

Եւ այս անդամ, ամէնո՞ւն հետ, քայց դողալո՞վ,
ու կարծիս մօ՛րն ականջին կ'երդէի ես մահահոտ եր-
դը . . . : Պանդիմութեան ճամբաներուն վրայ անանուն
մեռնողներու ամբո՛ղջ ցեղ մը՝ համայն աշխարհը թռւ-
նաւորելու չափ դառնութիւն դրեր էր այդ երդին մէջ,
ու քարերը լացնելու չափ քաղցրութիւն . . . :

Լօգան, 1913

Ռ. ՍԵՒԱԿ

ՄԵՌՑՆԵԼՈՒ ԻՐԱԿՈՒՆՔԸ

— Պղտիկուց ծորակ խաղացա՞ծ էք, ծօքթէօ՛ր:
Վազուն աղբիւրի մը բերանը մատով խցել փորձա՞ծ էք:
Զուլալ չուրերու ցայտքը աչերնուդ մէջ զգացա՞ծ էք...:
Երեւակայեցէ՛ք որ դեռ անցեալ տարի ծորակ կը խա-
ղայինք արիւնի հետ...:

Այսպէս խօսողը յիսուննոց մարդ մըն էր, աղսպդ-
ոլեղ զլուխով, բարի ու խոշոր աչերով, ու տժո՞յն,
ու տժո՞յն...: Պուլկարիոյ չեմ զիտեր ո՛ր անկիւնէն
կու դար ինծի գանգաղ հիւանդութեան մը համար որ
բոլորովին ջլատեր, յուսահատեցուցեր, սարսափեցու-
ցեր էր այդ հին յեղափոխականը:

— Հիմա աչերս սեւ կը տիսնեն, կ'ըսէր. ծունկերս
կը կտրուին, մտքիս դէջ խորհուրդներ կու գան: Հա-
ւատացէ՛ք ինձ որ ձեզի դալու համար ճամբորդած ա-
տենս, կը զգուշանայի շողենաւին եղը երթալէ, որպէս
զի ծով չնետուիմ յանկարծ...:

Ու իրաւ ալ ա՛յնքան յուսահատութիւն կար անոր
աչերուն մէջ, որ քիչ մը բոց տալու համար իր կա-
նաչորակ այտերուն՝ Փալքանեան պատերադմի յիշողու-
թիւնները կը հարցնէի իրեն:

— Հա՛, ըստւ, ձեզի արիւնի շատրուան մը պիտի
պատմէի. բժիշկ էք, կը հետաքրքրութք։ Սա անիծած
արիւնը որ երակներուս մէջ կը շրջառայի՝ զիտէ՞ք ո՞ր-
քան ուժ ունի. չի՛, վասահ ևմ որ չի՞ զիտեր։ Ասիկա
զիրքերով չի՛, փարձառաթիւնով կը սուրվուի։ Օր մը
ձերբակալեր էինք թշնամի երիտասարդ մը որ մեր ըն-
կերներէն երեքը մեսցուցեր էր։ Թուխ, հպարտ, զեղե-
ցիկ աղայ մըն էր։ Գլուխոյ ծռե՛, ըսի. նժոյզի մը վի-
զին պէս ճիալ կըրցուց։ Սուրս այնպէս մը տեղին ի-
ջեցուցի որ, Մայրիկ պոստալով՝ զլուխու կախուեցաւ։
Ու արիւնը սկսաւ վիզէն վեր ցատքել չիսի-շիտակ, բար-
ձըր, բայց շա՞տ բարձրը, մարդահակ ծառի մը պէս
բարձր։ Զովալով՝ ձևնքս խոկոյն վիրքին վրայ թիմե-
ցի. սակայն արիւնն այնքա՞ն ուժով էր, այնքա՞ն ուժով,
որ մեսելին իւրաքանչիւր թօթվլատքին՝ մասներս վեր-
գիր կը հրէր։ Հապճեղով մէկ ձեռքիս վրայէն՝ միւա
ախս աշ զրի զալարուով վիզին վրայ. այն ատեն արիւ-
նը մատներուս մէջտեղուանքին սկսաւ սրսիիլ շատրուա-
նի մը ջուրերուն պէս, ուունցերաս, ականջներաս ու
րենիս մէջ, թարթիչներուս ու պեխերուս թեկերուն
վրայ, աշուշներուս վտակերուն մէջ, կաթած տեղը թան-
ձրանալով, շրթունքներս փակցնելով, երեսներս ատք-
ցնելով. . . Բայց, ի՞նչ, կը աժպառնի՞ք, Տօքթէօ՛լ . . .
— Օ՛հ, դազրեցուցէ՞ք, զազրեցուցէ՞ք. զզուելի է;
զկուելի՞ . . .

— Զկուելի՞ լոիք. . . Պատերազմը պատերազմ է,
Տօքթէօ՛լ . . . Զկուելին այն է երբ մարդ ինձ պէս հի-
ւանդութենէ կը մեսնի, Երբ վախելով ու վատելով, ուն-
զակործի սրուակներուն վարելով, կամաց-կամաց, կոտ-
թիլ-կաթիլ կը մեսնի . . . Ու յեսոյ նո ձեզի բան մը լո-
ւո՞մ, Տօքթէօր, ամէն բան պարապային համեմատ պէտք
է վատուի, նոյն իսկ ոճիրը։ Ես այնպիսի պարագանե-
րու մէջ զանուեցայ ուր չապաննելը աւելի մն'ծ ոճիր էր
քան սպաննելը . . . Ես ձեզի այնպիսի ոճիր մը պատ-
մեմ, սրուն քով իմ ըրածս պարզ խաղալիք մ'է աղու. . .
Կ'առզէ՞ք . . .

— Կ'ուզիմ, ըսի անհամընը:

— Նկարագրած շատրուանէս քանի մը շաբաթ վերջ
էր։ Նահանջի հրամանը նկած էր հիմա. բանակը քաշ-
ուեր հեռացեր էր ճերմակ հորիզոնին եախն, Ճիւնապատ

ահապին տարածութիւններուն մէջ քանի մը իսումբ վեր-
ջապահներ ձգելով թշնամիին արշաւին դէմ։ Այդ ցըր-
ուած, կորած խմբակներէն մէկն ալ մենք էինք։ Բայց
ինչ որ ամէնէն աւելի կը վտանգէր մեր դիրքը՝ վիրա-
ւոր ընկեր մըն էր։ Ո՛չ կարելի էր քաշեցնել զինքը, ո՛չ
ալ թշնամիին ու ձիւնին լքել։ Մեծ բան մը չէր իր վէր-
քը, բայց մէջը հող ու աղբ կացած ըլլալով՝ վիրաւորը
սարսափիելի ոլրկումներ կ'ունենար։ Նախ երեսին մկան-
ները կծկանցան։ յետոյ ճակարին կնճիւները ծալք-ծալք
դամուած մնացին։ Աչերն այնպէս անշարժ էին ու այն-
ովէս ալ ահաւոր՝ որ հողեվարք մը իր ճկնաժամին մէջ
քար կտրեր էր կարծես։ Ու այդ փոթ-փոթ ճակտին տակ,
ու այդ ոլիշ-պիչ աչերուն տակ, բերանն այնպէս վար
քաշուեր էր երկու ծայրերէն՝ որ դիւային քրքիջի մը
դիմակն ըլլար կարծես ան։ Դլուխն ետեւ նետուած էր,
վիսն ուժգնուրին ոլրկուած, աղեղի ալէս կորնթարդ մար-
մինն համակ քարացած, դարշապարն ու դանկը լոկ կը
դպչէին դետնին . . .։ Հիւանդապահ կառքերը քաշուեր
էին, ամէնիքն ալ, վիրաբոյժ մը թողլով մեղի։ Աստուծու
պիչս իր ձեռքերուն կը փարէինք, իր աչերուն կը յա-
ռէինք, ճա՞ր մը, ճարա՞կ մը կ'աղերսէինք։ — «Թէքա-
նօ՞ս . . .» կը վճռէր ան։ Ու այս բառը ախտանիշ մը եւ
մահանիշ մէր նոյն ատեն։ Եւ ամէն անկամ որ դետնա-
քարը վիրաւորը իր դարշապարներուն վրայ կը պրկուէր,
կ'աղեղանար ու կը դողդղար՝ ծայրը դետին մըսուած-
սուսերի մը պիչս, — «Օքիսքօքօմօս . . .» կը դոչէր ոիս-
րաբոյժը, աղատում չկայ . . .։

— Եթէ աղատում չկայ մի՛ ճղէք որ այս խեղճը
հողեվարք շան պիչս չարչրկուի. սրսկում մը, զեղ մը
ըրէք, վիզը կարեցէք, բայց աղատեցէք զինքը, եւ ա-
ղատեցէք մեղ ալ . . .։

— Եթէ դուք աղատուի կ'ուզէք, կ'լսէր, ո՞վ կ'ար-
դիլէ զմեզ մեկնելէ. Ես իր քով պիտի մնամ մինչեւ իր
վերջին շունչը. բայց ես չունիմ մեոցնելու իրաւունքը.
Ես կեանին պաշտօնեան եմ . . .։

— Արդ, ես հիմա ձեզի հարց կու տամ, Տօքթէօ՛ր։
Եթէ դո՞ւք ըլլայիք այդ վիրաբոյժին տեղը, դո՞ւք ալ
իրեն պիչս պիտի ընէիք։ Լսէ՛ք ինձի։ Ես վստահ եմ որ
ձեր բոլորին ոլրպանին մէջ հեղուկ մը կայ որ . . .

— Անշուշտ, անշուշտ, ընդմիջեցի, բայց եթէ նոյն
իսկ հիւանդն ուզէ, մենք չունինք զայն մեռցնելու ի-
րաւունքը: Որի՞ կը պատկանի կեանքը. ո՛չ հիւանդին,
ո՛չ բժիշկին: Կեանքն Աստուծոյ կը պատկանի...

— Աստուծոյ... Աստուծոյ..., ըսաւ ուպմիկ խօ-
սակիցս փրփրելով: Մէկ կողմէ ահազին ծախսեր, չէն-
քեր ու գարմաններ կ'ըլլուրին անդամալոյձներու, ցաւա-
դարներու, հոգւով մարմնով փոտածներու, անբուժելի
զառամածներու կեանքն ամէն զինով պահպանելու հաւ-
մար..., մինչդեռ անզին, կոռուի զաշախն վրայ, է՞ն
խոսամնալի ու է՞ն ասողջ երիտասարդները հազարնե-
րով, տասը հազարներով զետին կը վսուին, յետոյքն
զարնուած նազաստակներու պէս զլոտր զատնալով...
ասոնց կեանքն ալ Աստուծոյ չի՞ պատկանիր, Տօք-
թէօ՛ր...

— Կ'ազաշեմ, ընդմիջեցի, բայց ճեր վիրաւոր ըն-
կերն ի՞նչ եղաւ:

— Մեր վիրաւոր ընկե՞րը: Աղբակոյտի մը վրայ
պառկեցուցեր էինք զայն, որպէս զի տաք ըլլար: Կը
զգուշանայինք կը ակ վառելէ, վախնալով որ մի՛ գուցէ
ձիւնապատ դաշտերու մէջէն բարձրացով մեր մուխը
թշնամիին մատնէր զմեզ: Իրաքանչիւրնիս հրացանի
սառած երկաթին փարած՝ վորքիկ լուսամուտներու եռ-
տին պահակ կը կենայինք, ճերմակ հորիզոնները քննե-
լով վախն ի վախ: Ո՛չ իսկ չըուկ մը, ո՛չ իսկ լոյս մը
կար ներսը: Կիսաստուերին մէջ՝ մատներուս ծայրին
վրայ կոխելով կը քալէինք մեռելի տան մը պէս. որով-
հետեւ մահը մեր մէջ էր, հսն էր սպասնական: Ու
մեռելը հսն էր, կենդանի մեռելը զիտապաստ, զիակ-
նացած, կարծրացած, բայց այնքա՞ն տառապայթ մը զայն
կը մորակէր կարծես, ու ձայնի չըուկ մը կը դողդու-
ցնէր իր քարացած մալմինը՝ երկրաշարժէ մը ցնցուազ
տապանաքարի մը պէս...: Վիրաբոյժը պաղարին՝ իր
ջերմութեան աստիճանը կը չափէր. — «39... 40...
41... 42...», սարսափէլի՛, սարսափէլի՛...»: Դանակի
մը ծայրովն իսկ կարելի չէր բանալ իր կծկուած ակ-
սաները, կաթիւ մը ջուր, պաստու մը հայ տալու իրեն:
Եթէ հիւանդութիւնն իսկ ըլլար, անօթութեանէն պիտի
մեռնէր այս խեղճը: Բայց վիրաբոյժն օրինապահ ու ա-

Նայլայլ՝

— Ես մեոցնելու իրաւունք չունիմ, ևս մեոցնելու իրաւունք չունիմ . . . կը կրկնեմ :

Այս սարսափելի օրերը՝ վեց օր, վեց դար տեսեցին : Առաւօտ մը երբոր ելանք, աչքերը բաց՝ ան կը հսկէր : Պրկուած մարմինին ահեղ ճիշէն՝ գարշապարները հողը փորած ու դանկն աղբին խրուած էր : Ձեռքերը, ոստքերը շիփ-շիտակ, կղակները կղպուած, ճակատը ծալք-ծալք կծկտած, քրքիջի ձեւ մը շրթունքներուն, աչքերը պիշտիշ դուրս ինկած, ան աղառկեր էր ահաւոր : Կարելի չէր նայիլ իրեն : — «Բայց նայեցէ՞ք, մարմինը չի դողար այսօր . . .», ըսաւ մէկը շշնչալով :

Ու իրակալ մարմինը չէր կողար : Սակայն ա'յնքան սարսափ ու տառապանք կար իր բաց աչերուն մէջ, որ ո՛չ ոք համարձակեցաւ մատին ծայրով դպիլ իրեն, վախնալով որ մի՛ կուցէ նոր սարսոււ մը ծնցնէր :

— Մեռե՛ր է . . ., վճռեց բժիշկը, իր զվարկը հանելով : Ու բոլորս ալ հրացաննիս իչեցուցինք իր առջեւ :

Այսպէս վերջացաւ այս անվերջանալի, այս ահաւոր, այս անդրմարդկային մահը, ի՞նչ կ'ըսեմ, այս ոճիրը, ոճիրներուն գլուխութործոցը . . . :

Բերա, 1914

Ռ. ՍԵՒԱԿ

×

Վերջաբան

«Մեոցնելու իրաւունքը» Ռուբէն Սեւակի վերջին պատմվածքն է «Բժիշկին գիրքն փրցուած էջեր» ու շնորքն, հրատարակուած 1915-ին Թէոդիկի Ամենուն Տարեցոյցին մէջ:

Թուրքերը մեոցուցին Ռուբէն Սեւակը 26. 8. 1915-ին, ճիշտ իրեն վերի պատմուածքին մէջ նկարագրածին պէս, արիւնի շատրուանի մը վերածելով իր մարմինը:

Բայց Ռուբէն Սեւակի զրութիւնները պիտի շարունակեն արձագանգել Հայ հոգիներու մէջ դարեր եւ դարեր յակիտեան:

Յարգանք եւ պատիւ իր անմահ յիշատակին:

Յովհաննէս Զիկինսկիրեսն

15. Ապրիլ 1985